

ՄԱՅԻՍ

ՅՈՒՆԻՍ

Թիւ 4 - 5 - 6

1995



Արևին ԱՐՄԱՆԱԳԻՐ ԿՐՈՆԱԿԱՐ - ՊՐԱԿԱՐ - ԲԱԼԱՏԻՐԱԿԱՐ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԻ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

ԿԹ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1995

1995

ԱՊՐԻԼ - ՄԱՅԻՍ - ՅՈՒՆԻՍ

APRIL - MAY - JUNE

Փհ. 4-5-6

No. 4-5-6

S I O N
VOL. 69

A MONTHLY OF RELIGION LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor : His Beatitude The Armenian Patriarch Of Jerusalem



St. James Press, Jerusalem

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷԶՄԻՐԱԾՆԻՐ



ԿԱՏՈԼԻԿՈՍԱՏ
Ս. Է Յ Մ Ի Ա Ճ Յ Ն Ա

ԶԱՏԿԱԿԱՆ ՊԱՏԳԱՄ

ԱՄԵՆԱՅԵՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Ա.
ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՔԱՐՈԶԸ
ՓՐԿՉԻ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԹԻ ՄԱՅՐ ՏԱՅԱՐՈՒՄ

ՅԱՐՈՒԹԵԱՆ ՇՈՒՆՉԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ

"Այսօր և մեք զուարեցեալք
պայծառացով տօնիս.
Ընդ հաշտութեանն Ասոուծոյ
Միմեանց արկցով գիրկս սիրով
եւ միաբան գոչեսցով.
Քրիստոս յարեալ ի մեռելոց."

/Շարական/

Ի՞նչ խորիմաստ և յանկուցիչ պատկեր է շարականագիր հայ վարդապետին այս գեղանկարային բնորոշումը յարութեան տօնին նշանակութեան և մեր կեանին մէջ առաջացուցած հոգեկան վիճակին: Զատկի տօնին ներգործութեամբը մենք պայծառանում ենք և գերազանցօքէն երշանկանում: Միմեանց հետ ողջագուրեում ենք սիրալիր հոգով, իրար աչքերի մէջ ենք նայում նրանց մէջ ծպիտ ենք տեսնում որպէս բերկրանքի ճառագայթում, իրար ձեռփերն ենք սեղմում քրիստոնէական հաւատի և համեղայրութեան զգացումների զօրութեամբը, և միաձայն գոչելիս ասում ենք միմեանց.

"Քրիստոս յարեալ ի մեռելոց"

Ես չեմ կարող պատկերացնել ուրիշ աւելի հարազատ եղանակ ողջունելու համար յարութեան աւետիսը մեր կեանենում: Որովհետև Քրիստոսի յարութեան դէպի պանծացումը տալիս է մեզ այն մեծ գաղափարը որ Քրիստոս յաղթել է մահուան, որը մարդկանց համար նկատուում էր մեծագոյն չարիքը: Քրիստոս մեր առաջ բացում է

յակիտենական կեանքի ճանապարհը: Իր յարութեամբը մեզ ներշնչում է այն հաւատքը թէ՝ կեանքը գերեզմանով վերջ չի գտնի, թէ՝ հոգևոր կեանքը նիւթական գոյութեան օրինաչափութիւններից վեր է մնում: Ոյժ է տալիս մեզ կեանքն ապրելու ամմահութեան յոյսի գորութեամբը: Այլապէս կեանքն ապրել մի օր մեռնելու և փնանալու համար՝ դա անիմաստ գոյութեան կը վերածի մեր ապրելու ընթացքը:

Թէ Քրիստոս ինչպէս յարութիւն առաւ, մարդկանցից ոչ ոք չէ կարող հասկանալ և բացատրել: Նոյնիսկ Յիսուսի առաքեալները և ամրող սրտով և հոգով նրան առաջին հաւատացողները չեին կարողացել ըմբռնել քափուր գերեզմանը...: Բայց տեսան իրենց Տէրը յարուցեալ: Զգացին նրա մշտակինդան և յակիտենախօս ներկայութիւնը իրենց մէջ: Յարութեան իրականութիւնն ու գորութիւնը ներքափանցեց նրանց գոյութեանը և ողջ կեանքին մէջ և հոգեկան արիութեամբ զինեց նրանց: Երէկուայ երկշոտ առաքեալները, Յիսուսից խոյս տուող, նոյնիսկ նրան ուրացող աշակերտները կերպարանափոխուցեցին, հոգեկան մի աննկարազրելի գորութիւն ստացան, դարձան անվախ, համարձակախօս, մահն իսկ արհամարիելու աստիճան:

Յիսուսի հետևողները ուրիշ ի՞նչ ոյժ ունեին Քրիստոսի հաւատը կարենալ տարածելու համար: Ոչ գահ ունեին և ոչ մական, ոչ զէնք և ոչ բանակ, ոչ գիտութիւն և ոչ հեղինակութիւն միայն և միայն իրենց հաւատքը յարութեան վրայ: Իրենց վարդապետը յաղթել էր մահուան. իրենք այլևս չեին վախենում ո՛չ սրից և ո՛չ նիզակից, ո՛չ կայսրից և ո՛չ հոռմէական կրկէսների գազաններից: Յարութեան հաւատքի անդիմադրելի ոյժով նրանք կարողացան Պաղեստինում ծագում առած Քրիստոնէական կրօնը տարածել ողջ աշխարհում և բոլոր ազգերին առանց գոյնի խտրութեան:

**

Այդ հաւատքի առաջին օրրաններից մէկը հանդիսացաւ մեր Հայաստան աշխարհը: Յարութեան գաղափարը միախառնուց մեր ծողովրդի համոզումներին և ապրումներին, շաղախնց մեր քարոյական ուժականութիւնը և դարբնեց մեր տոկումութիւնը:

Մահը ինք իրեն կարծեց մօտիկ հայ ժողովրդին. քանի՛ քանի՛ անգամներ համատարած տարողութեամբ նա փորձեց մանգաղել մեզ և մեր Հայկան տունը, մայր հայրենիքը վերածել գերեզմանատան...: Բայց յարութեան յոյսով լիցքաւորուած մեր ծողովրդի զաւակները խափանեցին մահը իրենց ստեղծագործական կեանքի յակիտենական գորութեամբը, և կարծես միանալով Պողոս Առաքեալին ասեցին. "Ո՞ւր է

մահ յաղբուրիւն Բո": Այս՝, Հայաստանը անքիւ մահեր տուեց, բայց ինչ մահ չտեսաւ, որպիսիւն հայ ծողովուրդը իր ողջ գոյութեամբը հաւատաց Յարութեան: Նա հաւատաց որ Ցիսու "մահուամբ զմահ կոխեաց և յարութեամբն իւրով մեզ զկեանս պարզեաց": Նա հաւատաց և իր կարգին ինքն էլ ասաց Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է":

Ահա թէ ի՞նչ պատճառով ես այնպէս եմ զգում որ մենք հայերս՝ իրաւունք ունենք անփոխարինելի և անզերազանցելի բերկրանելով ողջունելու Քրիստոսի Յարութեան տօնը: Մենք մեր հայրենի հողի վրայ, և ահա շուրջ երկու հազարամեակներ տևողութեամբ, ապրել ենք և ապրում ենք յարութեան հրաշքը: Եթէ հաշտուած լինէինք մահուան գաղափարին հետ՝ վաղուց դադարած կը լինէինք կեանէից և մեր երկիրը վերածուած կը լինէր խաչքարերի երկրի, և մեր գոյուրիւնը վերածուած կը լինէր յուշարձանային մեռելութեան...:

Ներկայ դարի սկզբին, 1915 բուհ Ապրիլեան ահաւորագոյն եղեռնը եկաւ և աւելի քան մեկ և կես միլիոն հայեր հնաց ու տարաւ և հողի վերածեց, մեր սեփական հողերից մեզ դուրս պոկեց և աշխարհով մեկ ցրիւ տուեց: 80 տարիներ ետք մենք ահա կանգնել ենք ողջ աշխարհին դիմաց և ասում ենք.

"Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Յարեաւ և ազգն Հայոց

Փառք Յարութեան Բո Տէր":

Յարութեան շունչը ուժեղ ներգործութեամբ մեզ վերստին այցելեց այս վերջին տարիներին և մենք "Նորափետուր զարդարեալ" վերստին սկսեցինք ազատութեան շնչով ապրել մեր կեանէր անկախ Հայաստանի Հանրապետութեան գոյառումով և օրից օր գորացումով:

Մի՛ մոռանաք, որ Յարութեան տօնը ծիսականօրէն կը համընկնի այն տօնին որ երրայեցի ժողովուրդը կը կոչէր պասխ /պասեֆ/ և որով նրանք կը նշէին իրենց ազատագրումը գերութիւնից, իրենց անցքը գերութեան երկրից դէպի աւետեաց երկիրը: Քրիստոնէական ըմբռնողութեամբ՝ Ցիսուի յարութիւնը ազատագրումն է մարդ էակին մեղքի և մահուան գերութիւնից: Մեր մարդկային ազատութիւնը և ազգային իրաւունքը կաշկանդաղ ոյժից դուրս եկանք և մեր աւետեաց երկրում սկսեցին վերստին մեր սեփական շնչառութեան կշռոյրովը ապրել:

Ինձ համար մանաւանդ բերկրանի բացառիկ և աննախընթաց օր է այս օրը, որպիսիւն առաջին անգամ է որ ես իմ կեանէում Զատիկ եմ տօնում իմ ազատ, անկախ

հայրենիքում, իմ հայրենաբնակ ժողովրդի հետ, Յարութեան ձայնին արձագանք եմ տալիս Յարութեան հայկագնեան այս "անոնելի զանգակատնից", որի հիմքը դրեց յարուցեալ Փրկիչը Ինք իր էջովն ի Հայաստան և որի սկզբնահունչ դողանշն գալիս է Իրենից, իր բառերից. "Ես յաղթեցի աշխարհի":

Ահա այս սրբաշունչ և հոգեբարբառ Մայր Աբոնից ողջունում եմ մեր համայն հայ ժողովրդին ի Մայր Հայրենիք և ի չորս ծագս աշխարհի: Լսեցէ՛ք զաւակունք Ս. Լուսաւորչի, լսեցէ՛ք Յարութեան ձայնը ձեր հոգևոր մայր տնից՝ Ս. Էջմիածնից: Նոր շունչ է ծաւալուել ձեր վերանկախացեալ հայրենիքում: Այդ շնչով կենսաւորուեցէ՛ք և նորոգուեցէ՛ք: Շարականագիր վարդապետին ձայնակցենք.

*'Այսօր գերազուարեն հոգով
Պայծառանանք այս տօնի շնորհիւ
Աստծու առաջ հաշտ սրտով
Միմեանց ողջագուրենք և
Միամայն բարբառով գոյենք'*

"Քրիստոս յարեա՛ ի մեռելոց"

Շնո՞րհի Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ. Այսէն:



ԳԱՐԵԳԻՆ Ա.
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅԻՆ ՀԱՅՈՑ

16 Ապրիլ, 1995

Ս. Էջմիածին

ԿՐՈՆԱԿԱՆ

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄ ՎՊՐԻԼԵԱՆ ԵՂԵԶՆԻ 80-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ

Սիրեցեալ զաւակունք հայոց Սուրբ Եկեղեցւոյ եւ որդիք Հայկազնեայց

Սուրբ Յարութեան տօնի յաջորդող Մեռելոցի օրն է այսօր Հայ յաստանեայց Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի սրբագրութ վեհավայրից ենց ուղղում Մեր իսուսը հայ ժողովրդի բոլոր զաւակեցրի ուր էլ լինէք, Մայր Հայրենիքում, Արցախում կամ արտասահմանում:

Երէկ Զատիկ էր գերազանց ցնեութեան օր. մեր Տիրո՞ Յիսուսի Քրիստոս Յարութեամբը մահուան վրայ տարուած յաղթանակի պատճառած հոգեկան

Յառաջիկայ Կիրակի Ապրիլ 24 է. 1915 թուի Ապրիլեան եղեռնի մեր նահատակների յիշատակի ոդեգչամն եւ պահեացման օր. Այս տարի մահաւանդ, Մեր Եղեռնի 80-ամեակի հանդրուանի առաջ ենք կանգնած, ինչ որ իւրայատոկ եւ բացատիկ նշանակութիւն ունի մեր վերաբերմունքի համար հանդէպ հայութեան դէմ գործուած ցեղասպանութեան եւ նրան որն գնացած մեր անմոռանալի եւ անմահ նահատակներին, առաւել քան մէկ, եւ կէս միլիոն զոհերին:

Այս բոլորի միջից ի յայտ եկող եւ մեր մտածեւուոմի առարկայ դառնալիք երեւոյթը կենացի եւ մահուան իրողութիւնն է. Ապրիլեան օրերին Օսմանեան կայրութեան ժառանդորդ իրթիւատական թուրքիան մահուան սեւ ուրուական փորձեց տարածել ողջ հայութեան վրայ, մեր հայաստան աշխարհից ի սպառ արժանափիլ անելու համար մեր ժողովրդին եւ վերջակէտ դնելու հայ ազգի գոյութեան ծծղասպանութեան առաջին ոնքային արարքն էր, որ այսպէս կատարուած էր քաներորդ գարի սկզբին ողջ մարդկութեան կեանքուում:

Եսամբ, անհատներ, ազգեր եւ պետութիւններ, խորհցին որ հայութեան բնախնումը իրականացել էր եւ գերեզմանի քարը դրուելի հայ ժողովրդի վրայ:

Բայց յարութեան զօրութիւնը մի անգամ եւս վերյայտնուեց. մահասիւռ ջարդերից գուրս եկաւ մեր ազգը ու նոր կեանքով սկսեց տրոփել նրա սիրուց համաշխարհային Առաջին Գատերազմի տևարուին 1918 թուին Սարտարապատեան հերոսական սովոր տարուած գոյապայցարը պահուց հայտանակ մի կարեւոր մասին ազատագրումովը եւ Անկախ Հայրապետութեան հոլովումովը Մայիսի 28-ին:

Միշտ է, որ կարճ տեսեց այդ անկախութիւնը. ինդդուեց հայութեան ազատութիւնը. Բայց ազատութեան եւ անկախութեան, ազգային իշխնչիչն գոյութեան կամքը մնաց տոկուն եւ առողջ եւ աւագ եօթանա-



սուն ռարիներ յետոյ, երբ միջազգային գէպքերն եւ կոցութիւնները տարրեր ընթացք ունեցան, այդ կամքը վերասին պատճկաց մեր Սայր Հայրենիքում այս անդամ Հարաբաղեան ապաստահեղ շնչով, և պատճեց Հայտաստանի անձախ Հակեապետութեան հոչտիւմով ու եռապօյն դժուկի վերատին ծածառաւմով 1981 թուի Սեպտեմբերի 21-ին:

Արտասահմանում ապրող Հայութիւնը իր ազգային-եկեղեցական կեանիքով, իր կրթական ու մշակութային օճախներով եւ իր ազգային քաղաքական կարգակիրառութիւններով 1918-ի ցեղասպանութիւնից յարաւաղական սփրայիլ ջանքերով. միշտ ինք իրեն հաղորդ պահենով Հայտաստանի ժողովրդին հետ եւ հայ ազգի իրաւունքների ձայնը մշտարբառա հնչեցնելով ողջ աշխարհում:

Ներկայումս մենք զնուում ենք նոր, յունայից եւ նպատակաւոց իրադրութեան առջև։ Ամէնչն մենք, կենարունական, անկիւնագարձային նշանակութիւն ունեցող իրականութիւնը մեր Սայր Հայրենիքի անկախ Հանրապետութիւնն է, որի հոչական ամրացման եւ զօրացման համար անդնահամելի զոհողութիւններ են մատուցուել եւ մատուցում Հայրենի նորակազմ գետառութեան եւ մեր ժողովրդի զաւակների կողմից, անխորի կերպարանափոխուում. է մեր կեանքը թէ Հայրենիքում եւ թէ արտասահմանում:

Ապրիլեան եղեւոնի 80-ամենակը մեր առանորդում է գէպի մի հրմանական գաղափարական, որի իրականացումը մեր կեանիքում մեր բոլորի սրբազն պարտքն է։ Այդ հրամայականն ու իսկալը մեր կեանքով ու աշխատահերզ արտայայտելի միութիւնն է ու միանական գործեակերպու։ Մեր զօրութեան ապրիլըն է այս, մեր բարզի նշանարանը, լինի գա եկեղեցում, լինի Հայրենիքում, լինի արտասահմանում։ Ժամն է համունդան Պատն է ներդաշնակ գործունէութեան մէկ եկեղեցի, մէկ Հայրենիք, մէկ պետութիւն հարգախոսի ներքեւ։

Միքայիլ, Ապրիլեան եղեւոնի ցեղեց մեր ժողովրդի զաւակների միջն միջ զատորոցում շդրեց մեր ժողովրդի զաւակների միջն միջ զաւահանակներն, ոչ գաղափարաբանական եւ ոչ գաղափարային խորութիւն դրուեց մահուան գործադրման մէջ։ Սահեւ միացրեց բոլոր Հայերին։ Այժմ ժամանակն է որ կեանքը մեզ միացի Հայերն յարութեան այս նոր առաւոտին։

Այդ միութեան զօրութեամբ է որ մենք կարող կը լինենք մեր ազգի գէմ զօրեւուած ցեղասպանութեան անարդարութիւնը նախակի տալ ողջ աշխարհքն եւ արդարութեան մեր իրաւունքը, որուի ուուր կասկ մեր նահասահերքն, ընկունել տալ բայց ազգերին։ Ապրիլեան եղեւոնի մեր նահասահերքը իրենց ողջ դոյութեամբը՝ հաւատացին եւ հետեւեցին այն նշանակութեան որ նիրառան իր կեանքով եւ խօսքով փախացեց ողջ մարդկութեանը, ևՄի՛ երկնչիք յայնցանէ որք պահանձն զմարժին, եւ զորի ոչ կարեն սպանանձն (ԱԱԾԲ. ժ. 28)։ Ոգին է կնծունարար ներկայումս մենք կոչուան ենք այդ ոգին պահելու առողջ եւ զօրծոն մեր ողջ կեանիքու։ Այդ ոգին ուրիշ միջոց լուսի ինք իրեն պատայայտեն,





բայց միայն միացեալ չանձերով եւ գոհաբերակա՞ն գործնական եղանակներով։ Հայրենասիրութեան փոքրացը հայրենաշխատութիւնն է։ Լսեցէց այս ձայնը Ս. Էջմիածնից, ձեր բոլորի Մայր եղող Աթոռից։ Այստեղ շինուած ընւայ խորանը, այսուհետց ծագեց ի մեզ համար լուսը ի Հայոստան աշխարհին։ Այդ լուսը մէկ է մեզ համար ուր էլ մենք լինենք։

Մար եկեղեցու նուրբապետական բոլոր Աթոռներով, Հայոստանու և արտօտիարհում ատրածուած բոլոր եկեղեցական թեմերով եւ ազգային քաղաքական եւ այլ կարգի կազմակերպութիւններով բոլորունք մեր Անկախ Հանրապետութեան չուրք, որպէսի առաւել եւս ուժգնութեամբ ապրենք յարութեան նորարայը շունչը մեր ողջ ազգի կենացում, որպէսով առաւել հարազատութեամբ զգանք նահասակների անմեռ, կենսուու եւ միապանդիչ ոքին վասն փառաց Առառնեոյ, վասն ծառայութեան հանուր մարդկութեան եւ վասն յաւերդութեան ազգին հայոց Ամէն։

ԳԱՐԵԳԻՆ Ա.
Կաթողիկոս Ամենայն Հայոց
24 Ապրիլ, 1996 Ս. Էջմիածնին

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ, ԹԵ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹԻՒՆ

Փառուած իրուստիւն է, որ ամուսնական կեանքի մէջ իրական սնուց անկի չառ կը տառապի ու կը տառէ այր մարդու ներառագիր ակարութիւններէն, եւ տառէ հանգութքազին համբութիւնը իր համար ի մասն իրաւութիւններուա, քան ամուսնեց որուած երբացաւ թառնիւց պայտրուցի գործութիւնները կը ասեղի անձան դրապարաններ իրաւութիւնը։

Որոշ է, որ առ մինորաց չի փոխուիր ու առաքապիք որեւէ լարժաբիթ է, իթէ ամուսնակներու համակերպութեան մէջ, մէկ օրէ մը ըստ ախպէս, ինչպէս ինչպէս փոխապար ուրց կը պայմանաւորէ եւ առաջնորդուին այս հաւատագույն որով զարուած են։

Եթէ նորազակ զայը առաջասի սնենակ մանենք առաջ բարեկարգ իրիւնաւուք ներդիւրով եւ կառուրելուն ճառամանը, այժ տան ամպէ ծովէն մը անզամ չըրեւէր իրենց կեանքին վերեւ եւ ամէն ապահովութիւն կ'ունենան օրիսակի այսունիներ ու ծննդեր ըլլարու։

Ըստանիքն ողբերգութիւն կը նախապարապութիւն եւ անհանգույսութեան տավանապները յարանուն զարգացումն իր բարընան, երբ ամուսնը կամ կից իրենց առաջ նկարագիրներուն վրայ կը յամարին մնան առանց երբացին մէկը ներզագիր նահանչ չը ընելու։

— Մասաւ ամուսնական կեանքի մէջ է ը խօսուապի ամուսնի մը առաջ մարզակ բարիփոխուած ազատ մարզա ըմբռումներու Սովորութիւններու մեացին նոյնը ինչպէս որ կին Անսենեցի ամէն կար ու կանոն եւ կար ժամանակ նուգ, զարձայ անզուոց զազան մը Պոռթուգալիա, Հայոստանիւններ, ոպառուալիք-ներ վրապարապներին զայցուածութեան մէջ իրենց ամիկներ մէկիցի կարեցի թէ գետ ունեն ոլ թէ նուիքան կողակից մը այլ նուայ մը որ սորիքն էլ զամակիթպէր անուզայ բարիփոխուածներուն նոյն իր հանգարժուածութեան, կը դամանայ ամէն վայրուց, եւ ամէն բարբարուու վերըուիչ անուսանէի որը հասաւ, եւ ու կը բաժնուեցանց ճիմաւ ընասնկան երշանկութեան զգիւուն, զաւոկներիս առուստ, վլաստ կետցին աւերաներուն վրայ կ'աւազեն նախապիրը։

Եթէ ամուսնութեան թեկնածուները, երացային կեանքի մը սովորոյ զարպասէն ներ չմասն չնուսնն իրենց յանի ովզութիւնները, չսանձնն իրենց կուքնին ասկ մուշոյ զազան եւ չնային իրենց սիրայի կողակիթերուն վրայ պարեւա ամուսնի գուգարաններով, հանեւանքը կ'ըւլայ ամէր ու ապահուածու։

Առա սորի զայը մը, երկարամէայ կմասնակիթամբ, բարձարի զամակիթու հոյց և մայրը

Ամուսնացան՝ ամսանութիւն չէր, իսկ ու քաջաօմ. Ըստանիք կապեցին՝ ընտառից չէր, այլ ժիշեանց առարական Ծնողք զարձան, բայց նուոր չկազմուա.

Մեզարաւունի պատրայից ու Աւտորոյր որեց ևսի ուսւցի արագութեամբ մեցն եւ առաջ զարձաւ ռազմագուա.

Պատկանացն, որ մէկը միւսին էութեան մէջ զանէ իր ամբողջամիւնք բայց զառ իր անհան ևսկապակրոց, իր մնեն գրախառութեանը.

Զիցան ևսկամ, որ սիրոյ բացակայութիւնը կը փոթուրէ կենացը, կը մրոտէ մարզան բարութանը, կը թիկանէ միւսնեան պրագութեան ու կուզը ու կ'ամպատէ Նորիներու դաշտու երկիւցը.

Կաթէլ՛ է բորակածինով թաւաւր կիմայի ասկ չնչի պոտուներան ամենէն քուցցանացը եւ սէրենու շաբերկացնը, որ ամսանութիւն է կուզուի.

Եթէ նրապատի զարց՝ առաջին որին՝ չի կրար ևսկամ, որ ամսանութեան խոհալ նրաստին է կիրար սիրել, իրարով բարարակի եւ իրարու համուիք լու է որ բարովին մասնան առաջանակ սննդին երանութիւնները եւ շարունակին ուղրիւ կիցիստից ամուս ու անպատը կենաց մը եւ պատճառ չըլլան անեներու գործառութեանը.

Այս մէկը, որ մասնաց ևսկալ պաշտօն թիւնունու, Հայրենիքն ներգաղթան էր եւ շատ կը սիրէր այս առան ու մնեն երկիւ քառային ինքնազը, որ լիտառ մասնէ կուտար իր վայրու բնագնենու, որ աչ ու մայն լուսանքներ կ'արձակէ եւ մատարի պէս կ'ամրէ իր լրջապատճեանը, անբենիուզ իր կինը, զատակինը եւ ազգանեները.

Առան կը մնէկը առանէն հրչէլ լիկացն բանաւունքներով ու գիշելը ուզ առն ուռն կը զանար Հարցան.

Գտու էր իր գրաստական ևսկունենալուն եւ պատթանաներուն ևսկութեան հրեսաւկային չէ եւ կը գործանէր զայն վարձուան եռաւայի մը նեմն.

Կրեսէկ այցելութիւններու եւ յարդորներո զարզան զաստարելուն արդիանք մը չառին թէ այիքան նըրանեան արարայտութիւններու կը պատախանէր ուղիղող կողաւթեամբ.

Վախ ու ամօթ չունէր, ոչ իր թաղեցիներէն, ոչ սոսիկաներէն, ոչ որիներէն եւ ոչ մէկին.

Աչ ևսմուռեցայ, որ գաղքենեամ այցելութիւններու եւ թուզու ընտառիքը իր գրախան ևսկապաքին ֆան որ կրօնուորի ևսկառանեան եւ միջամտութիւն եւ բարեկամներու առզարաթիւնները ի զարու չէին ուղաքիւ անոր մոխային երայինքը.

Անցան ամիսներ եւ բառ մը լլուցի այս տարարիխան ընտառիքին մասին կը մտանէի թէ առանելու գարուան կինը, քրիստոնէական համբարութեամբ կը տանէր Ծոդիին վրայ նընդ այս անկրիլի բերը.

Առան մըն ալ պատրաստ էի եկեղեցի երթալու, Հռուախուը նշեց Բաղմակարար կինն էր որ նուղուն ու վլտանու ձայնով կը Հաղորդէր առունուց մաշը՝ ինքնալարի արկանու:

Քանա տարի աեւան էր այս երիտասարդ կոչ նահատակութիւնը հրաւայի մը ժանիքներուն մէկի Աստուեայ ապաւինելով յաղթաւարան էր իր տառապանքին դառնութիւնները.

Հերոսութիւնը պերենութիւնը չի եւ ոչ ալ յարու է կար մը առանձնանորեալ բնութիւններու կենացին ամէնքույս բազմապէսի գէւուղին մենցի ցոյց տարու մէր Հերոսութիւնը այս նականներուն վրայ, ուր պարկիշտ մարդիկ' պարասականութիւններու զինուուն յարմակներու կը շահին մունց գաղաններու զգեստներուն պահպանուուի.

Այդ բազմացլինակի գաղանը որշացած է ամէն մարդու կուրք մէկը, որ ունի ամենէն պէտքուի ամուսնուն, որ ԾԱ կը կուզու.

Ես կին օրենքու փիլիսոփայի մը պէտիկը կը սիրէ երկու երիտասարդներ Մէկը ուցան և ինչլացի եւ միւսը Հարուսա ու գեղեցիկը.

Երկուովն ալ Հաւատարապէս կը սիրէ, բայց չի կըու մը ընտրութիւն մը ընեւ կը զիմէ հօրը, որ անոր կործին ցը առնէ. — Ազինին, կը պատասխանէ փիլիսոփան, կը նախընթեած որ մարդց տանես առանց Հարսութիւն, քան թէ Հարսութիւնը առնես առունց մարդուն.

Փամակաները կրիս վասթարանալ ու փոխուի, բայց ոչ ընտանեկան որբութիւնները, ցեղային առանձնայտակութիւնները, տունակին առանցութիւնները եւ բարյական օրէնքները, որոնք անկանուի նարութիւնն ունին եւ յանքրծորն էր պահն ենող ու հնուցող բոյոր որբութիւններու կիանքին մէկ իրենց այժմէնութիւնը, որքան ալ հաւատցով հրաւայ մէրլուսն զաղափարները եւ արդիապատճեանը, նըրանքները փարձնն ապսկանան կիմայն կամ կամուսներէ կազմուցիչ զարձնել ատանց չնչառ առթիւնը.

ՎԱՐԴԱՆ Ա. ՋՀՆՅ. ՑԻՆԿՐՈՅՆ

ՊԱՐՏ Է ԿԱԼ ՑԱՂՕԹՄ

Թէ պարտ է յամեմայն ժամ
կալ նոցա յաղօրս եւ մի ձանձրամալ:
(Պուկ. 18:1)

Քրիստոս իր առաքելութեան ընթացքին ժողովուրդին կը բացատրէր եւ կը սորվեցնէր Երկնեմի Արքայութեան խորհուրդն ու իմաստը: Կ'աւանդէր մարդոց Բարձրեալի կտակը, կու տար իրը՝ կը քծշէր առանց սպասանքի: Եղաւ այն արդար գառնը, որ իր անձը զոհեց մէկանգամընդմիշտ մեր մեղքերու բաւութեան համար, ազատելով մեզ խաւարէն: Աւանդ քողուց համայն մարդկութեան իր կեանքը իրքեւ օրինակ, իսկ իր գործն ու խօսք՝ մեր հոգիներու փրկութեան համար:

Մեր նախահայրերը լաւապէս իմացան այդ աւանդը իւրացնել եւ սեփականացնել: Խրացուցին անոնք հայացնելով, սեփականացուցին՝ հայ ազգի փրկութեան համար:

Այսօր այդ աւանդի մէկ դրուագն է, որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին կ'ոգեկոչէ, «Դատաւորաց Կիրակի» անուան ներքեւ, այս Քառասնօրեայ պահեցողութեան շրջանին: Քառասնօրեայ պահեցողութեան իւրաքանչիւր Կիրակին իմաստաւորուած է Սուրբ Գրային մէկ դրուագով մը, իւրաքանչիւրը խորհրդանշելով իմաստ մը: Դատաւորաց Կիրակին անվիատ կամքի, անձանձոյք, յարատեւ, շարումակական եռանդով, կորովով աղաչանքի եւ քախանձանքի խորհրդանշիշը պիտի կոչեմ, հետեւցնելով օրուայ նաշու Աւետարանի խօսքերէն:

Ցիշեալ համարը առնուած է Դուկասու Աւետարանի 18րդ գլուխէն: Ան մեզ կը պատմէ, թէ դատաւոր մը կար, որ ոչ Աստուծմէ կը վախնար, ոչ մարդոցմէ կ'ամշնար, ոչ խենոնութենէ կ'ազդուէր, ոչ ալ անիրաւութենէ կը յուզուէր: Կար նաև ինեղն որբեւայրի կիմ մը, կեղեկուած կամ անիրաւուած վատ մարդու մը կողմէ: Որբեւայրին նեղուելով, դիմած էր այս դատաւորին, որպէսզի ամիրաւ մարդում ճգտումներէն փրկէր իրեն, իրաւունք եւ արդարութիւն պաշտպանէր: Դատաւորը երկար ժամանակ անտեսելով մերժած էր ինեղն կնոջ դատը տեսնել: Բայց ան շարումակ, առանց ձանձրանալու, վհատելու գնաց, խնդրեց, քախանձեց, որպէսզի իր հարցին (դատին) ընթացք տար: Վերջապէս դատաւորը կնոջ երկար պահատանքէն եւ աղաչանքէն վերջ ինքնիրեն ըստ: «Երաւ է, որ Աստուծմէ չեմ վախնար, մարդոցմէ չեմ ամշնար, բայց այս որբեւայրին զիս նողկացուց իր խնդրանելով, տեսնեմ իր դատը, ալ բաւ է, որ զիս զգուցնէ եւ անհանգըստացնէ իր խնդրով»:

Սիրելի հաւատացեալներ

Եթէ այս անիրաւ դատաւորը չկարողացաւ դէմ կանգնի որբեայրի կնոջ աղերսանքին եւ պաղատանքին, ապա որքան մեր երկնաւոր Հայրը, ամենագուրքն Աստուած, ինչպիսի սիրով պիտի ընթառաջէ մեր քախանձագին աղաշանքերուն եւ խնդրանքներուն: Սեվիսաւ եւ անխոռվ դիմենք իրեն, առանց երկմտանքի ձեզ կը հաւատեմ, քէ պիտի պաշտպանէ մեր դատը կամ ինդիրքը, եւ մեզ իր Երկնային շնորհներովն ու բարութիւններով պիտի լիացնէ եւ գոհացնէ, ինչպէս Տէրը ինքը ըսաւ. «Խնդիրցէք Աստուածմէ եւ պիտի տայ ձեզի, փնտռցէք եւ պիտի գտնէք, բաղիսեցէք եւ պիտի բացուի ձեզի: Որովհետեւ խնդրովը պիտի ստանայ, փնտռովը պիտի գտնէ եւ բաղիսողին տոչեւ դուռը պիտի բացուի» (*Մատթ. 7:7-8:*):

Ցիսուս, մեր Տէրը, իր առաքելութեան ընթացքին կրդար երկնային ճշմարտութիւնները արտայատել աշխարհիկ դրուագներով՝ երեւյթներով՝ եւ առակներով: Բայց իր այս առակով կը բաղար երկրաւոր եւ երկնաւոր կամքերը համեմատելով ցոյց տար անոնց տարրերութիւնները:

Ցիշխալ խորհուրդներէն ոգևորուած, խորհրդածութեան նիւթ պիտի ունենամ աղօքը եւ աղօքի գօրութիւնը մեր կեանքէն ներս:

Աղօքն

Աղօքը ուրիշ քան չէ, եթէ ոչ խօսակցութիւն մը, յարաբերութիւն մը մեր Երկնաւոր Հօր հետ, տարբերուած աշխարհիկ քանակցութիւններէ՝ իր հոգեւոր իմաստով եւ ձեւով, տարբերուած իր ներգործութեամբ:

Պիտի նմանցնեմ աղօքելը, հօր մը եւ զաւկի մտերմիկ յարաբերութեան: Ինչպէս մանուկ մը քանի մը կարիքը կամ անիրաժշտութիւնը զգալու ժամանակ կը դիմէ իր հօր, յուսալով եւ հաւատալով, որ պիտի գոհացնէ իր փափաքը, պիտի ուրախացնէ իրեն, իր ինդրանիքը կամ ցանկութիւնը (դատը) կատարելով: Այնպէս ալ նոյն է ձեւը եւ կերպը, մեր հոգիկամ յարաբերութեան մեր Երկնաւոր Հօր հետ, իւրաքանչիւրս ակընկալութեամբ մը, սպասանելով մը առգործուած եւ կամ նեղութեան կամ կարիքի առջեւ կը դիմենք իրեն, նման յիշխալ մանուկին: Մեր բոլորին առաջին առգորանքը եւ սպասանելը ըլլալու է «Երկնից Արքայութիւնը, քագաւորութիւնը», որովհետեւ Երկնաւոր Հայրը գիտէ մեր մարմնի եւ հազիր բոլոր կարօտանքները, ինչպէս Աւտարանիչը կ'ըսէ. «Հետեւարար, մի՛ մատուցուակիք եւ ըսէք. ի՞նչ պիտի ուստեսք, ի՞նչ պիտի խմնէք կամ ի՞նչ պիտի հագնինք: Այդ

մտահոգութիւնները հեթանուներուն յառուկ են: Որովհետեւ ձեր Երկնաւոր Հայրը գիտէ արդէն թէ այդ բոլորին պէտք ունիք: Դուք նախ խնդրեցէք, որ Աստուծոյ թագաւորութիւնը գայ եւ աշխատեցէք իր կամքը կատարել, եւ Աստուծ այդ բոլորը աւելիով պիտի այ ձեզի» (Մատթ. 6:31-33):

Աղօքքը հոգիին շնչառութիւնն է, որ մեր համգիստը կ'ապահովէ երք մեր տագնապը կը խառնենք մեզմէ դուրս, միջոցի խաւարին: Աղօքքը սնունդն է հոգիին առող պահպանման: Աղօքքը ուժ եւ յոյս կը ներշնչէ: Աղօքքը փառուն է, այն բոլոր նաւերաւն, որոնք մոլորած ուղիղ նամրէն, ելք կը փնտոնն փրկութեան: Աղօքքը միակ նամրան է մարդ արարածին մերձեցման առ Աստուծ:

Աղօքքի Զօրութիւնը

Սիրելի Հայկազնեայ ժողովուրդ

Այս աղօքքը իրօք եղաւ Հայ ժողովուրդի հոգիին ներշնչութեան աղբիւը, մեր տագնապի եւ խաւարի օրերուն: Ուժ մեր տկարութեան օրերուն եւ յոյս մեր անգօրաւթեան ժամերուն: Փարաս մեր նախն մոլորութեան եւ տագնապի պահերուն:

Կի են աղօքքի զօրութեամբ գործուած հրաշքները Սուրբ Գըրային էջերուն մէջ: Մեր նախահայրեր ներշնչուելով քազմարիւ մարգարէներու եւ դատաւորներու օրինակներէն, հաւատացին նշարտապէս յիշեալ խօսերուն: Գործեցին անոնց ուղիով, հրաշագործեցին անոնց նման: Խնչպէս երք Մավկէս անմոռունչ աղօքեց, եւ իր աղօքքի շնորհիւ Կարմիր ծովը երկումի քածնեց, ժայռէն ջուր ժայթեցուց: Եզիեկէլ մարգարէն, իր արտասուազին աղօքներով, իր կեանքի օրերը տասնեւինգ տարիներով երկարեց: Եղիայ մարգարէի աղօքքները երկինքը քացին ու փակեցին: Աղօքքները հիւանդները բժշկեցին, քրանտերը մաքրեցին, կոյրերը լուսաւորեցին եւ մաքսաւորին նման մեղաւորները արդարացուցին:

Խսկ եք հրաշքներով լեցուն մեր պատմութեան ակնարկ մը նետենք, քրիստուկութեան առաջին խսկ օրերէն, պիտի տեսնենք քէ Հայ ազգը աղօքքի զօրութեան հաւատացող ժողովուրդ մը եղաւ՝ աղօքազ, երկինքի արքայութիւնը քաղցանող, անոր զօրութեանը, հրաշքներուն հագեպէս հաւատացող: Թէեւ երկար դարեր մնացինք անտէր եւ անտիրական, քափառական միշտ այսօր, քայց եւ այնպէս, ան ազանց մեզ շատ մը խապա կոտորածներէ, շարաւմակեցինք գոյաւելի, ապրեցանք եւ պիտի գոյաւելնենք, եքէ հաւատամք անոր հրաշագործ զօրութեան եւ ներգործութեան: Թունենք քազմարիւ հրաշալի օրինակներէն մի քամին, որոնք հիմնովին յեղաշրջած են Հայ ժողովուրդի նախաւագիրը.

ա) Գրիգոր Խոսաւորիչ իր յարատել աղօթասացութեան շնորհիւ լուսաւորեց համայն Հայաստան աշխարհը.

բ) Մենք, համաձայն աւանդութեան, աշխարհի երկրորդ ժողովուրդն ենք, որուն Տէր Աստուած շնորհեց այրութենք: Առաջինը հրեաներն ենք, որոնք ստացան իրենց տառերը Տասը Պատուիրաններու եւ ուրիշ Օրէնքներու յանձնումով Սինա լեռան վրայ առ Մովսէս:

Մեսրոպ Մաշտոց, իր տեմազան աղօթէներուն շնորհիւ ստացաւ հայկական տառերը, ինչպէս Կորիւն Մէանչելի կ'ըսէ... ըրազում եւ ազգի ազգի վշտակեցութիւն կրէր ամենայն իրաց. ամենայն կրթութեամբ հոգեւորացն զանձն առւելալ՝ միայնաւորութեան, լեռնակեցութեան, քաղցի եւ ծարաւոյ ... արգելանաց անլուաից ... եւ գետնատարած անկողնոց: Եւ բազում անզամ զհեշտական հանգիստ գիշերոյն եւ զհարկ քնոյ յոտնաւոր աքնութեան ի թօթափել ական վճարէր: ... յիշերով զասացեալսն մարգարէին, եթէ՝ «Յորժամ հեծենացեա, յայնժամ կեցցես»:

«... Եւ որում պարզեւէր իսկ վիճակ յամենաշնորհողէն Աստուածոյ, Հայրական չափուն ծննեալ ծնունդս նորոգ եւ սքանչելի՝ Սուրբ Աջովն Խորով, նշանազիրս Հայերէն» (Կորիւն, Զ, Ե, Ը):

գ) Վարդանանց Պատերազմը եթէ նկատի ունենանք, պիտի տեսնանք պատերազմի նախօրեակին, ամրոջ բանակը կը հաղորդուէր Քրիստոսի Սուրբ Մարմնով, հաւատարով Անոր ամենազօրութեան: Իսկ անոր արդիւնքը, այսօր մենք անոնց ժառանգորդները հպարտ կանգնած այս Սուրբ կամարներուն ներքեւ կը փառարաննենք Բարձրեալի Սուրբ Անունը: Իսկ Պարսիկներ՝ օտարացած իրենց կրօնէն եւ ձախողած իրենց զրադաշտական առափելութենէն:

դ) Եթէ այս դարու սկիզբը անդրադարձ մը ունենանք 1915ի եղեննեն վերապրող թեկորներս, աղօթի գօրութեամբ մեռելներէն յարութիւն առինք, գոյատեւցինք, ապրեցանք, կը գործենք հաւատարով եւ կ'աղօթենք փառարաներով զՔրիստոս: Իսկ այսօր մեր ներկայութիւնը այդ կ'ապացուցանք:

Հայ մայրեր Տէր Զօրի անապատի կիզիչ արեւին տակ եւ այրող աւագին վրայ սորվեցուին Հայ այրութենք, որպէսզի դեպի երկինք սլացող Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Սուրբ կամարներու ներքեւ չդադրի Հայ աղօթի մրմումչքը: Կտակ բռնուցին ըսելով, շարունակեցէ այդ Սուրբ յարաբերութիւնը: Շարունակեցէ այս սուրբ գործը, որու համար ազգովին կը տարագրաւինք: Փոխանցեցէ այս Սուրբ Կտակը ձեր զաւակներուն, ամեն սեսակի հանգամաններու ներքեւ, ի փառս Աստուածոյ եւ ի պամացումն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ, այժմ եւ միշտ եւ յախտեանս, ամէն:

Աւտիս Արեղայ Իգրանեան

ԿԵՆԱՅՑ ԶՈՒՐԾ

Ահաւասիկ բռլորեցինք Քառասնորդաց Մեծ Պահց Նշաննը, և կը գտնուինք վերջին շարքաւան մէջ, որ կը կոչուի «Գալաստեան Կիրակի»: Գալաստեան Կիրակին իր մէջ կը խորհրդանշէ.

Ա. Քրիստոսի Առաջին Գալուստը, այսիթքն՝ մարդկութիւնը Սր. Կոյս Մարիամէն:

Բ. Քրիստոսի Երկրորդ Գալուստը, աշխարհի վախճանը և վերջին դատաստանը: Քառասնորդաց այս պատրաստութեան շրջանը, հիմնուած է Խարայէլի Որդիներուն նգիպտոսուն կիլիուն դէպի Աւետեաց երկիր նամրորդութեան բառաստեան տարիներու բիւին վրայ, ինչպէս նաև կը յիշատակէ Քրիստոսի Քառաստեան օրերու ծովապահութիւնը անապատին մէջ:

Այս Քառաստեան տարիները, Խարայէլի ժողովուրդին համար եղան հոգեւոր պատրաստութեան, Տասնարանեան օրէմին տուուչութեան, փորձութեան և պայքարի շրջան մը: Ամեն վայր որ իշեւան կ'ընթիւն, նոր դէպիրու և փորձութիւններու կը համեղապէն և ամեկ դասեր կը բաղէն: Պէտք է ըսել որ այս պատրաստութեան շրջանը, որքան կարեւոր դիր կատարած է Խարայէլի որդիներուն վրայ, Առյօնան ալ՝ Քրիստոնէւութեան վրայ: Քանզի Քրիստոսի վարդապետութիւնը և ուսուցումները հիմնուած են Խարայէլի պատութեան վրայ և անոր կորիզը կը կազմեն:

Խարայէլի որդիները նգիպտոսուն կիլիւն երկու ամիս ետք, Սին անապատը եկան, որ յետյ Կայէւսի մէշ իշեւան ըրին: Այս տեղ, ժողովուրդին համար յամերու ջուր չկար. ուստի ժողովուրդը տրատեշք ըրաւ Մովկէսի Ահարոնի դէմ ըսկով—

«Խնչո՞ւ մեզ այս անջուր անապատը բերիք որ մենք եւ մեր անասունները եռու մեռնինք: Խովկու ջուր իսկ չկայ»:

Մովկէս և Ահարոն ժողովքի Խորանին դուռը գացին, և իրենց երեսին վրայ ինկան: Եւ Տիրոջ փառքը անոնց երեւցաւ:

«Եւ Տէրը ըսաւ Մովկէսին— Գալազամը առ, ու ժողովարդը ժողվէ եւ անոնց աչքերուն առջեւ ժայռին զարնեալով՝ ջուր պիտի համես ամոնց: Մովկէս Տիրոջ ըսանին պէս՝ ժողովից Խորայէլի որդիները եւ առա գալազամը և ըսաւ.

«Լսեցէ իմա, ով ապստամբներ, ձեզի այս ժայռէն ջուր համենիք» (Թու. ի 2-10): Մակայն Սերիպայի ջուրը փորձութեան և սայրավան նշան մը եղաւ Մովկէսի և Ահարոնի, որուն պատճառաւ արգիլուցաւ իրենց Աւետեաց երկիրը մտնի:

Միայն Մովկէսի շնորհուցաւ հեռուեն, նարաւ լեռնէն Աւետեաց երկիրը դիտի: Այս էր Տիրոջ դատավնիորը— Մովկէս և Ահարոն, զուք ինձի շիաւատացիք Խարայէլի Որդիներուն աչքերուն առջեւ զիս փառաւրելաւ, անոր համար այս ժողովուրդը զուք պիտի չսանիք այն երկիրը, զոր անոնց տուի: Ինչպէս նաև այն սերունդը, որ ծնած էր նգիպտոսի մէջ, որոնք պիտի մեռնին անապատին մէջ, քայց միայն այն սերունդը որ ծնած էր տափաստանին մէջ: Մանաւանդ այս սերունդին համար կ'ըսէին: «Եյս պատճառ եղաւ որ Խարայէլի Որդիները իրենց նամրայէն եւ դառնան

Այս պատճառ եղաւ որ Խարայէլի Որդիները իրենց նամրայէն եւ դառնան

դեպի անապատը, և բառասուն տարիներ քափառիմ մինչեւ այն անհաւատարիմ եւ ապստամբ սերունդին մահանալը:

Մերիպայի Զուրիմ արարողութիւնը Նրուղեմի մէջ

Մովսէսի ձեռքով, ժայռէն ըխած հրաշալի զուրիմ յիշատակը, հրեաները կը կատարէին Տաղաւարաց տօնին վերջին օրը, որ մեծ տօն կը կոչուէր (Յովհ. է 37): Նախ հրեաները կ'աղօքէին առ Աստուած որ առատ անձեռն պարգևէ իրենց երկրին: Ապա Տակարէն կ'իշենին դէպի Սեղովանի աղրիւրը, ձեռքերն ին արմաւեթի տերեներով և պատզերով, ուր ժահանան աղրիւրէն չուր կը բաշխէր ժողովուրդի շրամանին մէջ: Հրեաները եռ Տանեարը կ'ելլին այդ զուրը գիմեծօն ընելով՝ կը քափէին խորանին առջեւ: Մինչ Ղետացիները կը սաղմուսերգէին: Ուրիշ ժահանայ մըն առ Մովսէսի ձեւը խորիրդանշարար ընելով՝ ժայռին կը զարմէր և կ'ըսէր.. «Եւ ուրախութեամբ ջուր պիտի ժահէք Փրկութեան աղրիւրներէն» (Յո. ԺԲ 3):

Եւ նյոն առեն այս ծեսին մեսիական նշանակութիւն կու տային:

Ճիշդ այս արարողութեան ընթացքին, Ծիսուս իրեն դպուրով սպասուած Մեսիան կ'աղաղակէր եւ կ'ըսէր.. «Երէ մէկը ծարաւէ, բռոյ ինձի գայ եւ խմէ: Ան որ ինձի կը հաւատայ, ինչպէս գիրքը կ'ըսէ: Անոր փորէն կենդանի ջուրի գետեր պիտի բխին: Զայս կ'ըսէր Սր. Հոգիին համար, զոր իրեն հաւատացները պիտի առնէին» (Յովհ. է 37-39):

Քրիստոսի աղաղակին արծագանքը կը լուսի արդարութեան ծարաւ հոգիներու մէջ: Մանաւանդ անոնք որոնք այլեւս զգուած եւ գանած էին հանոյին եւ ունայնութեան դառն եւ լիդի ջուրերէն: Արդեօք այս ունկնդիր ժողովուրդին մէջ,

որքա՞ն մարդիկ կամ որ իրենց ծարաւը յագեցնելու համար Յիսուսի պիտի դիմեն: Արդարեւ, ոչ մէկ մարդարէ, նոյնիսկ Մովսէս, ասոր նման չէր կրցած խօսի (Յովհ. է 46): Այն որ կը խմէ կենաց Զուրէն, Քրիստոսի աշխարհին կը բացուի, եւ շրականանար միայն իր ծարաւութիւնը յագեցնելով՝ հանգստանալ, այլ կը խորիի ուրիշներուն ծարաւութիւնն ալ յագեցնել: Ինքը արդիւրը չ'ըլլար, այլ այս արդիւրին շրանցք: Ասոր համար Յիսուս կ'աւեցնէ. «Անոր փորէն զուրի գետեր պիտի բլիմին: Զուրը կը խորիրդանչէ Սր. Հոգին, որ Քրիստոսի հրաշափառ Յարութենէն ետքը, Հոգեգալանան տօնին, պիտի տրուեր հաւատացնելուն: Այսպէս, բառամուրդաց հօգնութեան պատրաստութենէն ետք, պիտի դիմաւորենք Քրիստոսի Սր. Յարութեան տօնը: Որպէս զի անոր վկաները դառնանք բոլորս: Որովհետեւ այսօր, աւելի քան երթի մարդուրդիւնը պէտք ունի կենաց Զուրիմ: Որովհետեւ կ'ապրինք դարած է ամէն կողմ: Թմբեցուցիչ (drogue) մոլուրիւնը երիտասարդներու մէջ սպակալի աւերներ կը գործէ: Դրեք ամէն օր կը լսենք, ինչ սարսափիի ունիներ, եւ ինչ գոյուրիւններ կը կատարուին դրամի համար: «Վասմզի ամէն շարութեանց արմատը արծար-սիրութիւնն է» (Ա. Ֆիմ. Զ 10): Խակ բարոյական անկումը գուլից առած կ'երրայ: Մինչեւ ո՞ւր սակայն: Որովհետեւ մարդկութիւնը մոլոգնած վիճակի մէջ կը գլորի մեղին անդունդը: Պիտի հարցուի թէ՝ արդեօք պէտք եղած ահազանգը կը հնչուի: Չեմ կարծեր: Այսպէս, մեղքի ժամանակաւոր հանոյին համար, երիտասարդներ անորութեան ախտելի ախտերէ կը կարակուին: Աստեղմէ է օրինակ՝ սկսայի ախտը, որուն պատճառաւ բազմաթիւ երիտասարդներ կը մեռնին:

Ճիշդ է որ յաճախ կը խօսուի ասոր մասին, բայց միայն ախտին առաջքը առնելու համար: Սակայն իմչո՞ւ չեն խօսիր ախտին պատճառ տուող արարքներու եւ կենակցութիւններու մասին, որ երիտասարդներ հեռու մնան այդպիսի սանձարձակ եւ զգուելի ընթացքէն: Այս՝ գիտնականները ամէն կողմէ ալ լոելայն կը քաշալերեն երիտասարդներ.- Մենք՝ գիտնականներս կը փետունն ախտին դարմանը որպէս զի դուք անվախ շարումակէք ճեր ցոփ, նողկալի եւ խառնակ սեռային ամէն տեսակի յարաբերութիւնները:

Ճիշդ հակապատկերն է Քրիստոսի վարդապետութեան եւ ուսուցումներուն: Յիսուս սկիզբն մեղքի առիք տուող բոլոր ազդակները արմատախիլ ըրաւ, որպէս զի մարդուն կեանքը փրկէ (Մտք. ն 29): Ասոր համար ով որ Յիսուսի վարդապետութեամբ եւ ուսուցումներով կը սնանի՝ ամիկա կրնայ պահել իր բարոյական եւ հոգիկան եռանդը եւ մարմանական առողջութիւնը:

Երբոք կը խորհրդածենք ծարաւութեան եւ ջուրի մասին, կը յիշենք, արդարեւ, Յիսուսին վերջին խօսքը՝ «ծարաւ եմ» (Յովի. Ժթ 28): Շատ պարզ է եւ հասկնալի: Յիսուս խաչին վրայ, արիւնակամ եղած՝ կը ծարաւի: Իսկ զինուորները ջուրի փոխարէն՝ սպունգով քացախ տուին իրեն, որպէսզի ծարաւութիւնը աւելի սաստկանայ: Նոյնակս ալ բոլոր մարդոց ծարաւութիւնը կը վերջանայ այսպէս քացախի դառնութեամբ: Նևա թէ իմչու, Յիսուս համայն մարդկութեան ծարաւութիւնը իր ամսին վրայ առնելով՝ կը խաչուի, որպէս զի իր արիւնը ԿԵՆԱՑ ԶՈՒՐԻ վերածելով՝ յագեցնէ զանոնք յաւիտեան (Յովի. Ժթ 34):

ՎԱԶԵ Ծ. ՎՐԴ. ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ

ԹԱՐԴՈՍ ԱՌԱՔԵԱԼԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑԻՆ

Որ շնորհեցեր հայաստամեայց
զառւրր առաքեալմ Թաղէսս, եւ
ծանաւցեր գթո Միածիմդ ։ Ան-
բող գրած Հայր երկնաւոր,
օրհնեմք գթեզ ամրուելի ձայնիւ։

Տէր յերկնից

Ս. Թաղէսսին քարոզութեան վայր վիճակունց գլխաւո-
րաբար Հայաստան Աշխարհը։ Ինչպէս ամէն տեղ, մեր երկրի
մէջ ես, զանազան կողմերում, գոյութիւն ունեին հրեական
գաղութներ։ Այսպէս. Արտաշատ, Երուանդաշատ, Զարեհա-
սան, Զարիշատ, Վան, եւ այլն, որտեղ բաւական մեծ էր
հրեաների թիւը։ Շատերը Մեծն Տիգրանի (ն.թ. 94-55թ.) ձեռ-
քով, գերի էին բերուած Պաղեստինից։ Ամէն զաղութ ուներ իր
աղօթաւայր-ժողովարանը (սինագոգը)։ Բնոյր առաքեալների
նման, Թաղէսս ես, նախասպէս հրեական սինագոգներում
սկսեց իր քարոզութիւնը։ Հայերը այդ ժամանակ հեթանոս
էին եւ զանազան աստուածների կուտքեր-արձաններն ու պատ-
կերներն էին պաշտում, դրանց համար զոհեր մատուցում եւ
երկրապագում։

Ինչպէս յայտնի է վարքագրական գրականութիւնից՝ Ս.
Թաղէսսն իր ազգակիցներից յետոյ կամեցաւ դարձի բերել
նաև մեր ժողովուրդը, քանզի Տէրը պատուիրել էր. «Գնացէք
աշակերտ դարձրէք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէք Հօր եւ
Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէք նրանց պահել

այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Ետք. Ի.Շ. 19,20): Աստի եւ առաքեալը, ինազադրուելով Քրիստոսին, ամէն տեղ, աներկիւդ քարոզում էր Ամստարանի ծշմարտովքինը: Իր խօսքը շատ ագդու էր, որովհետեւ հաւատով եւ համոզուանվ էր խօսում:

Դիմենք մեր Եկեղեցու «Ճայամատրք»-ի վկայաբանութեան պատութեանը:

«Քրիստոսի առաքեալ Թադէոսը, Սուրբ Հոգու իրամանով եկաւ ասորիների Միջագիւղը, հայոց եւ ասորոց քագաւորի՝ Արգարի մօտ: Քանզի նա ապրում էր այն ժամանակ, երբ Քրիստոս մարմնով երեւաց Հրեաստանում եւ լսօ այն նշանների եւ սրանչելի բժշկութիւնների մասին, որ կատարում էր Յիսուս: Թագաւորը թույր ուղարկեց Տիրոջ եւ կանչեց նրան իր քաղաքը, որովհետեւ տառապում էր անբուժելի հիւանդութեամբ: Այս մասին վկայում է Յովիաննեսի աւետարանը.

«Կային այնտեղ հեթանոսներից ոմանք, որոնք մօտեցան Փիլիպպոսին եւ ասացին. «Կամենում ենք Յիսուսին տեսնել», եւ Անդրեասը Փիլիպպոսի հետ միասին բերեց նրանց Քրիստոսի մօտ, որը եւ ասաց. «Կասաւ ժամը, որ փառատրուի Մարդու Որդին» (Յովի. ԺԲ 20-23):

Արդ, ինքը՝ Տերը շգնաց, բայց Արգարին թղթի-նամակի արժանացրեց եւ խօստացաւ իր համբարձումից յետոյ աշակերտներից ուղարկել եւ նրան բժշկել: Իսկ Սուրբ Հօգու իշնելուց յետոյ, Թովմասը՝ տասներկուահց մէկը՝ երկոտրեակ անւանուածը, ուղարկեց Թաղեռսին Ուտիա (սրա մասին ոմանք ասում են, թէ իր երկոտրեակ եղբայրն էր):

Թադէոսը գալով իշեամեց Տուֆիա անոնով մի մարդու տանը եւ բժշկութիւններ էր կատարում քաղաքում:

Արգարը լսելով ասաց. «Նա՛ է, ում խոստացել էր ուղարկել ինձ Քրիստոս»: Ուղարկեց եւ կանչեց առաքեալին:

Երբ առաքեալը ներս մոռա, թագաւորը նրա վրայ սքանչելի նշան տեսաւ եւ զարհուրած ընկաւ ու երկրպագեց նրան: Առաքեալը ձեռքը դրեց եւ բժշկուեց թագաւորը: Արդիային է բժշկեց չարաշար ցաւերից, որ մեծ մարդ էր արքունիքում: Իսկ ոմն Կերպասագործ Աղջիկ, որ իրեայ էր եւ իրեն աշակերտ, ձեռնադրեց նրանց համար եափսկոպոս:

Սկրտած լինելով թագաւորին, իշխաններին եւ բոլոր քաղաքացիներին, Թաղեռսը ելաւ եւ գնաց Հայք՝ Արգարի նամակով, որը Հայոց Սանատրուկ թագաւորը՝ նրա ազգականը, շընդունեց: Բայց նրա դրւատրը՝ Սանդրիխտ, Քրիստոսի հաւատաց եւ առաքեալի կողմից մկրտուեց, նահատակուեց իր հօրից, որպէս եւ գրուած է իր պատմութեան մէջ: (Սանդրիխտ կոյս վկայուիի, Յայսմատրք, Կ. Պոլիս 1834, հատ. Բ, 292):

Սանդրիխտի մարտիրոսութելուց յիսոյ, Քրիստոս ունեսիքի մէջ երեւաց Թաղեռսին եւ ասաց. «Քաջալերուիր, որովհետեւ այսօր ինձ մօտ պէտք է գաս»:

Աշակերտուները սկսեցին արտասուել, երբ այս մասին պատմեց առաքեալը:

Սանատրուկ թագաւորի հրամանով երկու իշխաններ եկան, կապեցին նրան եւ տարան թագաւորի մօտ:

Ասաց թագաւորը.

- Ինչո՞ւ մոլորեցրիր իմ սքանչելագեղ դրւատրը եւ ինձ սպաննել տուեցիր նրան:

- Չո դրւատրը փոխուեց իր անմահ փեսայի՝ Քրիստոսի մօտ եւ պսակուեց անթառամ պսակով,- պատասխանեց առաքեալ:

Բարկացած թագաւորը հրամայեց նետել առաքեալին գաղանների արգելանոցը, իսկ նրանք գալով խոնարհուում էին

Եւ լիզում սուրբի ուժքերը: Թագաւորը հրամայեց կրակ վառել եւ նրան մէջը գցել, սակայն ուժգին քամի ելաւ եւ ցոեց կրակը: Առաքեալը մնաց անվնաս: Այն օրը Քրիստոսի հաւատացին մօտաւորապէս 400 հոգի:

Ապա տարակուաած թագաւորը հրամայեց նրան սրով սպաննել: Խսկ առաքեալը օրինեց հաւատացեալներին, իր աշակերտներից ուն Զաքարիայի առաջնորդ կարգեց նրանց ու ասաց. «Ելք՝ տեսնեկու համար իմ նահատակութիւնը»:

Չինորները առան երանելին, հանեցին ձորակից մի բարձրաւանդակ, վիճամէց տեղ: Խսկ նա ձեռքերը տարածած աղօրելով ասում էր. «Տէր իմ Յիսուս Քրիստոս, մի՛ անտեսիր իմ վիճակը, մի՛ բող սրանց կոռապաշտ մոլորութեան մէջ, այլ լուսաւորիր յարմար ժամանակ քո հաւատի գիտութեամբ»:

Ապա դահիճները նրան սրով նահատակեցին եւ նրա մարմինը ասկուիւնց պատուած վեմի մէջ՝ Արտազ գաւառ ուում»:

Արդ, Հայաստանեայց մեծ հայրապետ Գրիգոր Լուսաւորչից յետոյ, նրա աստուածատուր որդիների եւ թոռների օրերին յայտնուեցին Թաղէոս առաքեալի եւ Սանդովստ կոյսի նշխարները իրենց կատարման վայրում՝ Արտազ գաւառի մէջ:

Արտազը, որուեղ ցայսօր Թաղէոս առաքեալի անունով վանք գրյութիւն ունի, պատմական Հայաստանի Վասպորական նահանգի նշանաւոր գաւառներից էր: Հին Արտազին համապատասխանում է մասամբ այժմէական Մակու գաւառը, որ Պարսկաստանի հիմնակողմն է (լեռնային եւ կիսովին դաշտային տարածք):

Թուղա-Թաղէոս առաքեալը հանդիսացել է առաջին նահատակ-առաքեալն ու լուսաւորիչը Հայաստանի եւ հիմնադիրը Հայաստանեայց Առաքելական եւ Ընդանրական, Ուղղափառ եւ Սուրբ Եկեղեցու, որը տարին երեք անգամ պատ-

տում է յիշատակը իր լուսաւորիչ առաքեալի: Յովիս-օգոստոսի ընթացքին՝ Սանդուխտ կոյսի, նոյեմբեր-դեկտեմբերին՝ Բարթումիմեոս առաքեալի եւ տասներկու առաքեալների հետո միասին:

Երուսաղեմի սրբոց Յակոբեանց վանքի միարանութիւնը, սքանչելագործ սուլթի յիշատակը կատարելուց մէկ օր առաջ, երեկոյեան ժամերգութեան աւարտին նախատօնակ է կատարում: Այդ ընթացքում երգուում են առաքեալի բարեխօսութիւնը եւ օգնականութիւնը խնդրող շարականեր եւ դուրս է բերուում սրբազն լուսատրչի պատուկան նշխարը: Արտասանուում է քարոզ եւ կարդացում է աղօթք առ փրկիչն մեր Քրիստոս, միջնորդութեամբ մեծ եւ հզօր բարեխօս՝ Թաղէոս առաքեալի: Յաջորդ օրը մատուցում է սուլթ եւ անմահ պատարագ:

Աւարտին վկայակոչենք Նոր Կտակարանից յայտնի, իր արդիականութիւնը չկորցրած մի հարց ու պատասխան, որ տեղի է ունեցաւ մօտ 2000 տարի առաջ, մեծ եւ ճշմարիտ Ռասուցի եւ իր հաւատարիմ աշակերտ՝ Յուղա-Թաղէոսի միջեւ.

«Յուղան (ոչ Խսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ թեզ պիտի յայտնիս մեզ եւ ոչ թէ աշխարհին»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի, եւ նրա մօտ կը գանք ու նրա մօտ կ'օթեւանենք: Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքը չի պահում. եւ իմ խօսքը, որ լսում եք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց» (Յովի. ԺՌ 22-24):

ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԱԹԱՋԱՆԵԱՆ

ԲԱԼԱՍՏԵՂՄԱԿԱՆ

ՀԱՐՈՒԼՏԻ ՈՐԴԻՇՈՅ ՊԱՆԴԽԾՈՒԹԻՒՆԸ

- 45) Գետը փրոփրուտ, ազնի իր հոսքով,
Գրաւշութեամբն իր դիրական փայլին,
Եւ հազարաւոր իր շորջադարպով,
Կը յայտնաբերէ Գեղն շոշավայրին:
Վեհ հպարտութեամբն իր բնակատեղին
Որ կը զօտէր զան այդ գրադ Հողին,
Երկրի վրայ այլ վայր պիտ' չլլար այնքան
Հաճնի իրեն, նաև բնութեան,
Թ'աղուր աչերդ իմ քովս զլային,
Դիտնելու հետո եզերներու Գեղը Ռայնին:
- 46) Կապենցին քով կայ քիչ բարձր գետին,
Կայ պարզ ու ազգորիկ վիրամիտ մալ անդ,
Թագի մ' պէս անոր կանանչ գագաթին.
Խորքն իր պահուած կան ուկերք հընաւանդ,
Թըշնամեաց ածինք մեր, բայց մանաւանդ,
Յարգանք Մարիօն վրայ անոր շիրմին,
Կոչու գինտրի մը արցունչն յորդեցա,
Ողբով բայց նաև նախանձով մահին
Անոր որ հոն ինկած էր վասն Ֆրանսայի շահին:
- 47) Կարճ, քաջ, փառաւոր եղաւ անոր կեանք.
Զինք ողբացողներն էն երկստեսակի -
Թշնամի, բարեկամ - յամեցող օստարք
Կ'աղօթեն վասն իր հոգովն հանգնսի,
Քաջ, պիսիեան էր ազատ կեսմիք,
Քիչերէն անսնոց որ չեն կոխսկրտած'
Ովստագիր տրուած նուէր Ազատութեան
Անոնց որ շարժեն՝ գէնքերն իր պահած
Իր լսակուակ Հոգին եւ իր վրայ լացորած:
- 48) Հոս էիրէնպետշաբն խորտակ պատերով,
Սեցած մինչեւ վերն ոռամբերէն պայթած
Կեցած անոնց ոյն հաստատ անխըռով
Ոռումբերէն սակայն ան շվինաստած,
Թաղթական թերդ մը որվէտ ենք դիտած,
Թըշնամուն փախստատն մէշէն դաշտերուն.
Հաշողութիւնն քանիեց ինչ ռազմ պիտ' շնէր
Թողլով տանիքը յուշու անձրեւներուն,
Որոնց վրայ զուր տեղաց երկարն տարիներուն:

(Չարունակելի)

LORD BYRON
Թղամն. Մոլատ Մանուկեան

ԱՍՏՉՈՒԱԾ ԿԱԽԱՂԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՂԻ ՀԱՄԱՐ

Մի հրեշտակ թեն է կոտրել քաղաքում:

Ու վայր է ընկել մի հրեշտակ,
քաղաքում
ուր զանգ-զանգ, սարսափավանկ
մի մահազանգ
սղոց է շարժում
ուղեղներում:

Աղամամութին ...

Սպիտակ աշքերով տեսիլք է եկել ու սիրտն է փաթթել
լյսերով պայծառ.
Եւ մի ծառ
ծաղկել է, ծաղկել ...

Ել, տղաս ... Ե՛լ:

Սպիտակ աշքերով տեսիլք է եկել
ու թել-թել
սանդրուդ է հիսել՝
որպեսզի փախչի,
երթայ ու հանգի ...

Ե՛լ, տղաս ... Ե՛լ:

Աղամամութին ... անշարժ ծունկերին
պողպատ են թորել ու կապար գլխին:
Մի ծառ էր ծաղկել, ծորիթն էր երգում ...
Աղամամութին ... ճրորոջը դրան -
մարդիկ, քահանան
եկան:
Թմբուկներ զարկին:

Ե՛լ, տղաս ... Ե՛լ:

Ա՛ն խօսք դողուն ... շրթերդ սեղմիր -
երա՞զ է կարմիր ...
Բոնի՞ր թեփիցը, սպիտակ աշքերով,
ոսկեվարս հարսի
ու հպարտ անցիր:

ODE TO A BOY ON HIS WAY TO THE GALLOWS

*by
Gostan Zarian*

In the city
 An angel sundered a wing.
 And an angel fell
 In the city
 Where
 Blow-by-blow
 The death knell
 Wields a hacksaw in
 The minds.

In morning darkness
 A white-eyed vision appeared its heart flooded
 In glittering light,
 And a tree
 Blossomed.

Rise my boy ... Rise.

A white-eyed vision descended
 And wove a ladder
 String-by-string,
 To flee
 And rest.

Rise my boy ... Rise.

In the morning darkness
 Distilled steel rivetted his knees and
 Lead, his head.
 A tree bloomed, a cricket sang.
 In the morning darkness, the door creaked,
 In came
 The priest and people.
 They beat the drums.

Rise my son ... Rise.

Take my shivering words... bite your lips,
 It is a scarlet dream.
 Hold the white-eyed, golden-haired bride by the arm
 And move forward in exultant pride.

Աղամամովին թմբուկներ զարկին
ու տօն տօնեցին մեծ հրապարակում:

Մի մարդ են կախում:

Արդեօք չե՞ն տեսնում ... Քերովքէները մոմեր են վառում
հեռու
ու լոյս աշխարհում.
սասափ կոյսերը ճպոտ են զարնում հովերի մարմանդ
թելերի վերայ ...

Մի՛ դոդար, տղայ ...

Մոմած են թոկը. փշրած խաչի տակ
աշքերդ յստակ
յամա՛ն թող նայեն:
Երբ սիրտոդ հանեն -
տա՞ն.

տանեմ տամ քո մօր
վշտին ահատր:

Մղրիթը երգեց ծառի վրայ ծաղկած.
մայիսին աշքից արին է կաթած:
Երբ սիրտոդ հանեն -
տա՞ն.
տանեմ տամ քո մօր
վշտին ահատր:

Դէ՛, հիմա, հիմա'
բարձրացիր տղաս:
Դժբախտ իմ տղաս, դժբախտ իմ տղաս:

Այսօր քաղաքում,
մեծ հրապարակում,
մարդիկ հրեշտակի -
կում-կում
արին են խմում:

Մղրիթը լոեց ... միայն քահանան
վեց աղօթ ասեց

մեքենարար:

ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ

In morning darkness
 They beat the drums, and
 Celebrated in the wide square.

A man is to be hung.

Can't they see?... Cherubins light candles
 In a distant and bright world.
 Incandescent virgins pull on
 The velvety strings of winds.

Do not shiver, young man...

The noose is waxed.
 Clear eyed
 Look ahead with stubborn firmness
 Under the crushed cross.
 When your heart is gouged out
 I shall take it to your
 Mother
 In her awesome grief.

The cricket sang on the blossoming tree.
 Blood dripped from mother's eyes.

When they rip your heart out
 And proffer it to me,
 I shall take it to your
 Mother
 In her unbearable grief.

Now, now, hurry,
 Climb up my son.
 My luckless, my unfortunate son.

Today,
 In the wide city square,
 People gulp down
 Drop-by-little drop
 An Angel's blood.

The cricket fell silent... The priest alone,
 Murmured six prayers
 mechanically.

*Translated from the Armenian by
 Marzbed Margossian*

ՕՐԵՆԵԱԼ Է ԱՍՏՈՒԱԾ

Հաստ ու անյոյս մուգին մէջ փայլող լոյսին մէջ անձար
Զըլացումէն վերջ երկար, եւ մեծ քէնէս ետք՝ Աստուած,
Ահա կոյրի աշքերս են, որոնք յանկարծ լը բացովն:
Ողորմութեամբ քու անբաւ խոնարհութիւնս կ'արթըննայ,

Կը լուայ զիս, կը մաքրէ, քու յուսաքեր գաղտնիքիդ
Խորհուդոյին մէջ հայրական: Ու ես կը զամ վերջապէս
Թէ որդիդ եմ անառակ թէեւ անձար, եւ ըմբոստ,
Որուն համար ունիս սէր եւ դեռ անշուշտ՝ նղպատակ:

Երբ կոյր էի քեզ անէծք տոփի ցափս փոխարէն:
Քանի՛ դուն զիս փորձեցիր՝ ա՛յնքան ես քեզ ուրացայ:
Հըպարտութեան զէնքերով մաքառեցայ կամքիդ դէմ.

Եւ ամէն օր աւելի խաւարին զոհը դարձայ:
Չը թուեցաւ ինձ երբեք՝ թէ քու սիրոյդ հասնելու
Այս էր միակ ինձ համար գըծած դըժուար քու ճամբան:

ԱՆԵԼ

ԹՇԻՉՁՆ ԻՄ ՀԻՆ

4 + 4 + 4

**Մտիկ կ'ընեմ.- «Պիտի դառնամ հին իմ անձին,
Որ ազատիմ ծովսին, գինոյն մշուշներէն,
«աճոյական զզայնութեանց հալածախտէն:**

**Պիտի գտնեմ իմ անձը հին զոր կորուսեր
Են կարծես, բայց որ միայն լուս թաղումեր էր.
Իր թարմութիւնն եր կորուսեր ու փայլը հին**

**Իր սկերուն, որոնք զինք քաղցր ու հըմայիչ
Կը դարձնէին, նոյն իտէալին վազող խոմքին,
Որոնք լարուած նոյն երազէն՝ նոյն տեսիլքին**

**Հովերէն հո՛վ իրենց կուրծքին, գիտէին շունչ,
Խմաստ, հոգի, շարժում դընե՛ իրենց խօսքին,
Իրենց գործին, իրենց սիրոյ վերելքին մէջ:**

**Պիտի դառնամ հին իմ անձին: Ով դո՛մ, հըպէ՛,
Գրկէ՛ ամուր, դի՛ր ձեռքդ ափիս, սիրոյդ դոյլով
Քաշէ զիս վեր մշուշներէն հալածախտին.**

Ու տուր հոգտյս վերագտնել թըոհչքն իր հին:»

ՇԷՆ-ՄԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ՆԱՐԵԿԱՑՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԺԱՆՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Գ. «Մատեան ողբերգութեան» երկի ժանրային բնոյքը

Մատեանի ժանրային բնոյքը յատուկ բնմուրեան հարց չի դարձել: Մինչեւ առանց հարցի լուսաբանան թերի կը լիներ ոչ միայն նարեկացու ստեղծագործութեան ժանրային կազմի, այլև առ հասարակ միշտ առ արեան հայ գրականուրեան ժանրային համակարգի պատկերը: Արդարացի չէր լինի սակայն ասել, թէ գրականուրեան պատմաբաները եւ տեսաբաները չեն փորձել պատախանները այդ հարցին: Բայց նրանք տուիլ են այն պիսի պատասխաններ, որոնք իրականում հարցը ոչ թէ լուծել, այլ աւելի են իննելի: Բայց այն է, որ գրականագիտութեան մէջ առհասարակ յստակութիւն չկայ ժանրերի եւ նրանց տարատեսակների գիտական բնութագրման հարցում: Խօսքը գրական սեռերի՝ էպոսի, լիրիկայի եւ դրամայի մասին չէ, այլ վերաբերում է իրաքանչիւր սեռի տեսակներին: «Ժանրի ըլրունան հարցում միասնութիւն չկայ»(1) - գրաւմ է եղ. Զրաշեանը: Խսկ թէ «ինչով են ժանրերը տարրերում մէկը միաւից, ընդհանուր ինչ սկզբունքներով պէտք է տարրերակի եւ դասակարգի նրան - այս հարցի լուծումը բախւում է մեծ դժուարութիւնների» (2), - գրաւմ է Գ. Պասպիլովը: Զծաւալութիւնը՝ ասեմ միայն, որ ժանրերի տարրերակման սկզբունքը պէտք է որպնել նրանց տիպարանական յատկանիշների մէջ՝ ձեւի եւ բավանդակութեան, թեմատիկ իրայատիկութեան, գեղարաւսատական

պատկերի կառուցման եւ յօրինուածքի ընդհանուր տարրերի մէջ: Տիպարանական այս յատկանիշները եւս հարացած չեն եւ ունեն յարաբերական կայունութիւն: Դարաշշանից դարաշշան փոխում է ոչ միայն գրականուրեան ժանրային կազմը, այլև միեւնոյն ժանրի յատկանիշների փոխադարձ յարաբերակցութիւնը:

Մատեանի ժանրային բնոյքի հարցը ձեւակառուցուածքային խնդիր չէ, այլ ունի ստեղծագործական հոգեբանութեան եւ գրական կողմնորոշման նշանակութիւն: Ասեի, թէ Գրիգոր Նարեկացին աղօք է գրել՝ նրան կապում ենք կրօնական հոգեբանութեան եւ միշտայրի հետ, ասել, թէ ողը է գրել՝ նրան կապում ենք կիանքի եւ ժողովրդի կեցութեան ու նակատագրի հետ: Այլ կերպ ասած՝ երկի ժանրային բնութագիրը դանուում է բովանդակութեան բացայատման, հեղինակի գեղագիտական կողմնորոշման բանալի:

Մատեանի ժանրային ամենահին բնութեանագիրը տուել է Ներսէս Լամբրոնացին: Նարեկացու վարքի մէջ խօսելով՝ քանաստեղծի գրական ժառանգութեան մասին, նա յիշատակում է նաև Մատեանը. «Են խաւսցաւ զի՞րս աղաւիցից ըստ հայցման խմդրոյ կրանաւոր երարց բան Դե» (ՄՄ, ձեռ. 1568, էջ 119 թ): Լամբրոնացին Մատեանը կոչում է գիրք աղօքից, որ համարժէք է աղօքագիրք կամ աղօքամատեան հասկացութիւններին: Այսպէս կոչելու համար եիմք է տուել

Նարեկացին: Մատեանի ընդարձակ խորագրում նա իր երկը կոչել է մատեան ողբերգութեամ, որը կարող է լինել անրժշկելի վերերի զօրաւոր սպեղանի, «առիքք արտասուաց, պատճառք աղաւթից»: Մատեանի Գ. գլխում Նարեկացին խօսում է այն մասին, թէ ուր է հասցեագրում իր երկը եւ բուարկման երկար շարքն աւարտելով՝ ասում է, որ իմք ումանց համար աղբաւանենք, ումանց համար խրանենք է գրել, որպէս զի բոլորն էլ իր խօսերավ դիմեն աստծուն.

Ըրոց ումանց՝ աղբրս աղաշանաց, եւ ումանց՝ խրատ բարեաց
Առ գէմս աղաւթից այսու մատեանի մատակարարեսցի ...

(Բամ Գ թ)

Կամ'

Գրեսցս աղաւթս մշտամատոյցս
Զայս անընթայ տառ ողբանակբրս՝
Թախտագին ճայնի ողբերգարկութեան այսր
մատենիք ...

(Բամ ՀԱ ե)

Եւ վերջապէս՝

Եւ ոք ընթերցցի զայս աղբրս ճայնի՝
Մատրանաց գոչման աղաւթից հայցման ...

(Բամ Ղ զ)

Այս եւ նման տողերը հիմք են հանդիսացել, որ Մատեանը դարեր շարունակ կոչուեր գիրք աղօրից, աղօրից մատեան, աղօրական գիրք, կտակ մատրանաց, աղօրանատոյց գիրք եւ այլն: Ըստ այս աւանդույթի՝ Մատեանի առաջին տպագրութիւնը (Կ. Պոլիս, 1700-1702) ունի «Գիրք աղօրից սրբյն Գրիգորի նարեկացւոյ հոգեկիր հովտորի» խորագիրը, որը պահպանուի է մի շարք վերահրատարակութիւնների ժամանակ(3):

Մատեանն աղօրագիրք կամ աղօրամատեան են համարել շատերը՝ Հ. Նալեանը, Մ. Զամշեանը, Գ. Աւետիկեանը, Ղ. Ալիշանը, Գ. Զարրիկանալեանը, Ե. Դուրեանը, Թ. Գուշակեանը, Ս. Քէշշեանը եւ ուրիշները: Սա բխում էր մասն միջնադարեան աւանդույթից: Խելւու քրիստոնեան

ուրեան յաղբանակի առաջին դարերից սկսած՝ եկեղեցու հայրերը համոզաւած էին, որ մարդու ողջ եւութիւնը, նրա հոգեկան բոլոր ուժերը, նրա յուզական եւ գեղարուեստական ամրող փորձն ու կարորութիւնը պէտք է ուղղուած լինեն աստծուն նաևնաչերու, նրա հետ հաղորդուելու, նրան նմանուելու նպատակին: Ուստի գեղարուեստական ստեղծագործութեան բարձրագոյն ճերլ դառնում է աղօրէը, սրտի խորերից բխած խօսքն առ Աստուած: «Աղօրէը դառնում է Քրիստոնեական գրական ստեղծագործութեան կարեւոր ժանրը: Նա ակտիւորէն ազդել է վաղ Քրիստոնեական եւ միջնադարեան արուեստի բոլոր տեսակների եւ ժամերի բնոյրի վրայ, որոշել պաշտամունքային ողջ գործողութեան առանձնայատուկ, աղօրական տրամադրութեանը»(4) - գրել է Վ. Բիշկովը՝ ուշ անտիկ շրջանի գիտագիտութեան նուիրած իր մեծարծել աշխատութեան մէջ:

Բայց երեւ «աղօրէի մէջ լաւ է ունենալ սկրտ մը առանց խօսերու - ինչպէս նկատել է մի բանակը - Բամ թէ խօսեր առանց սրտի» (5), կամ նարեկացու արտայայտութեամբ՝ «զհառաց հեգույթան», «զկամն խորիրդոց եւ զյաւծարութիւն խորութեան սրտից» (Բամ Խ թ), ապա սա վերաբերում է աղօրարարին եւ ոչ թէ բանաստեղծին: Բանաստեղծը ոչ թէ աղօրում է իր համար, այլ աղօրէ է գրում: Նա գրում է իր աղօրէը՝ իր եւ ուրիշների համար: Նրա խօսքը պէտք է ներգործի մարդկանց յուզաշխարհի վրայ: Նարեկացին մէկ անգամ չէ, որ ասում է, թէ ինչը խօսում է բռորդ փոխարէն: Բայց նա խօսում է իր անունից, եւ անհատականի եւ համամարդկայինի այս կազը գրեւէ անտարբալուծելի է Նարեկացու Մատեանում: Աղօրէը ենթադրում է անկեղծութեան վերին աստիճան: Նարեկացին օգտուել է աղօրէի՝

իրեւ գրական տեսակի ընձեռած հնարաւորութիւնից:

Մատեան, սակայն, աղօքքների գիրք չէ՝ ուղղակի իմաստով: Աղօքքը հաւատացեալի հաղորդութիւն է Աստծու հետ: Աղօքքը Աստծու հանդեկ մարդու տածած երկիւտի եւ բարեպաշտութեան, հաւատի, սիրոյ եւ յոյսի արտայայտութիւն է՝ Աստծուց շնորի եւ բարիք հայցելու, չարք վանելու, փորձութիւնից պահապանու ակնիալութեամբ: Աղօքքը սովորաբար բաղկացած է Աստծուն յղուած փառարսնական ուղերձից, մարդու արարքների եւ մեղեդի խոստվանութիւնից եւ բարեխօսութեան աղերսանքից: Աղօքքը օրինարանութիւն է եւ խնդրուածք: Աղօքքներն իրար մկատմամբ ամկախ են, իմբնուրույն: Որոշ վերապահութեամբ մաքուր աղօքքներ կարեի է համարել Մատեանի միայն առանձին գլուխներ (ԺԶ, ԽԱ, ԽԲ, ԽԳ, ԶԴ, ԶԹ) եւ մի քանի գլուխների առանձին հասուածներ (ԺԲ գ, ԽԵ թ եւ ե, ԽԸ ե, զ եւ է ԼԳ գ եւ է, ԼՇ թ եւ գ) եւ այլն:

Մատեանին յատուի է զգացմութեների, մտքերի, արամադրութիւնների եւ գիտակցութեան ներքին միասնութիւն: Նրա իւրաքանչիւր գլուխ ամկախ է յարաբերականորէն: Իրականում, սակայն, տարբեր գլուխների միջեւ կայ ներքին միասնութիւն, հօգու կենսագրութիւն: Նրանք յաջորդում են միմեանց՝ չխախտելով այդ կապը, նիւղաւորութելով իրարից՝ նրանք միահիւսում իրար: Այդ միասնութեան մէջ մի հոգեվիճակ նախապատրաստում է յաջորդը: Այսպէս առաջին գլուխը նարեկացին սկսում է ողբահեծ հառաչանքով, որը ծնում է մեղքի գիտակցման եւ ահեղ դատաստանի վախի ծանր ասպումներից: Երկրորդ գլուխը նա ամցնում է իր անձի դատապարտութեանը՝ հոգին մատնելով՝ անփարատ յուսահատութեան,

բայց աւարտում է ապահնելով Աստծու գրասիրութեանը: Երբորդ գլուխը՝ սրտմութիւնն ու երկիւղը մի պահ փարատած՝ զուարք հոգով օրիներգում է աստծուն, ապա անցնում իր երկիւղ նպատակի բացատրութեանը եւ աւարտում է բանաստեղծական շնորի հայցմամբ: Իրականում այստեղ միայն աղօքքի տարրեր կան, մինչդեռ գլուխների ներքին միասնութիւնը շաղկապուած է թէ՝ նմարական նոյն տրամադրութեամբ եւ թէ հոգեվիճակների անցման բնականութեամբ: Մատեանը Քնարական ողբերգութիւն է՝ գրուած մենախօսութեան, խոստվանութեան ձեւերից մէկն է միայն նոյնեան բնական, որքան եւ խոստվանութիւնը:

Մատեանի կառուցուածքը միատարր չէ: Նարեկացին յամախ է դիմում ընթերցողին, ստեղծելով կենդանի հաղորդակցման ամմիջականութիւն: Մի շարք գլուխներում (Գ, Զ, ԺԲ, ԽԲ, ԽԸ, ՀԱ, ՀԲ, ԶԸ) նարեկացին յայտնում է իր երկիւղականի, գերի ու նշանակութեան մասին, մի քանի գլուխների մէջ (ԺԵ, ԽԵ, ԽԶ, ԽԹ, ԽԸ, ԿԲ) զգուշացնում է իր խօսիք յուղական հեշերանգը փոխելու, ժողովրդական ողբի ձեւերին հետեւելու մասին, իսկ սրանցից բացի կան ԼԳ, ԼԴ, ՀԵ, ՂԲ եւ ՂԳ դատանարանական միկնարանական ծաւալուն գլուխները, որոնիք թէի գաղափարապէս չեն հակասում Մատեանի բովանդակութեանը, սակայն յուղականորէն չեն մերւում նրա խոհա-Քնարական շնչին ու ոգուն:

Մատեանը, ինչպէս ասուեց, գենեւս 13րդ դարում կոչուել է նարեկ: 1774թ. Կ. Պայսիի տպագրութիւնը խորագրուած է՝ «Նարեկ». Գիրք աղօքից սրբոյն Գիրքորի նարեկացոյ հոգեկիր հետսորիք», իսկ 1789թ. Վենետիկի տպագրութիւնը՝ «Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի նարեկացոյ Գիրք աղօքից, որ կոչի նարեկ»: Վենետիկի

1840թ. տպագրութիւնն ունի այսպիսի խորագիր՝ «Գրիգորի Նարեկայ վանից վանականի Մատեան ողբերգութեան»: Ընդգծուած քառերն արտածուած են Մատեանի խորագրից: Սա Նարեկացու՝ իր երկի ժամբային այն բնութագիրն է, որը, ըստ իս, առաւել նշգրիտ է արտայայտում Մատեանի ժամբային բնոյրը:

1895թ. լոյս տեսաւ Ա. Չոպանեանի «Գրիգոր Նարեկացի» ուսումնասիրութիւնը: «Գտնենով, որ «ամքող միստիկականութիւն է այդ գործը եւ ամբողջ Քնարականութիւն», Չոպանեանը Մատեանը կոչում է «միստիկականութեան ցաւագին վեպ մը», ուր վեպ քառը պարզապէս համարժէլ է երկ քառին: Նա իրաւացի է, որ «Նարեկացին գրեթէ միշտ կը նախընտրէ ներբողին Քնարական ձեւը», ուր քանատեղծի խօսքը «աստուածաշնչական օրիներգութեան կամ նախնական քանատեղծութեան ցովարանական աղօքին ձեւը կ'առնէ»:(6) Այլ կերպ ասած՝ Մատեանի մէջ միահիւտուն են տարրեր ժամբեր՝ աղօք, ներրող, մեկնութիւն, օրիներգութիւն եւ այլն:

Մ. Աքրիեանը գտնում է, որ Մատեանը «ապաշխարութեան երգ է եւ զարգացաւն է ապաշխարութեան հոգեւոր եւ ընդհանրապէս «ողորմեա» կոչուած շարականների: Դա էլ իրօք այն տիսուր ու լալահոռաչ հոգեւոր երգերի կատարելատիպն է, միայն ինքնայատուկ ձեւով»:(7) Բայց սա վերաբերում է միայն Մատեանի ժագումնարանական աղերսին, գրական ակունքներին: Մատեանի Քնարական հերթափ ինքնարացայայտման ակունքները իսկապէս գալիս են ապաշխարութեան շարականներից եւս, բայց սա ժամբային յատկանիշ չէ, այլ Քնարական տրամադրութեան ընդհանուր գիծ է:

Հաս Ստ. Մալխասեանցի՝ Մատեանը «միանգաման իմենուրայն քանատեղ-

ծութիւն է, իսկ նրա մտայդացումը, ներքին հետամ' բոլորովին նոր ու միակն է աշխարհի գրականութեան մէջ»(8): Մալխասեանց Մատեանը համարում է ողբերգութիւն. «իբրև ողբերի երգ կամ երգաւած ողը: Բայց այս քառը, իր այժմեան նշանակութեամբ, իբրև դրամա, նայնպէս շատ լաւ յարմարում է գրքին»(9):

Մ. Ակրիեանը Մատեանը համարում է «իրիկական մեծ պոեմ»: «Այն ընդհանուր գրականութեան մէջ եղած լիրիկական պոեմներից քերես ամենալիրիկականն է - գրում է Մկրեանը - ոռովհետեւ պատմողական-այուժեանային տարրը ընդհանուր կառուցուածքի մէջ բոլորովին բացակայում է, իսկ երէ առանձին գործիներում է եղեւան է զալիս՝ ամենասելի լիներու չափ քիչ տեղ է բռնում»(10):

Մատեանը Քնարական խոհակիլխսովական պոեմ է դիտում նաեւ ակադեմիկոս էղ. Զրբացեանը. «Համաշխարհային գրականութեան մէջ դժուար է ցոյց տալ մի ուրիշ այսկան մեծ ծաւալի գուռ Քնարական պոեմ, որը միաժամանակ այդքան լցուն լիմեր ներքին շարժմամբ, հոգերանական պատճառարանուած անցումներով»(11):

Ժամբային այս բնութագիրը ստացել է միջազգային ճանաչում: Բայց ինչպէս Հոմերոսի «Էլիականը» պոեմ է անուանուում, մինչդեռ դա համարժէլ չէ նրա ժամբային եւրեանը, այնպէս է Նարեկացու Մատեանը, լիներով Քնարական եղակի եւ անզուգական գործ, վերապահութեամբ միայն պէտք է անուանել պոեմ: Մատեանի մասին կարելի է ասել այն, ինչ ասել է Լեռ Տօլսոոյը իր «Պատերազմ եւ Խաղաղութիւն» էպօպեայի մասին. «Ե՞նչ է Պատերազմ եւ Խաղաղութիւնը: Դա վեպ չէ, առաւել եւս՝ պոեմ չէ, ի առաւել՝ պատմական քրօնիկ չէ: «Պատերազմ եւ խաղաղութիւնը» այն է, ինչ ցանկացել եւ կարողացել է

արտայայտել հեղինակը այն ձեւի մէջ, որտեղ արտայայտուած է դա»(12):

Գեղարվուստական մտայդացումը չի կարող մարմնաւորուել այլ կերպ, քան գրական որեւէ ժանրի միջոցով։ Եւ ինչ ժանր էլ լինի դա, նրա ձեւակառուցուածքային յատկանիշների մէջ աւանդականը զուգակցուում է նորի եւ անհատականի հետ։ Տեղի է ունենում ժանրերի եւ յատկանիշների փոխներթափանցում։ Աւելի բացայացու է դրսեւրում գրական սեղի, քան որոշակի ժանրի պատկերը։ Ժանրատեսակները կարեի է շփորչի, բայց սեղերը՝ երբեք։ Մատեանը բնարական սեղի ստեղծագործութիւն է։ Իրեւ այդպիսին՝ նա չի սամանագատում բնարական սեղի աւանդական ձեւերից, այլ, ընդհակառակը, յորացնում է դրանք՝ ճգույնով անխառն բնարականութեան։ Բնարական սեղի պատկերն այնքան է յստակ Մատեանի մէջ, որ Զոպանեանը յատուկ ուշադրութիւն է հրաւիրել, թէ «Իր աստուածարանութիւնն իսկ տրամարանող աստուածարանութիւն մը չէ, այլ բնարական աստուածարանութիւն մը»(13)։ Կա մի կարեւոր հանգամանք եւս։ Ինչ ժանր է օգտագործել նարեկացին իր «միագոյ իրի հրաշակերտութիւնը» ստեղծելու համար, դրանց մէջ հիմնականը ողբի երգը, որի ժանրն է, եւ Մատեանը այլ բան չէ, քան ողբերի երգ, ողբերի գերբ։

Մատեանի գեղարվուստական ձեւը նախապատրաստուել է դարերով։ Նարեկացին միայն հիմք եւ ելակետ է ունեցել ողբը՝ ստեղծելով գեղարվուստական իմբնատիպ ժանրի ստեղծագործութիւն։ «Գեղարվուստական տեսունակութեան նոր ձեւերը նախապատրաստում են դանդաղ, դարերի ընթացքում՝ գրել է Մ. Բախտինը՝ դարաշրջանը միմիայն օպտիմալ պայմաններ է ստեղծաւմ նոր ձեւի վերջնական հասունման եւ իրականացման

համար»(14)։ Նարեկացու դարաշրջանը իրօք հասունացել էր ողբերի գիրք արգասաւորելու համար։

Վերնագիրը հւրայատուկ բնոյք ունի միջնադարի գրականութեան մէջ։ Իրեւ կանոն՝ այն գաղափար է տալիս՝ ա) երկի բռվանդակութեան, բ) գրական տեսակի, գ) հեղինակի, դ) գրութեան ժամանակի եւ, վերջապես, ե) պատուիրատուկ մասին։ Սա աւանդոյք էր, ընդունուած կարգ։ Մատեանի խորագիրը բաւարարում է նշուած հիմնգ կետերից չորսին(15)։ Բովանդակութեամբ Մատեանը ապաշավանքի օգտակար խօսերի բացմաքախանձ դրուագների գիրք է, մեղքերի խոսովանութիւն, հոգեշահ խրատների եւ զջական կանոնների կտակ, ցաերի ներազդու սպահանի եւ այն, ինչպէս բնութագրել է նարեկացին։ Այն գրուել է եզակեաց անապատականների, կուսակրօն հայրերի եւ վանական եղբայրների խնդրաներով՝ առանձնութեան մէջ նրանով Աստծու հետ հաղորդուելու համար։ Իրեւ գրական տեսակ՝ այդ ստեղծագործութիւնը ողբերի մատեան է, ողբերի երգ, մաղրանեների եւ աղօքնեների կտակ։ Եւ, վերջապէս, Մատեանի հեղինակն է նարեկացինքի վանական Գրիգոր Նարեկացին։ Նա իր երկը կոչել է «Մատեան ողբերգութեան»։

Խորագիր բացի՝ բուն բնագրում նարեկացին մէկ անգամ չէ, որ իր երկը կոչել է ողբերգութիւն, մերք կ' ողբերի մատեան, ողբերգութեան կտակ, եւ ամեն անգամ դա զուգորդում է աղօքնեների, մաղրանեների եւ խօսովանութեան հետ։ Մատեանը նա համարում է նաեւ «համայնապատում խօսովանութիւն»» (Բան լթ թ), որը, ինչ խօսք, ժամբային յատկանիշ չէ, այլ վերաբրում է տրամադրութիւնների եւ հոգիվիճակների ներքին միասնութեան արտայայտման եղանակին։ Նարեկացու բնութագրմամբ, ամէնից առաջ, Մատեանը ողբերգութիւն է.

Ծագրեա կատարելի ի ժոյդ համարիմ, արքմանդ
կամաց,
Զսկզբաւարեալ մատեամ մաղքամաց պյառ
ողբերգութեամ:

(Բամ Բ թ)

Կամ"

Եւ արդ՝ ժամզի ի գլուխ կատարմամ հասեալ
Սահետամասմայ կոտակի այս ողբերգութեամ,
Արտ, աւր, վախտամ դաշտաման առնել ...

(Բամ Զ թ)

Նմամ վկայութիւններ կան նաև մի
շարք գլուխներում. Գ (բ, դ), Բ (ա), ԼԳ
(բ), ՄԳ (բ), Հ (գ), ՀԱ (դ), ԶԸ (բ) եւ այլն:

Նարեկացին իր Մատեանը ը
պիմանարար ներկայացնեամ է որպէս մի
ճայնարկու, որ իր փախարէն Աստծու
առչել միշտ պիտի խոստովանի
քանաստեղծի մեղքերը.
Այս կացցէ սահման յանձնառական
խօստվամութեամ"
Մշտեկնեաւոր ճայնարկու առաջի ժոյ,
ամենակալ ...

(Բամ ՄԴ դ)

Անձնաւորման այս փաստից թիսամ
է մի այլ եզրակացնութիւն. բանաստեղծը
մինչ այդ ինքնն է հանդէս գալիս իրեն
ճայնարկու: Սա ակներեւ է նրա մի
չափազանց կարեւոր խոստովանութիւնից:
Իջ գլխում նարեկացին յայտնում է, որ
ինքը դիմում է ժողովրդական ողբի ձերին,
գրելու է յանգավ՝ խօսին աւելի յուղիչ եւ
ազդու դարձնելու համար.

Ռւսակ եւ բազմեալ իմ ի գլուխս
Պարու ակնից քառա այնք երախամաց,
Որք զալեացն յեղիմակն բանաստեղծութիւն,
Եւ ես ընդ մասին մոցին հեծութեամք,
Աւազակամ ճայնարգակութեամք
Զանձինս տարածամես զլշտակութիւն:

(Բամ ԽՁ ա)

Պարզ ասած՝ Նարեկացին ուզում է
լարականների դասի պարագուխ դառնալ
եւ սպալ իր վշտերը: Դառնալ ճայնարկու,
ողբասացների պարագուխ, եղերամայր -
սա ժողովրդական ոգուն մօտենալու ներքին

իւ սպալ իր վշտերը: Դառնալ ճայնարկու,
ողբասացների պարագուխ, եղերամայր -
սա ժողովրդական ոգուն մօտենալու ներքին
պահանջ չէր միայն, այլ նաև ժանրի
նախնանորութիւն: Եւ, իմասկու, նարեկացին
Մատեանը մտայդացել է իրեր ողբ: Սա
ակներեւ է նաև նրեմիա մարգարէի ողբի
եւ իր ողբի միշտեւ տարած գուգահենից:
Արդ եւ գառնմէն աստամաւր դարձեալ ոչ զմես
նրաւագէմի,

Ըստ մարգարէիմ երամատառութեամ, որ առ
ժողովուրդն մախմի,

Եւ կամ տամն թակորու՝ զամարէմութիւնս
նրաւ,

Այլ իմայս ժամանեցից յայտնութեամ:

Քանզի աւագ ընդ աղես մահու յարեավ, ըստ
մարգարէիմ,

Թաղեհմանեցից զիս ինքն ինձն իմակս ճայմիւ,
ըստ սաղմասողիմ,

Իրույն զի նամնանութեամ յայտ համապատասխան
խօստվամութեամ:

Ոչ կարաւացեալ կրկնակիմ:

Միանամայն իսպառ սրբեցայց արինեալ
երամանաւ էիդ:

(Բամ ԼԲ թ)

Մարգարէն ողբացել է նրաւագէմի
մեղքերը: Բանաստեղծը ողբում է իր
մեղքերը: Եւ երկուսն էլ ընարել են
գրական նոյն, ժանրը՝ ողբը: Դա
ժողովրդական բանահիւսութեան սիրուած
ժանրերից էր, համաշխարհային
գրականութեան հնագոյն ժանրերից մէկը:

Մագելով քաղման եւ սպի ժանրերից մէկը:
Մագելով քաղման եւ սպի ժանրերից մէկը:
Օրինակ նոյն աղաման ողբացին ժանր էր
յունա-հոռոմէական անտիկ գրականութեան

մէջ: Հայ մատենագրութեան մէջ մինչեւ
Նարեկացին կային ողբի դասական
օրինակներ: Ցիշենք Մովսես Խորենացու
եւ Դաւթակ Քերքոսի բարձրարարութեան

ողբերը: Ժողովրդական ողբերգը կենդանի
էր ոչ միայն նարեկացու դարաշրջանում,
այլև շատ դարեր անց: Եւ հարկէ,
Նարեկացին ժանրու էր նաև ողբի տեսական

ըմբռնումներին: Առանց անցեալի
գեղարութեական աւանդոյթների
յուրացման եւ ստեղծագործական

մօտեցման, նա չէր կարող յանգել այն նոր ձեւի կիրառմանը, որն առաւել լաւ էր համապատասխանում նրա մտայդացմանը: «Ժանրային ձեւն անհնար է ըմբռնել նրա կենսական արմատներից դուրս, դարաշրջանի գաղափարական պայքարից, տուեալ գրողի ստեղծագործութեան բովանդակութիւնից և ոճից, գրական աւանդոյքներից դուրս»(16) - գրի է Լ. Պ. Գրոսմանը:

Նարեկացու համար այդ աւանդոյքները երեքն են. ա) աստուածաշնչական մարգարեւութիւնները եւ այլ գրեր, բ) ազգային գրականութիւն՝ ողբեր, ապաշխարութեան շարականներ եւ այն, գ) ժողովրդական լավեաց եւ քաղման երգերը: Ողբն ընդգրկում է կեանքի յայն ոլորտներ եւ հնարաւորութիւն ընձեռում արձագանքներու ժամանակի ցախն ու դաշն, ժողովրդի հասարակական-քաղաքական ձգութեաններին ու բաղադաներին: Հեղինակը կարող է ազատ քացել իր ներաշխարհը, արտայայտել իր խոհերը ու զգացմունքները, իր յուզական վերաբերմունքը: Սկս քէ ինչու Նարեկացին ողբի ժամերի մէջ գտել է իրեն յուզող մտքերն ու զգացմունքներն արտայայտելու գեղարուսատական ամենակատարեալ ձեւը: Նա նոր կերպարանք է տուել ողբին: Դա էլ հնարաւորութիւն է տուել պատկերել ժամանակի մարդուն՝ ապրումների իր ողջ բարդութեամբ, ժողովրդական կեանքի ու մահուան մասին, փիլիսոփայերու չարի եւ բարու, սիրոյ եւ ատելութեան, յայսի եւ հաւատի, պիրքի եւ օգու, իմանակի եւ ամիմանակի ժամանակների մասին, քարոզելու, ներքողելու, պարսաւելու, մինչեւ իսկ նոյնվէ կարդալու:

Ինչ վերաբերում է ողբի տեսական ըմբռնմանը, ապա նարեկացին ծանօթ է եղիլ «Պիտոյից գրքի» սահմանմանը: Հստ

այս սահմանման՝ ողբերգակները «զիմոցն երգելով պատմութիւնս, այնպիսի իմն ըստ նոցա Քաջութեանցն զուգահաւասար եւ զիրեանցն ցուցին իմաստութիւն, մինչ զի եւ խաններով եւ քայլոցն նուազերգութիւնս ձայնիցն, եւ զյաջողակ խրատուցն կարգարութիւնս յարմարական, որով սփոփեալ գրնա վշտացեալ սգաւորացն մինիքարելով անձինս»(17) : Ցաւ՝ տառապանանքի համար, սփոփանք՝ մինիքարելու համար - ահա ողբի այս քանածեւը: Քրիստոնեական աշխարհայցութեանը խորը է մարդու կործանման անխուսափելիութիւնն ու անյօս ողբը: Նարեկացին գիտէր նաև Դիոնիսիոս Թրակացու ենթականութեան եւ նրա հայ մեկնիչների կարծիքները: Ստեփանոս Սիմեոնին, օրինակ, այսպէս է սահմանել ողբերգութիւնը . «Ողբերգութիւն զմինիքարական ասէ, զորս ի վերայ մեռեց եւ կամ այլ ինչ քշուառութիւն կրից առնեն»(18): Այստեղ ողբերգութիւն բառը համարժէ է յունարկէ Իրիտաս (սգերգ, ողբ) բառին եւ ոչ քէ Թրակոսիա (արագեղիա, ողբերգութիւն, նոյնազերգութիւն) հասկացութեանը: Նարեկացին ողբում է մարդկային անձի քշուառութիւնը, իր հոգու կորուսը, անել դատաստանի պատկերից ծնուած երկիւլը: Եւ որովհետեւ նա շատ լաւ գիտէր, որ ողբի երգին պիտի յոյսի նուագ խառնել, (19) ուստի նա Մատեանը համակի է նաև փրկութեան յոյսի խոր լաւատեսութեամբ: Ողբի տեսական այս աղերսը նարեկացին գեղարուսատորէն տուել է այսպէս.

Դոյմի աղերսի առ ֆեզ մաղքեցից, Յարմարեալ զարձաւ ի նիւս քամիս՝ Զատու ողբերգութեան այսր մատենի Լցից քախութեամբ եւ հեծեծաւաւէ: Այլ տանա խառնեցից, ի տաւղի համութիւն, Ընդ ցաւացն՝ զինմ, Ընդ վետապեանն՝ զիրախոյսն, Ընդ յաւահատութեանն՝ զիշտառակդ ամուան հաստողիդ,

Ընդ տիրութեամբ՝ զսկովամայ,
Ընդ իմուսն դառնութեամ՝ զբաղցրութիւն
կենարարիդ,
Ընդ պատիծ արքիմիմ՝ զշնորին,
Ընդ պարսոս ամի էիցը՝ զազատարար
արքենութիւնոյ,
Ընդ մարմնոյ մահում՝ զամեմայմին որոգութիւնոյ:
(Բան ՍԴ թ)

Ասուեց, որ Նարեկացին հայ մատենագրութեան մէջ ուներ դասական ողբի օրինակներ: Լաւագոյնը Մավսէս Խորենացու ողբն էր, ուր պատմահօր ծանր խոհերն ու զգացմունքները ծուրուած են ժամանակի բարեկի Քննադատութեան շիլացած կորին, ուր անհատի ճակատագրի ողբերգականութիւնից նա նայում է ժողովրդի ճակատագրի ողբերգականութեանը՝ յոյսի շող որոնելով զալիքի հեռապատկերութիւն: «Եթ Քննադական էջերն ումանց մէջ – զրել է Ա. Զովանեամը – Նարեկացիական ունին իսկ նախագիծը տուած է»(20): Կարելի է աւելացնել՝ Խորենացին արդէն տուել էր Նարեկացու ողբի նախագիծը:

Զգսերկ ապացուցել, որ Մատենը մտայդացուել է որպէս ողբ, ևս հեռու են այդ երկը միջնադարեան ողբերի շարքը դասելուց: Մատենը եզակի ստեղծագործութիւն է, ինձնատիպ մէջ երկ, որի գրական ժամբը հենց ինքն է և որը չունի ոչ իր նախորդը և ոչ էլ հետևորդը՝ բառին բռն բռն իմաստով: Դա համադրական երկ է, և Նարեկացին չէր լինի իսկապէս մեծ ու համապարփակ, եթէ նրա ստեղծագործութեան մէջ չաւարտուէր իինը և չ չսկզբանուորուէր նորը՝ անհատական Քննարերգութիւնը: Գեղարուեստական երկը չի կարող ստեղծուել նախապէս տրուած պատրաստի ձեւերով: Նրա ծնունդը ստեղծագործական տենդագին որոնումների արդիւմ է, յայտնագործութիւն: Համեարը միշտ էլ ժամբերը վերածուամ է ըստ իր տարերի: Նա օրէնսդիր է և ուղենիշ:

- Աշարհումն եր ՄԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1 է դ. Ջրաշնամ, Գրականութեան տեսութիւն, Երևան, 1972, էջ 355
2 Շ. Ա. Պուլուս. Տեօրիա Լուսերացորե, Մ., 1978, ս. 230.
3 Տես' Հայկական նոր Մատենագիտութիւն եւ համբագիտարան նոր կենամբի, կազմեց Հ. Արսեն Ղազիկան, հ. 1, Վելենիկ, 1909-1912 էջ 471-499 Տես' Ասեւ' Գևորգ, էջ 197-224
4 Տ. Ցենկով. Ետքուկա ոչզնեն առողջութեան, Մ., 1981, ս. 208-209.
5 Գրիգոր Սափարեան, Գրիգոր Նարեկացի եւ իր Նարեկ աղոթամատեանը, Ֆրեզո, 1951, էջ 2:
6 Ա. Զովանեան, Ֆրեզո, էջ 283
7 Մ. Արենեան, հ. 4, էջ 620
8 Ստ. Մալխանեանց, Մատենագիտական դիտուրիւմներ, էջ 229
9 Եղիշ տեղուած, էջ 230
10 Մ. Ալբեան, Գրիգոր Նարեկացի, էջ 173
11 Եդ. Ջրաշնամ, Գեղագիտութիւն եւ գոյականութիւն, Երևան, 1983, էջ 107
12 Հ. Ի. Տոլսուն. Օլուսերացորե, Մ., 1955, ս. 115.
13 Ա. Զովանեան, Ֆրեզո, էջ 273
14 Մ. Մ. Բախուն. Պրօճեմու ոչզուակ Ճօշուեցոցո, ս. 43.
15 Գևորգ, էջ 178, 973-977
16 Լ. Գրոսման. Պօզուկա Ճօշուեցոցո, Մ., 1925, ս. 15.
17 Մավսէս Խորենացի, Մատենագրութիւնը, էջ 369
18 Հ. Ածոնց. Հայոնիսս Փրակյան և Արմանու Պոլկօպաւու, Պետրօրած, 1915, ս. 193
19 Նոյն տեղուած, էջ 57: Խայի Նչեցիմ (13րդ դ.) ողբերգութիւնը բարը բացառուու է այսպէս: «Ենթարկաւթիւն կաջի ի մերս, որ ընդ ողբու զուտայն նաւազն ինանեն» (Խայի Նչեցի, Վերլուծուրիւթ Քերակնելութեան, Երևան, 1966, էջ 72): Խայ Առաքի Սիմեոնին այսպէս է սահմանել ողբը: «Ձի՞ն է ողբ, և զի՞ն Նրգն: Այսիմբ՞ն ողը՝ զալիս ասէ, եղք՝ գորախաւթիւնն, այսիմբ՞ն զի այնպիսի բան շինակ էր իմաստաւերքն, որ կան լաց է, և կան՝ ուրախութիւն – յան կերպ պիտի ընթեմուու: Դարձաւ՝ «ողբերգութիւն», այսիմբ՞ն քէ ընդ ողբ պարս է և զալայն նաւազն ինանեն» (Առաքի Սիմեոնի, Յաղագս Քերակնելութեան համառու բաժնութեան, Լուս Անջնիւս, 1982, էջ 87)
20 Ա. Զովանեան, Գրագւու ու մարդը Մավսէս Խորենացին մէջ, «Ամահիս», Փարիզ, 1931, նույնական 1-2, էջ 10

ԳՐԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԱՆՑԱԳԻՐ

Նրի Կարարչիեւսկին ժամանակակից ուսւական արձակի աշխի ընկնող գեմքերից էր: Նուրջ երկու տասնամետակի ստեղծագործական աշխատանքի արդինքն են «Ալեքսանդր Զիլբերի կետմէջ», «Ամերուց Միջութեամ», «Ամեն իմ շարդուում է», «Մայակվակու յարութիւնը», արձակ և չափածոյ բազմաթիւ գործեր: Դրոյի մէջ բաւական վաղ հնաւորութիւն է հետաքրութիւն Հայաստանի ու Խայ ծողովորդի հանդէպ: Խայ եղանակի մայնինի է հանտերի հայրենիք Խայաստանը ու... Հայաստանը: Վերջինս նրան տանի է «մտերմութիւն ըմրեաւմ» եւ «հոգինամ անհորը»: Նրա համեզմամբ «արիւնը եւ աշխարհում ամենամեծ դժբախտաւթիւնները երեաներին հարազատացնում են հայերի հետ, ինչպէս չի կարող հարազատացնել ոչ մի բարերախոսութիւն»:

Հայաստանին նույրուած առաջին գործը եղաւ «Կորու առ Հայաստան» վաւերգրական վիպակը (1978թ.), իսկ բրդգմանարար ընթերցանի ուշագրութեամբ մերկայացուող «Հայաստանի ամցագիր»-ը նրի Կարարչիեւսկին գրել է մտենից ամիսներ առաջ, 1992-ին, տպագրութիւն է նրայէլում, այնուհետև՝ Մասկուայում: 1992-ի օգոստոսին ստեղծագործական կարողութիւններով առիցուն գրադր ինքնապան եղաւ: Այս տիպուր փաստը ինչ-որ շափով, բերեն, կարիի է հասկամայ Ֆրանսուա Վիյոնի բանասրդի օգնութեամբ, որ նրի Կարարչիեւսկին իր «Աստծու միալը» յօրուածի համար ընտրել էր իրեն բնարան:

«Ընթանաւուած եմ ամենուր եւ վտարուած ամեն անդից»:

Արշակ ՄԱՍՈՅԵԱՆ

ԻՒԹԻՒ ԿԱՐԱԲՁԻԵՒՍԿԻ

Առաջին անգամ 76-ին այցելեցի Հայաստան, վերջին անգամ (Աստած տայ՝ ոչ վերջին...) 89-ին. տասներեք տարի են այնոնք զնացել եմ գորեք ամեն տարի, երրեմն տարին երկու անգամ, եւ մնացել երկար: Գնացել եմ ոչ իրեն գրուաշրջիկ և ոչ գրական դրդապատճեռով:- Դաժան ծառայութեամբ, միշտ սահմանական ժամանակակից անգամ անգամ հազի հասցներով մի պահ կարուել գործերից, որպէսզի աշխի պաշառ մի բան տեսնեմ, պահմչի ծայրակ լսեմ...

Բայց առա անցեալ տարի ամուսներեք առյօնցի Թէլ-Ավիվ երաշալի հանգուում աղմկու, խոնաւ, տօր, հասկանալի, հասարակ և հասկանալի, եւ արդէն միջանալավիքն հասակալութիւն մէջ փոխարժուածով հարեւան բաղակ, շատ մօսիկ յիսուս բապէ, բայց բայրութիւն ուրիշ, ոչ ասաւարակ, անհասկանալի, իր առարթիքակ, մոցական, ոչ առաջերես անունով... Միայն հասմենով պարուն լեռնային վերելիքին են յամկարծ մտածեցի, որ երեք ամսամաս ամսավոր ինչ են յիշել Հայաստանը, որ նա ինձ այդպիսի երկար առակնիւրդ երեք չէր տանի: Որպէսինեւ բոլոր այս տարիներին ուր որ եղել եմ, ինչի մասին եւ ուր հետ գրուցել եմ, Մարոյեանի երեսի՝ ծեր փափարի նման, եւ կարող էի տանի յամկարծ խօսիս մէջանելում «Այս», ես ես եմ, ձեզ ենա, բայց սերտ յունենում են...:

Ինչպէս բացարձիւ հակիրեն պարզ Հայաստանն իմ է եղել ինձ համար, եւ իմ է մնացել առմիշ:

Այսպէս ասեմք. Յա երկար տարիներ եղել է իմ միակ արտասահմանը, դարձեալ Յա եղել է միակ հայրենիք - ոչ իմ, իհարկէ, բայց միակ վայրը

աշխարհում, որին ես կարող էի յարել այդ բառը՝ առանց դոյզի իմ՝ անյարմարութեան:

Խօսեմ Հայաստամի մասին: Լու օքրին բռնինք ամրող ակնյայտ, պարտադիր խօսքը՝ մշակոյքը, պատմութիւնը, ենաւրինը, երիտասարդութիւնը, մարդկանց գեղեցկութիւնը, բժութեան գեղեցկութիւնը... Ակնեմ մանրութեանց, որնցով բայ եւրեան բաղկանում է կեանքը: Ահաւառիկ ես տասմերեմ տարի շրջագայել եմ անծայր Կայսրութեանով մէկ եւ բոլոր բազմէներից, ուր ապրել եմ շաբաթերով, Երեւանն այդպէս էլ մնաց միակ բաղակը, ուր ես կարող էի անցնել ծայրից ծայր օրուայ, եւ զինաւորը գիշերուայ ցամկացած ժամի, հաստատ գիտենալով, որ ինձ ոչ մի վատ բան չի պատահի: Որևէ ենուրից տեսմելով գեռահաների աղմկու մի խումբ, ես ցանկութիւն չեմ ունեցել նախագրութեան բեկելու, այլ շաբաթակի եմ, անցել նրանց միջան, գիտենալով, որ երէ ինմեն լիտիւանի արտահիմով վստամաւր ճայթով ամկաշկանդ աղմկութերից որեւէ մէկիմ, անմեն բարիւամարար կը լոնե, կը կանգնեն, կը սկսեն իրար ընդհատերով բացատրել նամապարեր եւ որ կանոնաւով, որ ամէն իմ կարգին է, կը շաբաթակին իրենց բնբացքը, կրկն նոյնեամ անվիտա աղմկերով, ննգացներով կրթառները:

Նաև ամիսներ ես այնտեղ բռնի եմ կրտսեր ոքուն, որին վախճանաւ էի Սոսկուայսը քոյ տայ ինձնից ենուանուած մէկ օրով - նա չափազանց անսովոր արտաքին ուներ 80-ական բաւականենակ կեսերի մայրաքանչի համար, շաբաթաց ամկաշկանդ էր, անմիշական, դիրահաւատ, և մերք նրան իմշ-որ մի խումբ էր կազում, մէկ միջիցաւ էիմ տանում սատիկանները՝ սպառնալով ու յիշացներով... Հայաստանում նա ապրում էր բադառում, մի համի օրով կարչում էր սարերում, զիում պատահական բռնաւարձերով ու համբակառներով, գիշերում անծանօթ մարդկանց, պատահական ծամօթմերի մօս, և այստեղ նրան սպանեցող միակ բանը անսամբ բարեացակամուրինն էր. կը կիրակրէմ, չուր կը տայիմ, կը զուցէք:

Հայաստամը ինչպէս որ գիտեմ, ի՞ն է ասել եղի է խաղաղ, այլ՝ բացարակ յուսախի երկիր, գէշ անակնկալմերի անծիր ծովի մէշ միակ կղզեակը անվանազութեան:

88-ի գարանը, Սումգայիրից յետոյ, եերբական անգամ ժամանեցի Երեւան եւ ննյած հայերի նկատմամբ մեծ սիրոյս, չէի հաւատում երէշաւոր պատմութիւններին, եւ երկար չէի հաւատում, միջնոր լսեցի անձամբ նրանցից, ովքեր կարողացել են փրկութել: Բայց չէ՝ որ յետոյ եղան կրտսեմների շարան, որ այնին յայտնի չէն. Խոշախի, կիրովարող, Բագու... Եւ այս յետախորի վրայ՝ ճուարքնոց օգակայեան, ուղիւարմերի արթուր մարմբներ՝ ծեծուած յատուկ նշանակութեան զօրերի ճանակ: Ես տեսել եմ դա եւ բաղումը զմդակահարուած պատասխան, որ կիմօնցիկով նկարեիս է եղիլ... Եւ ննմացաց աւշպարիմներ ժապահի վրայ, հարաւար փորցներում, ու զինքները՝ սպակամուր բանիական, իմշի համար են դաբա, չէ՞ որ շարքուրոր ասիւնակամուրինն էր. կը կիրակրէմ, չուր կը տայիմ, կը զուցէք:

Երեւանը սարսեց, վրդավանց, բնդիզեց, սովեց: Երեմ եարիւր եազար մարդ էր հաւատեւում ամէն երեկոյ Թատերական երազարակաւում: Ելայր էր մանենում ակտիվիտաներ, բանաստեղծներ, վկաներ, ենիքեր: Այդ երազարական՝ լուսած հոծ ամրախոն, որ ոչ փոքր մի բաղադրի բժականութեան բռնի էր հաւատար, կարելի էր կիսել - անցնել ենաւ եւ արար, կիրտուելով լոկ երեմ բառ՝ «Ծերեցէ» եւ «Քայլ տուէ, խնդրեմ»: Երբ աւշ գիշերին ժողովուրդը ցրուում էր երազարակաւում ոչ մի ծեղ չէր մնաւմ, եւ պարակաւում ոչ մի բիզ չէր կարողանում հասկանալ:

Ամէն երեխոյ ենուատաբանինը ցոյց էր տախս նոյնանման բռնով ամրախանական մայրաքանակուում: Ամրախը դիւսուաւ էր, ունում, ցատկուաւ, բափահարում պատառներ՝ «Ման հայերին» եւ «Ալզուուրին»

Սումգայիքի հերոսներին» (նկատի ամեն այն երեքին հարիւրաւը կամ հազարաւը շարդարարներից, որ ցուցադրաբար կալանուեցին ու փոխադրուեցին Մոսկովա»:

Այս, անջուշտ, խենքեր, մասն շարագրութեր լինում են բայր ժողովուրդների մէջ, իսկ ժողովուրդներն իրենք չեն լինում վաս. մենք դա գիտենք, եւ ծարավորի անձը, ինչպէս զրել է Աշակիմիք Ժարուսինսկին, միշտ արթայարար անձնանձնելի է...

Ապշեցուցիչ է արքուրիւմը աղքարեշտական իսկական հերոսների, որ պաշտպանելու, օգնել են, պարզապես կարեցիցիւր իւրաքանչիւր փրկուած պատմում էր ինձ այդպիսների մասին: Ամէն մէկի պատուին կարենի էր Նրեւանում երախտագիտաւրեան ծառ տնիկի եւ այդ ծառերով կագևի առաքիների ծառուիդի, ինչպէս արել են նրաւաղէմում: Բայց հազիւ քէ շուտ իմանանք քանաց անձնանձները, իսկ երեւ իմանանք, բարձրածայն չենք յայտարարի. մենք նրանց բշնամին չենք...

Չեն լինում վաս ծովովուրծներ, բայց խենքուրեամբ բռնկուած ժողովուրդներ լինում են: Պատմուրիւմը շատ գիտ օրինակներ, եւ՝ բաւական ժամանակ...

Դրագւտ, մտացի, անկողնանական հեղինակները մեզ տախիս են «ազգամիշեան բնդիարումների» աղքարգական վիճակագրաւրիւմը: Թէ այստեղ, թէ այստեղ սպանուածներ են, ի՞նչ տարրերուրիւն: Արտեղ է աւելին: այսպիսի հասարակ, այսպիսի անկանուն առաքինի միտքը ի՞նչպէս չընդունես:

Սեհանի այսպէս վվանականորդ մերժեն, հերեւի գառնութեամբ ու վլոդունութեավ: Որովհետեւ... Դիրութիւն: Մարդը տարրունակ արարած է, նրա համար միեւնայն չէ՝ ինչպէս կը մենենի: Զնոսուի մարտում, պատապաներով իմքն իրեն եւ ուրիշներն կամ հոշուանի զազազած ամրոխի ձեռնուվ, կենանամին՝ նստեցուել երկարեայ ամրանիմ, դամդաղ կտրաւանի մտաերի... Զգիւնեմ գույք ինչպէս, ես ահա խիստ կարեւոր եմ համարում իմանալի ինչի էր բնդութակ են, որ սպանում էր. զնդականարեն բշնամուն՝ ակնքարրութեամիներուն կամ անդրավարուիքը քանդած հերեւի կանգնելի արթակալած աղքայ մօս: Այդ աղջիկը «Փրկուեց», չգիտեմ բարերախտուրիւն է, ես գրուցեմ նրա ենաւ...

Հաւատարար դուք նաև կ'ասե՞՞ «Բայց առաջինը հայերն սկսեցին»: Այդ գեղքում բարի եղէք նշարսներ՝ ի՞նչ սկսեցին: Համբաւաւա՞ անել: Տարբեր յանձնաժողովներու պահանջենի: Կահանանի իշխանուրեան փոփոխուրիւնն: Ռոշպարուրին դարձնենի եղրայքների դժբախտուրեանը: Լաւ, ենքանենք նոյնինսկ ոչ միայն այդ, ենքարենք սկսեցին ուրիշի տարածք պահանջենի: Առաջինը, առաջինը... Բայց նրանք երբեք, ոչ առաջինը, ոչ երկրորդը, չակսեցին անզին տղամարդկանց զինատելի եւ երբեք չսկսեցին պահանձներին խաչել:

Են ոչ այն պատմառով, որ հայերի մէջ ստահաններ չկան, այլ սրով ենաւ եայ ստահանը գիտէ, որ կայ ենարաւորի ստահան, որ ոչ մի ազնիւ նպատակ չի արդարացնի իր շարագրուրիւմը իր եարագառ ժողովորի աշխիմ:

Այս դեպքում դուք կ'ասե՞՞ «Այդ ամենը կերպանական իշխանուրիւններն էին, ԿՊԲ-ն, կուսակցական բարեւ խարդաւանքները: Աղքարեշտը նոյնպէս զնե է, բայրուն են խարել: Ես կը պատասխանեմ նուարցի խօսով: «Բոլորին են սպարեցրել, բայց ինչո՞ւ դա եղար առաջին աշա-

կուլ չեն կարելի... Այժմ ահա չկայ արդէն կերպանական իշխանուրիւնը, կամ գրեթէ չկայ, իսկ Աղքարեշտին ենթակայ հայոց զիներում շարանակաւմ են գտնել եայերի հոշուուած դիսկաներ: Խնդ կ'ուզէք ասացէք, բայց Գլ-ի ենկանեմբերին տասներեքամեայ տղայի ականջները բնաւ ինչնապաշտպանուրեան նպատակն չեն կարելի...

Դուք շգիտէ՞ք, չե՞ք կարող միանշանակ վման՝ ամ պիտի պատկանի Ղարբաղը։ Հարցրէք ինձ, ես ստոյգ զիտեմ։ Նո պիտի պատկանի Հայաստանին։ Եւ ոչ այն պատճառով, որ դա ըմիկ հայկական եղան է, եւ ոչ այն պատճառով, որ այնուեղ դեռևս հայերը ննշան մեծամասնութիւն են, եւ նայմիսկ ոչ այն պատճառով, որ նրա մաջատումը Հայաստանից Սուտիլի դիւնական խաղերի արդինիք է։ Այլ պարզապես այն պատճառով, որ հայերն այսօր չեն կարող, չպէտք է գտնուեն այն մարդկանց իշխանութեան տակ, որոնք ընդունակ են կարելու հայ մասուկաբի ակամշները, կամ նրանց իշխանութեան, որ աւարտիւմ են այդ մարդկանց, կամ նրանց, ովքեր ծննդառում են, թէ դրան չկամ... Երէ առաջ, մինչ այն, որ հայերն սկսեցին, Ադրբեյջան ուներ ինչ-որ իրաւունքներ, եւ կարելի էր լրջորեն բննարկել դրանք, ապա այժմ։ Առևմզայիրից, Կիրավարադրէց, Բանուրէց եւ Շահումեանի գիտերից յետոյ այդ իրաւունքները նա չունի։

Ցաւօք, սակայն, պատմութիւնը ամեառակ կիմ է, եւ բարյական իրաւունքն այնտեղ փախարինուում է զայյային օրէնքով։ Իրահանում ի՞նչ, կը լինի Ղարբաղի հայերին։ Ոչ այն նոյնը, ինչ Խոսիչեանի, Շուշիի հայերին, ուր նոյնպէս նրանք ննշան մեծամասնութիւն էին, իսկ այժմ նոյնին փաքրամասնութիւն չեն, այլ կարելի է տան՝ 100 առկասանց բացակայութիւն։

* * *

Ինձ ամիս Հայաստանը պայշարում էր խաղաղ, իսկ այնուհետեւ, 88-ի նոյնեմբերին, Կիրավարանի կատարածից յետոյ, սարտասիազդը ջայծ եկաւ հայոց հեռաւոր գաւառներից, թէ այժմսն, իշմերաւ ազրեց, անցինք են սպանուել, որ մեծապրուում էին կառարածի մասնակցութեան մէջ։ Այս, խեմբեր, չարտագործմեր լինում են բոլոր ժողովուրդների մէջ, բացառութիւն չկայ այս հարցում։ Այդպիսիք գտնուեցին եւ հայերը մէջ...

Ի՞նչ պայսիսի մանրամասն։ Այն ժամանակ նրեւանում իմ անհաշի ծանօթներից՝ մաներին կամ հեռաւոր, չեմ յիշում, չգիտեմ մէկին, որ պոդ դժբախուրեան մասին խոսէր այլ կերպ, քան սարտափակ ու նոյնկանով։ Ոչ մէկին:

Իսկ դեկտեմբերին, երկու շարք ամց՝ նոր զազամուրթիւն, այժմ արդէն թնուրեան գտագուրինը։ Ծրիաշարժի օրը շշմած, վիտա՝ ես զազահարեցի բարեկամին, եականակ ժրիստոնեական երայրութեան զիկավարներից մէկին։ Ես նրան նոյն այդ յիմար հարցը տակի, որ միշտ պայդպիսի իրավիմակում տառչին եերքին ծագում է։ Հարցրի նրան։ Ենակ ուր է նո Աստուածը։ Նո պայտէս պատասխանեց։ Ենրա, երեւի երր մեծ պայշարում էինք Էրևանութեարար, Աստուած մեզ հետ էր։ Բայց երր նոյնեմբերին մեզ բայց տուցինք այդ խեմբուրինը, Աստուած երեւ բեմց մեզանից։

Դա Նրեւանում էր։ Ենտոյ Ասուրայաւ եւ լսեցի ինքնականցի նարաւագիսի ասածը։ «Ենք միշտ շիմարը ժողովուրդ ենք եղել, զարանք անքարեխիդին։ Եւ Աստուած մեզ զրա համար պատժեց, նո մեզ ցայց տանց, թէ ինչ արօնն մեր կառուցած աները...»։

Դնչեւ, կարելի է տարբեր վերաբերմունք դրանուրի ընդհանրապէս կրօնին եւ մասնաւորաբար քրիստոնեաներ։ Օքնակի, անձամբ ես երբեք չեմ հաւատոյ, որ այս կամ այն բարեգուր ուժը ամաց յիմարաւեան կամ սարուրեան համար կարող է տանչի կամ բարձրչի պարհներին։ Եւ այդ պատասխանները ինք զարմացրին ոչ թէ բացայսաւ նշանաւուրեամբ, այլ նոյնին ծայր յուսահասուրեան մէջ սեփական դժբախուրեան պատասխանները իրենց մէջ օբանելու պարտաստականուրեամբ։

* * *

Խսկ դժբախտութիւնները քափուում են հայերի վրայ իրար խռելից, բայ եւրեան նրանց ամրող պատմութիւնը աղեստերի ամընդմէջ շարան է:

Այդ շարաբաստիկ անընդմէջութիւննը ելք որոնելը ցնցում է Հայաստանը: Են անա արդէն պայմանական արտասահմանը, որ երկար տարիներ միակն էր ինձ համար, կարծես իսկապէս դառնում է ուրիշ պետութիւն: Երեսի դա նիշտ է և նոյնիսկ ինքնաշխատ հասկանալի: Բայց տարօրինակ է, ևս ինչ-ոք ոտք չնմ զգաւ, այլ աւելի շատ՝ տագմագութ: Ես տագանարկ եմ նայում Հայաստանի հարուկզիթ, որի գծապատկերը այժմ բարովին իւրայտուի, դաժան, խառարաց իմաստ ունի: Հայաստանը շրջանում են ոչ շատ մեծ բարեկամներ, և ասսե դիմասմբ այնպէս է արուած, որ մարդկանց (և ինարկէ մանուկների) համար բոլոր գիշտար բաները այնուն բազմում կամ չի բանում նոյն Աղքարեցամբ: Են անա փակուած են ծորակները, զա են արգիլափակները, արտաշին աշխարհից չի գտիս ոչ շերմութիւն, ոչ սննումք...

* * *

Երաւանդիմք Երեւանին ընտա նման չէ, բայց բնապատկերը նանապարհին տեղ-սեղ նման է զարմանալի: Միայն նանապարհ աւելի լայն ու ուզարկ է, մերժեանները՝ բազմազան, հանքակալէ՛ հարմարաւէւ, օդափախիչը զուրիշ շարաւ է զուրութեամբ, իսկ ժաղաքի խանութիւնները լիվ-լեցում են ամեն տեսակ ուտեսաններով...

«Եամուրը երրայեցերէն եւ հայերէն նոյն բառն է. խանութ:

Երրայեցերէն շատ է, հայերէն շակրայ:

Երրայեցերէն առյէ, հայերէն առիւծ:

Երրայեցերէն յօդիս, հայերէն զիտեմ:

Այս զուգադիպութիւնները ու նմանութիւնները պատահմանը եմ յայտնաբերեն, մտիկբենց, բացարձակաւու չգիտենալով (չգիտեմ - յօ յօդիս) ոչ հայերէն, ոչ երրայեցերէն:

Հայերն ինձ բազմից ասել են. «Խորայէլը մեզ համար օրինակ է: Մօռաւուագէս նոյնպիսի տարածք, նոյնպիսի բաւատակուկ բնակչութիւն, և սփիւռք, և նեռութիւն, և Ս. Դիքէ, և զիքրէ նոյն ինքնահարցերը, միայն զույթ ձերը յաջառ լուծի են, իսկ մենք՝ ոչ մի կերպ...»:

Այժմ խրայկանա ոչ երեարասուն փարձը բարձութիւն, ևս հաստատ գիտեմ, որ միշտ է, որոշ նոնդիքներ լուծուում են, բայց փոխարկներ ի յայտ են զոյիս նորուք, և դրանց թիւ չհայ: Բայց ըստ երեւոյրին ամէն ժողովրդի, ինչպէս ամէն մարգար, յառաւկ է ինչն իրեն և ինքնարյն իմենու զգաւումը: Են մեր գործը չէ՝ զոյիս շարժել ու խորհարդ տալ (քէպէտ ինքներս յառաջադիմում ենք). մերը կարեկցին է և յուսալը:

Են ես յայս եմ տածում: Ամենից տաջ՝ որ հայոց պետութիւնը բարիք կը լինի բայս հայերի համար, նաևս բայս ոչ հայերի: Յոյս ունեմ այնուն գնաւու որպէս արտասահմաննեն ինիք և հանդիպուու մայմնան բարիք ու խելացի մարդկանց, ինչպէս ամենա առքինա տարիներին՝ աւելի ինձ պէտք չէ: Յոյս ունեմ, որ անցարդային դժուարութիւններ չեն ունենալի: Յոյս ունեմ նաև, բայ ինձ ներուի այս կայսրութեաննան նմանութիւնը, որ այդ նոր, պատահ, ոչ մենաց կախում չունեցած Հայաստանի փաղացներում տաշուած անուզան օրերի պէտ, ոչ մենաց չի երաժարուի ինձ ենտ ուստերէն խօսեալուց:

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

«ԸՆՑՐԵԱԼԴ ԱՍՏՈՒՇՈՅ»

**Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ընտրութիւնը Դ.րդ Դարձն
Միջնե Մեր Ժամանակը**

Նոր գիրք մը, գրուած անգլերէն լեզուով; Թրապարակ կը մտնէ, մեր Արևելեան Թեմի կից «Գրիգոր և Գլարա Զօհրապ Տեղեկատութեան Կենոռն»ի Բրատարակական ջանքերով։ Կը կրէ անսովոր վերնագիր «Ընտրեալդ Աստուծոյ» (Chosen of God) որուն Բովանդիմ ներքեւ կը ներկայացուին Հայ Եկեղեցւոյ թուզ 130 Ամենայն Հայոց Կաթողիկոսներու ընտրութիւններն ու կերպնեացները՝ Դ. դարձն միջնե մեր օրերը, 17 երկար դարեր։

Վերնագիրին բառերը մէջքերուած են այն երգեն զորս եկեղեցւոյ դպիրները կ'ենգեն։ «Ընտրեալդ Աստուծոյ, ով երջանիկ սուրբ հայրապետ ...», Ս. Խորանի մեծ վարագոյրի քաշուելէն ու մեղեդիի երգելէն առաջ, երբ պատարագիչ Եպիսկոպոսը Խորանին առցեւ ծունկի կուգայ և կը կարդաւ Ս. Հոգիին ուղղուած աղօթքը, ծածկաբար։

Առաջադրուած նիւթն ու անոր ծրագրումը բաւական յանդուգն Աախաձենութիւններ են։ Մինչ ուրիշներ՝ կը տառապին ժամանակի վրիպանքեն, այս մէկը կը յատկանչուի իր այժմէականութեամբը։ Արդարեւ, ողջ Բայութիւնը՝ Մայր Հայրենիքի, Աախսին Սովետական սահմաններուն մէջ եւ մեր՝ ընդարձակ Սիհիուքի տարածքին, Բոգեափինդ կը պատրաստուի սա յառաջիկայ Ասպրի Յին, ընտրելու իր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ս. Գրիգոր Երկրորդ Լուսաւորչի Գահում՝ 131րդ յաջորդը անընդմիջաբար շարունակութեամբ։ Այս լոյսին տակ՝ վերնագիրը՝ կը դադու անսովոր ըլլալէ։ Եւ Բեղինակին վկայութեամբ, ան այլեւս իր մէջ կը պարագրէ այն հաւատքը թէ Հայ Եկեղեցւոյ գերագոյն Բովուապետին ընտրութիւնը պարզ քուեններու առաւելութիւն մը չէ լոկ, այլ՝ Աստուծոյ եւ Ս. Հոգիին կամքին ու Միջամտութեան իրագործումը Հայ Եկեղեցւոյ մէջ։ Մարդկային ըլլալէ աւելի աստուածընտիր. արարք մը Պատշաճ եւ տպաւորիչ է գորին ճակատը զարդարող վերնագրին նախընտրանքը։

Հեղինակը՝ Հոգէ. Տոքք. Գրիգոր Վրդ. Մագսուտեան, Բայ բանասիրութեան ծանօթ է Բայ պատմութեան մասին իր ունեցած լայն ծանօթութեամբը. Բեղինակ՝ Բամանման աշխատանքներու եւ տեսուչն ու պատասխանատուն՝

վերոյիշեալ Տնդեկատուութեան Կեդրոնին: Հրամանովն ու քաջալերութեամբը թեսիս Առաջնորդին՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանին: Հրատարակութեան ծախըք՝ Բանգուեցեալ Տ. Զգօն Եպս. Տէր-Ցակորեանի Բիմնադրամէն:

Էջերով 194 այս աշխատասիրութիւնը կարդացի միաշունչ, առանց ընդմիջումի: Ինծի համար անոր ընթերցումը հետաքրքրական ըլլալով մէկտեղ՝ եղաւ գրաիչ, որովհետեւ դէաքերու եւ անձերու մասին արդէն իսկ ունեցած ծանօթութիւններս, այս գրքով կը ներկայացուիին տրամաբանական տարագներով, հետազոտական ճշդումներու պաշտպանութեամբ եւ Բանզգեկութեամբ: Ուժգնապէս կը յանձնարարեմ կարդալ զայն. ի վերջոյ բոլորս ալ անգլերէն կը կարդանք: Կրկնութիւններ չկան, այլ հաստատումներ, որ ծեւով ըսուած: Ամերիկածին մեր տղաքը երբ կարդան անտարակոյս պիտի Բանդիսին թանկագին տեղեկութիւններու որոնք պիտի ծառայեն անոնց մէջ հետաքրքելու իրենց ծնողներուն եւ նախանդներուն հայադրոշմ հաւատքը:

Տեղեակ եմ այդ գրքին Բայերէն թարգմանութեան, որ համընթացարար կատարուած ու պատրաստուած է Երեւանի մէջ արևելահամերենով: Կ'արժէ կարդալ այդ թարգմանութիւնը, մասնաւորաբար գնահատելու՝ թէ որքան արդարութիւն ըրած է բնագրի լեզուին:

194Հ 141 էջերը, որոնք կը պարունակեն գրքին կեդրոնական թեման, պարտականութիւնը ստանձնած են քայլ առ քայլ թեկու եւ Ակարագրելու կաթողիկոսական 130 ընտրութիւններու կերպնեացները: Ցաջորդ 53 էջերով Բոգեշնորմ Բեղինակը սպառիչ աշխատանք տարած է բնագրի նօթագրութիւնները (թուղ 333) պատրաստելով: Ապա 164—183 էջերով կցուած են եօթ Ցաւելուածներ. 1) Պալաժէնիայի բնագրին գրաբարը. 2) Նոյնին աշխարհաբար թարգմանութիւնը. 3) Աշխարհական պատգամաւորներու ուստառութեան Բայերէն բնագրիրը. 4) 1925ին վաւերցուած մասնաւոր Կանոնադրութեան Բայերէն բնագրիրը. 5) 1945ին վաւերացուած մասնաւոր Կանոնադրութեան Բայերէն բնագրիրը. 6) Կաթողիկոսներու ցանկը. 7) Մայր Աթոռի իրաւասութեան տակ Եղող պատրիարքութիւններու եւ թեմերու ցանկը: Վերոյիշեալ թուղմները լիշեցի այստեղ անոնցմէ ամէն մէկուն ունեցած կարեւորութիւնը ցոյց տալու նպատակով, որովհետեւ անոնցմով Բայթայթուած տեղեկութիւնները կը նպաստեն կաթողիկոսական ընտրութեան ուղիղ ըմբռնումին: Վերջապէս 183—194, գետեղուած է մատենախօսութեան թաժինը, որը արձանագրուած են այբուբենական կարգով անոնները այն գրքերուն որոնք օգտագործուած են իրեւ աղբիր այս ուսումնասիրութեան

պատրաստութեան: Ասիկա ընդումուած կերպ մըն է զոր Բեղինակներ պարտիճ գործադրել:

Ուշիմ եւ ուշադիր ընթերցումով նախ դժուար պիտի շըլլայ հաստատել որ «Ընտրեալ Աստուծոյ»ն պարզ շարադրական աշխատանք մը չէ: Երկրորդ, այնտեղ չեն պակսիր եւ իբրև ուղեցոյց գործածուած են տուեալներ՝ քաղուած իայ եւ օտար դասական աղբիրներէ. առաւել, ժամանակակից ուսումնասիրողներու յայտնաբերած թանկագին նորութիւնները որոնք նոր ճշումներ կը թելադրեն: Հզգեշնորհ հեղինակը խոնմորէն օգտագործած է զանոնք բանասէրի մը բծախնդրութեամբ: Երրորդ, պէտք է շեշտել որ իր մէջբերումներն ու անոնց առիթով՝ իր մեկնաբանութիւնները կը մնան թաթառուն՝ իայ պատրութեան գրին ու ոգիին եւ աւանդութիւններուն հաւատարմութեամբ:

Ըրի այս հաստատումները որովհետեւ ծանօթ եմ ժամանման նկարագրով նորայայտ աշխատասիրութիւններու, ուր դէմքեր եւ անոնցմով պայմանաւոր պատմական իրադարձութիւններ խմբագրուած են շարադրութեան մը պարզութեամբ: Երկրորդ, աննման հոգելոյս Օրմանեան պատրիարքի ծաւալոն «Ազգապատում»ը, գանձարան՝ տեղեկութիւններու եւ աղբիրներու, ուր սակայն կը պակսին նորագիտ պըրպըստումներու արդիւնք՝ նոր ստուգումներ: Զնոռնալ որ շուտով դար մը անցած պիտի շըլլայ «Ազգապատում»ի խմբագրութենէն ասդին: Կան Վենետիկի Միթրաբեաններէն Հայր Վարդան Հացումի ժամանման ուսումնասիրութիւնը, անկէ առաջ ալ Հայր Միթրայէլ Զամշեանի «Պատմութիւն Հայոց»ը, երկուր ալ Բարուստ, արծէքաւոր աշխատասիրութիւններ, որոնց եւս կը պակսին նորայայտ տուեալներու նպաստը: Երրորդ, չեմ կրնար շանդրադառնալ սոյն հայրերուն ցուցաբերած, դէպքեր ու դէմքեր, լատինամէտ մեկնաբանութիւններով ներկայացնելու ճիգերուն, իինց ալլապէս օգտաշատ աշխատանքներուն մէջ:

Հետաքրքրական է Բովանդակութեան ցանկը, որ ստորաբաժնուած է 15 գլուխներու: Այստեղ օգտագործուած է պատմական գլխաւոր շրջաններու բաժանման դրութիւնը ուր տեղադրուած են ժամանակագրական կարգով կաթողիկոսներ՝ որոնք նոյն ժամանակաշրջանի մը ընթացքին շնչած են նոյն մթնոլորտի բարիքներն ու շարիքները: Եւ կը կարծեն որ այս դրութիւնը կը թուի շըլլալ աւելի տրամաբանական եւ գործնական ունետ տեսակի ընթերցողի համար: Առ յիշեն «Ազգապատում»ի ծաւալոն երեք հաստրները, ստորաբաժնուած՝ 126 ժամանակաշրջաններու, 126 կայտողիկոսներու անուններով, նախալուսաւորչեան թուականներէն մինչեւ S. Մատթէոս Բ. Իզմիրլեան, 20րդ դարու առաջին տասնամեակը: Թերեւս լուսամոգի

Ամենապատի Բեղինակը նախընտրութիւն մը ունէր իր մտքին մէջ ստորաբաժանման այդ դրութիւնը գործածելով: Սակայն այսօր տարրեր են այդպիսի մերձեցման մը պայմանները. կը նախընտրենք պատմական շրջաններու դիմելու կերպը: Ազգապատումի մէջ իրաքանչիլր կաթողիկոսի անուն տակ երկարապատում ստորաբաժանումներն ու այլ պատմական ներառութեարք յաճախ կրկնութիւններ կը գոյացնեն եւ պատճառ կ'ըլլան ետուառաջ ընթերցումներ կատարելու դժուարութիւններու, որոնք խճողում կատեղծեն ընթերցողներու մտքին մէջ:

Մեր երակարածիա պատմութեան բոլոր շրջանները ունեցած են իրենց ոժուարութիւնները. սակայն երկու շրջաններ որոնք զիս շատ կը յուզեն, կը յատկանշուին առաւելաբար իրենց եղենական արդինքներով, որոնց եւս ենթարկուած է Հայ Եկեղեցին իրեն յախտենական բաժնեկից: «Ընտրեալդ Աստուծոյ»ի հոգեշնորհ Բեղինակը իր թեզի զարգացման ընթացքին քայլական և յամենայ քաղաքական անցուարձերու մասին, որպէսզի այդ բոլորին ընդմէշէն կարենայ Վերագրտնել հայ կաթողիկոսներու ընտրութեան նարպետացից թելը:

Անոնցմէ մէկը. «Կաթողիկոսներու ընտրութիւնը՝ բիզանդական իշխանութեան ներքեւ» գլուխ 6: Բիզանդացիներու կողմէ Անիի գրաւումէն (1045) մինչեւ Տ. Գրիգոր Բ. Վկայասէր կաթողիկոսի ընտրութիւնը (1066), ամբողջ 20 տարիներ. մեր պատմութեան յուսակսոր շրջաններէն մին կը կազմէ: Հայ պետականութիւնը՝ կործանած, Բայ իշխաններ՝ ցանուցիր. եւ Հայ Եկեղեցին՝ իրողապէս (defacto) ջնջուած: Անինեալ քաղկեդոնական վէճները եւ առ այդ բիզանդացիներու տմարդի ճնշումները, Պետորս Գետադարձ կաթողիկոսի սրտաբեկ յաჩը (1057) եւ անոր Ճենասում՝ Խաչիկ կաթողիկոսի մահը 1065ին, Գրիգոր Բ. Վկայասէրի կաթողիկոսացումը 1066ին, եւ հայում մէջ Վեց կաթողիկոսներու գոյութիւնը նոյնժամայն, ստեղծած էին տարանջատական ու անիշխանական կացութիւն մը:

Միւսը. «Կաթողիկոսներու ընտրութիւնը՝ կիլիկեան թագաւորութեան անկումէն վերջ». գլուխ 9: 1375ին Սիսը կը գրաւուի Եգիպտոսի մամլութներու կողմէ. վերջին հայ թագաւոր՝ Լեւոն Լուսինեան, եւ կաթողիկոս Կոստանդին Ե. գերի կը տարուին Եգիպտոս. Կիլիկիոյ մէջ իրերայացորդ կաթողիկոսներու իրարու ճեռք իշխանութիւն կորգելու դաւադրութիւնները. անոնց Թետեւանքով կաթողիկոսներու թունաւորմամբ սպաննութիւններ. եւ այլ քայլաիշ դէպքեր, մաս կը կազմնան այդ շրջանին մինչեւ Աթոռի փոխադրութեան թուականները: Զատ են մանրամասնութիւնները. տիսուր եւ զայրացուցիչ:

Արդ, զուտ քաղաքական նկարագիր ունեցող այս դեպքերուն ընդմեջէն, պէտք է շեշտեմ այստեղ որ, Բոգեշնորի Բեղինակը կրցած է մնալ զուսա և չճապաղիլ քաղաքական անհատնում մանրամասնորոշիններուն մէջ, շուտով կաթողիկոսական ընտրութեան թելը կրկին վերցնելով։ Աշխատած է շշեղիլ իր առաջադրած թեզին սահմաններէն։ Ծատ են թուականներ և ամուններ, որոնց մէջ կարելի եղած է պաթպանել դեպքերու տրամարանական ընթացք։ Եւ ասիկա ուրիշ մը՝ կատարուած ուսումնասիրութեան առաւելութիններէն։

Գիրքը կարդալու համար անպայման ուսումնական ԸՆ ըլլալու պէտք չկայ։ Ան գրուած է նաև բոլոր անոնց համար, որոնք կը սիրեն կարդալ, եւ մօտէն ծանօթանալ Հայ Եկեղեցւոյ պատմութեան, եւ կաթողիկոսական ընտրութեան կերպերու ստացած զարգացման, անցնող 17 դարերուն։ Այս է նպատակը եւ անկայած վարձատրութիւնը Բոգեշնորի Բեղինակին։

Գրիգոր Ուկանեան

ԴԻՅԱԲԱՆԱԿԱՆ

ՀԱՅՈՑ ԴԻՅԱԲԱՆԻ ՏՕՆԵՐԸ

Հետաքրքրական են Համբարձման եւ Վարդալաղի տօների օրերի գուգահեռ-ները. այն է՝

Համբարձում

- 620ր. Նաւասարդ 4 = Յունիս 27
- 621ր. Նաւասարդ 17 = Յուլիս 10
- 622ր. Նաւասարդ 19 = Յուլիս 2
- 623ր. Նաւասարդ 1 = Յունիս 24
- Վարդավառ
- 620ր. Նաւասարդ 13 = Յուլիս 6
- 621ր. Նաւասարդ 26 = Յուլիս 19
- 622ր. Նաւասարդ 18 = Յուլիս 11
- 623ր. Նաւասարդ 10 = Յուլիս 3

Պարզություն է, որ վերոյիշեալ հատուածի սահմի 7ը Ազգաբանգեղոսի Պատմութեան մէջ ընդմիջարկութիւն է եւ համընկնում է այդ Պատմութեան ընդարձակ խմբագրութեան ժամանակի հետ։

Բացայացուում, լուսարանուում է միւս հակասութիւնը եւ բացատրելի դասնում Յովիաննես Մկրտչի միւս տօնի օրը տարուայ կտրուածքով եւ պարզ է դասնում, որ այն յանախ համընկելի է Համբարձման եւ Վարդավառի տօների օրերին։ Յովիաննես Կարապետի միւս տօնը եղել է «Նոր պատոց տօնին», որը իմացիւն նշել է Ն. Ակիմնեանը, հարեւան եկեղեցիները տօնում էին Յունիսի 24ին (Ն. Ակիմնեան, ամպ էջ 103)։ Համադրելի են դասնում Յովիաննես Մկրտչի եւ Աստղիկի տօնի օրերը, այն է՝ Յունիսի 24ը, որը տարբեր է հայոց շարժական տոմարից ամիս-ամսաբութերով։ Նոյնպէս շատ բնականն է, երբ նկատի ենք ունենում հայոց շարժական տօնմարի ամիս-ամսաբութերի տեղաշարժը։ Յովիաննես Կարապետի օրը տօնեածին է այն օրը, որը մեր կողմէից 550ական բուհականներով բարգրուող, քեզ Սահակ Կարողիկոսին

բացայացուում հնար է տալիս անդրադառնալ «Բիւզանդարան պատմութիւնք» (Փ. Բուզանդի Հայոց Պատմութիւն) հետաքրքրական վկայութեանը։ Այստեղ գրուած է, որ Բագարանում կատարուող տօնախմբութիւնը, որն այդ տարի համընկելի է Գնելի սպանութեան հետ, տեղի էր ունենում «Նաւասարդաց ժամանակինք»։ «Նաւասարդաց ժամանակինք» համարդակ է Յովիաննես Մկրտչի յիշատակի օրուայ հետ, որն այդ տարի կատարուել է Կիրակի օրը։ (Ն. Ակիմնեանը թիշտ է կուահել, որ Յովիաննես Կարապետի յիշատակի օրը անշարժ պէտք է լիներ, որ համընկներ՝ շարքաբույ օրերի հետ, որոնց բուռում կիրակի օրուայ. այն է եղել Յունիսի 24ի տօնի օրը։)

Պարզուում է որ, «Նաւասարդաց ժամանակինք» տօնը ոչ քէ կապուել է Նաւասարդ ամսանուան հետ, որն անընդիատ շարժուում էր տարիների կտրուածքով համեմատած արեւային տարուայ կամ Յովիան ամիս-ամսաբութերի հետ, այլ ամառային տօների հետ, որոնք անուանուում էին ամանորեան-նաւասարդան տօներ։ Խճչելով վերը տեսանք այն անմիջական առջևութիւն ուներ Աստղիկի տօնի օրուայ հետ։ Ստորեւ կը տեսնենք, որ ամանորեան տօների հետ էին կապուած նաև Տիրի, Վանատուրի, յատկապէս Ամանորի համիսամբները, տօնախմբութիւնները։ Վերջինս կարող էր լինել Ազդմիսի հայկական տարրերակը, որը մեռնում ապա յարութիւն էր առնում իրեւ Ամանոր։ Հարկ է նշել, որ մեր կողմէից 550ական բուհականներով բարգրուող, քեզ Սահակ Կարողիկոսին

վերագրուող, սակայն իրականում ներսէս Կաբողիկոսի եւ ներշապուհ եպիսկոպոսի կողմից գրուած կանոնական բդերում վկայուել է «տաւան վախճանելոցն յԵս հրոսից ամսոյն» (Կանոնագիրք Հայոց, հ. Ա. Ե. 1964, էջ 348), որը այդ ժամանակ կատարուում էր Յուլիսի սկզբներին: Այդ տօնը նայած տարուան ընկնում էր «տաւան Ամրաննալոյ Տեառն յերկինս», այսինքն Համբարձման եւ Կարդականի միջեւ ընկած ժամանակապատճեն էր յանախ համբանում էր վերջիններիս եւ նուիրաւել է ընդհանրապէս վախճանուածների յիշատակին: Այն գախս է կաղ շրջանից, խորմիկաց արմատներ ունի: Թէեւ այն մտել է հայոց քրիստոնէական Տօնացոյց իրրեւ վախճանուածների յիշատակի օր, սակայն յատկապէս վերաբերում է Ամանոր-Ադոնիսին, որը մեռնելով յարութիւն էր առնում: Հետագայում այս տօնը հայոց քրիստոնէական Տօնացոյցի մէջ տարալուծուց եւ տեղափոխուց Տաղաւարաց անուանուազ տօների երկուշարքին: Ամանորի տօնի հիմնաւորումը, հաւաստիութիւնը գտնում ենք նաև Վանատուրի օրը որոշելով: Մակարայցոց Բ գրոց մէջ, ինչպէս նշել է Ղ. Ակիշանը, յունական Դիոս Քանիսուը քարգմանել է «հիւրասէր Արմգրական դիցն Վանատուրի» (Ղ. Ակիշան, Հիմնաւոր կամ հեթանոսական կոսմի հայոց, Վեմենիկ, 1895, էջ 256): Հայոց տոմարի օրանունների մէջ Վանատուրի օրը համարուել է 14րդը: Հայոց շարժական տոմարի սկզբանկամ տարիները կտրուածքով ամանորեան-նաւասարդեան տօները, որոնք համընկի են Ամանորի եւ Վանատուրի օրերի հետ ընկնում էր Տրէ ամսին, ուստի Տրէ 14ով կը ստանամէ Վանատուրի տօնի օրուայ Յուլիսի համարձէլը, այն է Յուլիս 1ը: Միանգամայն ընդունելի ամսաթիւ, որը համընկնում է նոր պտղոց տօնի օրերի հետ: Ամանոր-Ադոնիսի եւ Վանատուրի

պաշտամունքի հետքերը պահպանուել են Համբարձման եւ Վարդավանի տօների մէջ: Դրանք այլ խնդրոյ առարկայ են եւ կանոնադատնանք այլ առիթով: Կասկած չի կարող յարուցել այն, որ Գրիգոր Մագիստրոսի վկայած ներքյալիշեալ հատուածը՝ կապաւած Արտաշէսի վախճանի հետ վերաբերում է ամանորեան-նաւասարդեան տօների, այսինքն ամրան սկզբի նոր պտղոց տօների հետ:

Ո տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւուն նաւասարդի,
Զվագին եղանց
Եւ զվա(ր)ցել եղչորուաց
Մեք փող հարուաք
Եւ (գ)րմրկի հարկանեաք
(Գր. Մագիստրոս, բդքեր, էջ 87,
(Ն. Ակիշանան, անդ, էջ 112):

Հետաքրքրական է Տիր աստծու տօնի օրը որոշելու խնդիրը: Փորձենք սահմանել այդ տօնի օրը եւ ապա ընթերցողի ուշադրութիւնը երաւիրենք ամանուանուած տօնական շարքի մասին մեր հետևութեամբ: Տիր աստծուածը բնութագրուել է որպէս «երազացոյց երազական Տրէ դից, գպիր գիտութեան քրմաց, անուանեալ դիւան գրչի Որմզդի, ուսման նարտարութեան մեհեան»: Տրը համադրուել է Ապօլինի հետ: Ուսումնասիրողները Տիր աստծու անուան հետ են կապում Տրէ ամսանունը: Ակնյայս է, որ Տիրի տօնը կատարել են Տրէ ամսին, որը տարուայ կտրուածքով պարբերաշրջանի սկզբին սկսուել էր Յուլիսի 18ից եւ աւարտուել Յուլիս 17ով: Միաժամանակ հայոց օրանունների մէջ Տիր աստծոյ հետ կապուել է 11րդ օրը, քանի որ իմաստի առաւմով աւելի համական է, որ երեզական - երեզեան օրանունը համադրուի Տիրի հետ: Ինչպէս յայսնի է Տիրը նաև երազացոյց-երազական էր այսինքն օրանունն իր մէջ ամփոփում է Տրի գերերից մէկը: Հետեւարար կարելի ընթաւնի, որ Տիրի տօնի օրը համընկի

է Տրէ 11ին, որը վերածերպ Յուլիսն տոմարի կը ստանանք Յուլիսի 28ը: Պարզութև է, որ Տիր աստծու տօնը կատարել են Յուլիսի վերջերին, որը կապութև է հայոց քրիստոնեական Տօնացոյցում սահմանուած քարգմանչաց տօնի հետ: Պարզ է դառնում նաև, որ Սահմակ Կարողիկոսը եւ Մաշոց վարդապետը Տիր աստծու տօնը փոխարինել են քարգմանչաց տօնով: Տիր աստծու տօնի հիմնական կենտրոնն էր Վաղարշապատից Արտաշատ տանող նամապարի մօս գտնուող մեհեանը:

Այսպիսով առկայ Ցիրերը ցոյց են տալիս, որ Ամանորեան-Նաւասարդեան տօնական օրերն ակտուի են ամառնամուտի սկզբներով՝ Յուլիս 24ով եւ աւարտուի Յուլիսի սկզբներին, տուել ակներեւարար 10 օր: Այդ օրերի ժամանկը պահպանուել է Համբարձման-Վարդապատի տօնական օրերի մէջ: Վերջիններու ինչպէս յայտնի է տեղի էին ունենում Պետեկոստէից յետոյ Քառամիջորդ եւ յիսներորդ օրը (= 10 օր): Ամանորեան-Նաւասարդեան նոր պատօս տօները նույրաւած են եղել Աստղիկն, Ամանորին, Վանատուրին եւ Տիրին: Նրանց տօների մնացուկները պահպանուել են Հայոց քրիստոնեական Տօնացոյցից յայտնի սրբոց եւ Հարածման-Վարդապատի տօնական շրջանի մէջ, որոնք թէեւ շարժական էին, սակայն հիմնականում կատարուում էին Յուլիս-Յուլիս ամիսներին: Հետազոտողները կասկած չունեն, որ հայոց հերանոսական դիցարանում Միհրը արեւի աստուածն էր: Միհրը համարժուել է իրանական Միհրի արքան կամ արքան էր: Միհրը արքան կամ արքան էր ամառապատի օրուայ հետ: Նրա օրերը համադրելի են Սուրբ Խաչի տօների օրերի հետ: Վատիկան անուան յիշատակուրեամբ ասես այդպիսի մի ակնարկ ունի Թովմա Արծրունին, երբ պատմում է Ռշտունեաց ոստանից Խաչակայտը գոտամայու մասին (Թ. Արծրունի. Գ, ինչ է 378, թ. Ավդալրեզեան, Միհրը հայոց մէջ, Հայագիտական հետազոտութիւններ, Երևան, 1965, էջ 64-65): Միհրի տօնի կատարման հիմնական կեմարունն էր Դերջան գաւառի Բագայոին գիւղը, որտեղ գտնուում էր նրա մեհեանը: Միհրի պաշտամունքի հետքեր, ինչպէս ցոյց է տուել Թ. Ավդալրեզեամը հետազոյում գրանցուել են Վասպուրականում, Միհրիում եւ Արցախում: Կասկածից վեր է, որ Միհրին զոհարերուող ձիերը զոհում էին նրա տօնի օրը: Պատահական չեն Միհրի պաշտամունքի հետքերը նաև Խաչարերի վրայ, ինչպէս եւ «Սասնա Սունք» էպոսի առասպելական կերպարներում: Մեծ եւ Փոքր Միհրները Միհրի պաշտամունքի հետագայ դրսեւումներն էին:

Առաւել դիրիմ, լուծելի է Միհրի տօնի օրուայ խմելիքը: Ռաւանահրազները գտնում են, որ Մեհեկան ամսանունը կապուած է Միհրի անուան հետ: Հայոց

օրանունների մէջ Միհրի օրը եղել է ուրերորդը: Վերոյիշեալ տուեայներից կարելի է հետեւցնել, որ Միհրի տօնի օրը Մեհեկանի Յին էր, որը Յուլիսն տոմարով համարժէք էր Սեպտեմբերը 23ին: Հայոց տօնմարին նույրուած քնարերից յայտնի է, որ աշնանային հասարակը կամ գիշերահաւասարը եղել է Սեպտեմբերի 22-23ին: Դժուար չէ յանգել այն հետեւուրեան, որ Միհրի տօնի սկզբը համապատասխանել է աշնանային գիշերահաւասարի օրուան: Միհրի տօնի օրուայ համար ստանում ենք միանգամայն բնական տեղ արեւային տոմարի մէջ: Եթէ նկատի ունենանք, որ Արամազդի տօնը կատարուում էր գարն անային գիշերահաւասարի օրը ապա Միհրի տօնը իրեւ արեւի աստուած պէտք է համընկնէր աշնանային գիշերահաւասարի օրուայ հետ: Նրա օրերը համադրելի են Սուրբ Խաչի տօների օրերի հետ: Վատիկան անուան յիշատակուրեամբ ասես այդպիսի մի ակնարկ ունի Թովմա Արծրունին, երբ պատմում է Ռշտունեաց ոստանից Խաչակայտը գոտամայու մասին (Թ. Արծրունի. Գ, ինչ է 378, թ. Ավդալրեզեան, Միհրը հայոց մէջ, Հայագիտական հետազոտութիւններ, Երևան, 1965, էջ 64-65): Միհրի տօնի կատարման հիմնական կեմարունն էր Դերջան գաւառի Բագայոին գիւղը, որտեղ գտնուում էր նրա մեհեանը: Միհրի պաշտամունքի հետքեր, ինչպէս ցոյց է տուել Թ. Ավդալրեզեամը հետազոյում գրանցուել են Վասպուրականում, Միհրիում եւ Արցախում: Կասկածից վեր է, որ Միհրին զոհարերուող ձիերը զոհում էին նրա տօնի օրը: Պատահական չեն Միհրի պաշտամունքի հետքերը նաև Խաչարերի վրայ, ինչպէս եւ «Սասնա Սունք» էպոսի առասպելական կերպարներում: Մեծ եւ Փոքր Միհրները Միհրի պաշտամունքի հետագայ դրսեւումներն էին:

Այսպիսով միջնադարեան սկզբանը իւրեքի վկայութիւնների, յատկապէս Քրիստոնէական տօների համադրութեան հիման վրայ ստանում ենք Հայաստանի նախաքրիստոնէական դիցարանի տօնական տարուայ հիմնական պատկերը, այն է՝ Արամագդ = Նաւասարդ 15 = ապրիլ 3 = յուսնի առաջին լրման օր = յուսնի 19-ամեայ պարբերաշրջանի առաջին տարի (= ապրիլ 4) = ապրիլի սկիզբները: Կահագմի համար ստանում ենք երկու տարբերակ՝ Ա. Սահմի 6 = մայիս 24 = Ելաստեղի երեւալու օրը, Բ. Սահմի 27 = Յունիս 14: Նախընտրելի ենք համարում երկրորդ տարբերակը՝ Ամանորեան-Նաւասարդեան տօներ, որոնց քուում Ա. Սատղիկ = Տրէ 7 = Յունիս 24 = ամառնամուտ: Բ. Ամանոր (մենառող եւ յառնող) = Յունիսի վերջեր - Յուլիսի սկզբներ, Գ. Տիր = Տրէ 11 = Յունիս 28 Դ. Կանատուր = Տրէ 14 = Յունիս 1: Ամանորեան-Նաւասարդեան նոր պտղոց տօները տեսում էին 10 օր. սկսուում էին Յունիսի վերջերից, աւարտում Յուլիսի սկզբներին: Միիր = Մեհեկան 8, Մեպուներեր 23 = աշանանամուտ = աշնանային գիշերահաւասարի օր:

Գրաւոր աղքիւրները ցոյց են տալիս, որ հայոց նախաքրիստոնէական դիցարանի տօնական տարին հիմնուած է եղել արեգակնային տոմարական տարուայ վրայ, որ տօները՝ աստուածներին նուիրուած տօնախմբութիւնները հիմնականում անշարժ կերպով են տօնուել, չնայած հայոց շարժական տոմարի սկիզբ ունենալով գարնանամուտը, ինչպէս եւ բնական տարուայ միւս հիմնակաները (ամառնամուտ, աշնանամուտ եւայլն): Արեւային տօմարական տարին շաղկապուել է յուսնային ամիսների հետ Անակիտի տօնով, որը համապատասխանելի է յուսնի առաջին լրման օրուայ հետ: Հետագայ ուստինասիրութիւնները հնարատրութիւն կընձեռն պարզի տօնական տարուայ միւս ամսաբութերը, որոնք անկասկած կապուած են եղել միւս աստուածների (Նանե, Բարշամ եւն), ինչպէս եւ նախնեների, քագաւորների եւ այլ բնոյրի պաշտամունքների հետ:

(Անրէ)

ՌԱՖԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՆԵՍՆ, ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱԽԱՆՆԵՍՆ, ՅՈՎՃԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՆԵՍՆ

ԵԿԵՂԵՑԱԳԻՏԱԿԱՆ

ՀԵՅԿԵԿԵՆ ԵԿԵՂԵՑԵԿԵՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹԻՒՆ

ՀԵՄԵԿԸՐԴԻ,
ԵՒ
ՆԵՐԿԵՑ ՎԻՃԵԿԻ.

Եւսածշաբան նպագագին է հոգին եւ ակտը հապել.
Ֆառար գործական բենը, հարողական բենը ուղի զգաց-
մանց հետ մշտացած արդայացած է. այնպէս որ մէջ ակտը
մաքսան:

Լուսնի առաջ Ապրիլի առաջնական

ՄԵՄՆԵ Ե

Ընդհանրապէս ընդունուած իրողութիւն մըն է երաժշտու-
թեան դերը որպէս միջնորդ, հաղորդակցելու համար մատյանօջէն
անը միանելիով: Լրաժշտութիւնը միշտ ունեցած է ծիսական
դեր մը, թէ՛ “նախնական”, թէ՛ գերազանցօրին զարգացած մշա-
կոյթներու մէջ, եւ այդ դերը մնացած է անփոփոխ՝ ներկայի բո-
լոր կրօնքներուն մէջ: Հակառակ որ ամէն կրօնական երաժշտու-
թիւն ունի իր հարազատ յղացքներն ու կանոնները՝ շեշտուած
իւրաքանչիւր ժողովուրդի յատուկ ձեւերով ու ոճով կրօնական
երաժշտութեան ներդործութիւնը կը մնայ նոյնը բոլորնուն հա-
մար. “բանալ” մարդք, հաղորդակցելու համար Արարէին հետ:

Լրաժշտութիւնը անիւթ է, բայց եւ այնպէս, ան ըմբռնելի
արտայայտութիւնն է տիեզերական կարգին: Արդ՝ երգելը կա-
տարեալ կրօնական արարք մըն է: Ասոյգ էր սա, յատկապէս այն
մարդոց համար, որոնք իրենց առօրեայ արարքներու մեծամաս-

նութիւնը կը գործէին որպէս կրօնական արարք: Անոնք ապրեցան երկար ժամանակ առաջ, բայց կութեան հիմնական հարցերուն մասին իրենց ըմբռնմամբ խորապէս դրօշմեցին այն ինչ, որ այսօր կը կոչուի աւանդութիւննեած:

Հայկական ծիսակատարութիւնը կը պարունակէ աւանդութիւններու եւ գեղարուեստական արտայայտութիւններու նշանակալից համախմբում մը: Ան ամբողջութեամբ հիւսուած է երաժշտութեամբ եւ կը պարփակէ երաժշտութեամբ կատարուող սկաշտամունքներու հնագոյն ու ինքնատիպ յատկանիշերը: Հետեւաբար, անկարելի է խօսիլ հայկական եկեղեցական երաժշտութեան մասին, զայն անջատելով ծիսակատարութենէն: Հայկական եկեղեցական երաժշտութեան զանազան երեսակները հասկնալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ երկու հիմնական յղացքներ, որոնք հասարակ են բոլոր ծիսական համակարգ երուն.

1.- Կրօնական երաժշտութիւններն ունին սրբազան բնոյթ. ուստի հայկական եկեղեցական երաժշտութեան որեւէ մէկ երեսակը ուսումնասիրելու համար պէտք է ընդունիլ սղբաղան աջակած յղացքը:

2.- Հայկական ծէսի շատ մը երեսակները զարգացած են ժեռական ժամանակի ըմբռնողութեամբ, որ է ժամանակի շրջագայական յղացք մը, հակառակ աշխարհին ժամանակին, որ է ուղղընթաց յղացք մը: Հետեւաբար ժիստան ժամանակը հայկական եկեղեցական երաժշտութեան հիմնական յարաչափերէն մէկն է: Կրէնս-Բէտան Երեւայնը, որուն պիտի անդրադառնամ յաջորդէց երուն մէջ, սերտօրէն կապուած է այս նիւթին: Այս յղացքները յաձախ պիտի յիշուին յաջորդէց երուն մէջ, քանի որ անոնք թոյլ կու տան մեզի հասկնալու՝ հայկական եկեղեցական երաժշտութեան տրամաբանօրէն նոււազ հիմնաւորուած երեսակները: Հայկական եկեղեցական երաժշտութեան կառոյցի հիմնական բաղադրիչներն են՝

ա. գրաբարի գործածութիւնը որպէս ծիսական լեզու.

բ. Յայնային համակարգի մը մէջ զարգացած միաձայնութիւնը.

գ. բնական ժայնամիջոցներու գործածութիւնը.

դ. ափապար եղանակներու տարբերակումը.

է. կրկնութիւն:

Յաջորդ գլուխներուն մէջ պիտի պարզեցայս հիմնական տարրերը: Անոնք որբազան արուեստի եւ ժեսական ժամանակի յղացքներուն հետ միասին կը կազմեն նաև հայկական եկեղեցական երաժշտութեան ներկայ խնդիրներուն ենթախորքը, եւ որոնց պիտի անդրադառնամ երկրորդ բաժնին մէջ:

1.- Հայկական եկեղեցական երաժշտութեան էրդաստոնիը: Հայաստանի մէջ, քրիստոնէութեան առաջին հարիւրամեակներուն ընթացքին պաշտամունքի երաժշտական երեսակը բնականաբար շատ տարբեր պիտի չը լլար, բաղդատամամբ այլ քրիստոնեայ շրջաններուն: Ապղմուերգութիւնը, հաւանաբար համակերպուած տեղական եղանակներուն, թուերգութեան հիմնական միջոցն էր: Քանի մը համընդհանուր գործածութիւն ունեցող երգեր, ինչպէս Առ-ռէ Ըստ-ած, Առյօ Ոստ-ռէ եւ Փառք է Բարձուն, այս շրջանին ունէին իրենց հայկական տարբերակները: Կիսակատարութեան զարգացման զրւգահեռ, աճեցաւ երգերու թիւը եւ յայտնուեցան երգի նոր ձեւեր: Դարերու ընթացքին կազմուեցաւ լրիւ երգացանկ մը: Այն կը բաղկանար տարբեր տեսակի, ձեւի եւ չափընթացի երգերէ: Կարելի է ընել հետեւեալ պարզ դասաւորումը. ա. Պատարագի երգեր. բ. Ժամագրբի երգեր. կ. Շարականներ. դ. Այլ երգեր ու տաղեր-մեղեդիներ:

2.- Ծարական: Վ. Երայիշեալ երգացանկի ընտիր եւ ծաւալուն մէկ մասը կը կազմեն շարականները, որոնք միաժամանակ հիմնական նիւթն են Հայաստանեայց եկեղեցւոյ երաժշտական համակարգին: Շարականներուն տարրական մօտեցում մ' իսկ կը սկսի սուեղծուածով ու վկձով: Ըրդարեւ, շարական բառի ստուգաբանութիւնը կը պահէ տակաւին իր խորհուրդը, նոյնիսկ եթէ ան բանավէջի նիւթ չէ այլեւս. իսկ դարեր շարունակ գործածուած շար-ական բացատրութիւնը, լեզուաբաններու կողմէ հերթուած րապալի հանգերձ, կը մնայ գրաւիչ: Շարական բառը պարտւնակող հնագոյն վերապրած ձեռագիրը Ժ. դարէն է, իսկ աւանդութիւնը անոնց ստեղծուիլը կը վերագրէ և դարուն:

Շարականներու երգացանկը կը կազմէ ուսումնակրութեան խնդարձակ մարդ մը, յատկապէս հետեւեալ նիւթերուն համար.

ա. Աստուածաբանութիւն. բ. Ուն Յայնէ համակարգը. դ. Հայկական եկեղեցական երաժշտութեան տիպար եղանակները. դ. Երգուած գրաբարի տաղաչափութիւնը. ե. Հայաստանեայց եկեղեցւոյ հայրերու գրական ստեղծագործութեան պատմութիւնն ու քըննութիւնը. դ. Հայաստանեայց եկեղեցւոյ մէջ երաժշտական դաստիարակութիւնը:

Չարակնոցը դասաւորուած է որպէս շրջագայական երգացանկ, որ կը սկսի Աստուածածնի ծննդեամբ եւ կը վերջանայ անոր Վերափոխութեամբ: Ան կը պարունակէ երգեր՝ ծիսական օրացոյցի իւրաքանչիւր տօնի եւ յիշատակի օրուան համար, յատուկ շարքով ու կանոնական կարգով: Տարբեր ծաւալով 1800-է աւելի երգեր համախմբուած են այժմու շարակնոցին մէջ: Այս երգերու մեծամասնութիւնը ունի երեք տուն, ոմանք ունին չորս տուն եւ քանի մը հատը՝ ՅԵ. այս վերջիններուս իւրաքանչիւր տունը կը սկսի այբուբենի հերթական տառերով: Ասոնց ամենանաւորը եւ հնագոյնն է (լ: գար) Հռիփսիմեանց կոյսերուն նուիրուածը: Չարականներու բնագրերը չեն ընդորինակուած Աստուածաշունչէն. անոնք անհատական բանաստեղծական ստեղծագործութիւններ են, որոնց մէջ հաւատքը վեհութեամբ հըրշակուած է եւ Աւետարանը նրբօրէն մեկնաբանուած: Քրիստոնէական հաւատքի իւրաքանչիւր երեսակ բանագրուած է շարականներու մէջ: Չարականները իրենց ժամերգութիւններու կանոնական տեղէն զատ լայն գործածութիւն ունին այլ ծէսերու մէջ եւս:

Կահնական շրջաններուն շարականները կ'երգուէին սաղմուներու հետ փոխն ի փոխ: Անոնք աւելի վերջ փոխարինեցին սաղմունները, որոնց առաջին տողերը մնացին միայն եւ կ'որոշէն Յայնը:

Ալղմոններու շարականներով փոխարինուիլը յատկանշական դէպք մըն էր. Աստուածաշունչային գրութիւններու տեղը պիտի առնելին ինքնատիպ, ժամանակակից ստեղծագործութիւններ: Այս որոշիչ բայլ մըն էր դէպքի ինքնատիպ ծիսակատարութիւն մը: Ատկէ վերջ սրբազն երաժշտութեան արուեստը պիտի տեղաորուէր Հայաստանեայց եկեղեցւոյ մէջ, զարգացնելով տեղական իւրայատուկ դպրոցներ: Ժամանակակից ընկերութիւններու համար դժուար հասկնալի ազատութիւն մը կը վայելէր երա-

Ժշտական ստեղծագործութիւնը, որովշետեւ ան ենթարկուած էր երաժշտութեան ծիսական բնոյթէն բղխող օրէնքներու:

Հարականներուն արարողութեանց մէջ առնուելուն եւ սաղմանները փոխարիննելուն պարագաները իրենց մանրամասնութեամբ ծանօթ չեն մեզի: Այս մասին ըլլալիք նոր գիւտերը առ ելի պիտի լուսաբանեն մեզ, քան հայկական եկեղեցական երաժշտութեան պատմութեան ժամանակադրական հարցերուն լուծումը, որոնք միացած են որպէս բանավէճերու առաջնակարգ նիւթեր:

3.- Ըստականներու - Հեղինակութեան հարցը: Հատ վիճաբանուած նիւթ մըն է շարականներու հեղինակներուն հարցը, մանաւանդ վաղագոյն անուններու պարագային: Հարականներու հեղինակներուն հնագոյն ցանկը մեզի կու գայ Ժ՞Դ դարէն. այդ ցանկերու սկիզբը կը գտնուի երկու անբաժանելի անուններ՝ Այուրբ Ա'եսրոպ Ա'աշոոց, Հայոց այբուբենի գիւտարարը, եւ Այուրբ Ա'ահակ Պարթեւ կաթողիկոսը (387-436): Յանկերը յաջորդաբար կը նշեն Այուրբ Ա'ովսէս Ք'երթողը եւ բազմաթիւ այլ նշանաւոր Հայերու անունները: Հեղինակներու այս ցանկերուն սուաւ ել խորհրդանշական հանգամանքը հիմնական պատճառներէն մ.կը եղած է անոնց պատմական հիմքի մասին ԺԹ: դարէն ի վեր շարունակուող վէճերուն: Այսուամենայնիւ, այս ցանկերու բաղադրութիւնը, որ կը ներառնէ սուրբեր, սրբակենցաղ եկեղեցական Հայրեր, կաթողիկոսներ եւ հեղինակաւոր անձեր, ամբողջովին կը համապատասխանէ շարականներու սրբազան բնոյթին, եւ որոնց մէջ միացած են բազմաթիւ խորհրդանիշեր, արժէքներ, գաղափարներ եւ աւանդութիւններ: Կման վերագրումներու կարելի է հանդիպիլ բազմաթիւ մշակոյթներու մէջ, անոնք մաս կը կազմեն մշակոյթի կերպելու գործընթացին:

4.- Աղանակներու - Հարականներու հարցը: Հարականներու եղանակները, ճիշտ ժողովրդական երգերու նման, ժամանակի բնիւացքին կ'ենթարկուին փոփոխութիւններու: Հաւանաբար շատ կանուխէն, անոնց եղանակները սկսած են կորսնցնել իրենց սկզբնական ձևեն ու յարմարած՝ իրենց ժամանակաշրջանին: Աւե-

լին, անոնք երբեք չեն անշարժացած երաժշտական ձայնագրութիւնով մը, քանի որ հայկական խազագրութիւնը կը բաղկանար ցուցմունքներէ, որոնք ի զօրու էին միայն բանաւոր կերպով փոխանցուող կենդանի աւանդութեան մը շրջածիրին մէջ, նոյնիսկ եթէ խազագրութիւնը զարգացած համակարգ մըն էր: Ո՞իշտ գոյութիւն ունեցած են նոյն երգի եղանակաւորման տեղական տարրերակները, ինչպէս նկատելի է նաեւ մեր օրերուն: Այս հակու մն ունին բոլոր կենդանի երաժշտութիւնները: Ուստի բնագրերու հեղինակութեան հարցը (թէեւ բազմաթիւ շարական-ներու հեղինակները ստուգապէս յայտնի են), որ կը վերաբերի պատմութեան ընթացքին մասնաւոր պահու մը, կարելի չէ կապել շարունակական ընթացքի մը հետ, ինչպիսին է եղանակներու պարագան: Հետեւաբար անիմաստ է այս երկու հարցերը համադաշելով հերքել այժմու եղանակները, ինչպէս նաեւ եղանակները պատճառաբանելով հերքել հեղինակները:

Ո՞իւս կողմանէ, պատմառ չկայ որպէս զի Սուրբ Ո՞եսրոպ Ո՞աշտոց հայկական ծիսակատարութեան համար երգ յօրինող առաջին հեղինակը չըլլայ. հաւանական է այդ, ոչ միայն բնագրերու պարագային, ինչպէս պատմական աղբիւրները թշոյլ կուտան ևնթագրելու, այլ նաեւ եղանակներու պարագային, քանի որ մինչեւ արդի ժամանակները բանաստեղծն ու եղանակ յօրինողը նոյն անձն էին. բանաստեղծութիւն յօրինողը միաժամանակ եւ բնականաբար կը յօրինէր նաեւ եղանակը: Այսուհանդերձ, սխալ պիտի ըլլար Սուրբ Ո՞եսրոպ Ո՞աշտոցի, հին կամ նոր որեւէ հեղինակի վերագրուած շարականները ընդունիլ որպէս բնածին, որովհետեւ, ինչպէս նշեցինք, եղանակները կը փոխուին ժամանակի ընթացքին, շարունակաբար համակերպուելով պատմական ժամանակաշրջաններուն:

Կամատի առնելով այս բոլորը, կը խորհինք, թէ եղանակներու հարակատութեան հարցի մասին կարծեցեալ կամ վերագրեալ հեղինակներու կապակցութեամբ վիճելը դժուարաւ պիտի կարենայ գոհացուցիչ եղանականցութեան մը հասցնել թէ՝ աւանդական վերագրումները պաշտպանողները, եւ թէ զանոնք հեռողները, բայցի որ նոր, բացայայտ վաւերագրութիւններ մէջտեղ ելլան:

5.- | է զու-ե բաժ շաբան-թի-ն բաղադր-թի-նը : Կրաքարը սքանչելի ծիսական լեզու մըն է: | որդ ի այրըն, որ մնացած է վ ենետիկի Ա խիթարեան վանքը, անդրադարձած է, թէ գրաքարը « լ ո դ ո ւ ժ ո յ հ ե պ հ ա ղ ո ւ թ ա կ ց ե լ ո ւ լ է զ ո ւ մ ը ն է »: Կրաքարը լեզուի ելեւէջներն ու ամանակը խորապէս կը զգացուին, երբ լաւ կ'արտասանուի ան: Հայկական ծիսակատարութիւնը մեծամասնաբար երգեցողութեամբ կատարուելով, լեզուի ելեւէջները կը դրսեւորուին Յայներու կազմին մէջ: Կրաժշտութեան հետ համագրուելով կ'աճի բանի ոյժը, ինչպէս կը հաստատէ Ա երսէս լ ամբրոնացի:

... ե - է ան զի սապանայի սովորո-թի-ն է զի-ը հուն-
մուրդն ընդ ներին մարդո կատանել, ե - այնուհե՝ զմիտո
մէջ սպակո պատամբ ՚ի գերո-թի-ն վացել, կատանեաց
[Ա] ովուհու մարդարկու ընդ հակառակ նորա ե թէ զայն
եղանակացն ե - նուագայն օգնական, զի զօրո-թի-ն բա-
նիցն ե - հեշտո-թի-ն Յայնեցն յափշտակէ ոց զիամո մէջ
՚ի նմանէ, ե - ընդ այնուհի ս-րահացու-ոցէ. քան զի
լուեալ զէտազցու-թի-ն եղանակին, Հարկաւո՞յ է մացո
քննել զզօրո-թի-ն բանին, թէ զի՞նչ է բանն ո՞յ զիս
այս եղանակաւու հեշտացոց, ե - գոյանէ:

Ըղթքներու լեզուն պարզ է եւ հասկնալի. սակայն այս յատկութիւնը կը յայտնուի միայն ուժգին կեդրոնացումի մը չնորհիւ, որ կարելի կը դառնայ ժիշտական ժամանակի ճանաչումով: Այսպէսով կը վերանան բացասական պրկումները, ձայներով եւ եկեղեցւոյ այլ զգայնական տարրերով ստեղծուած ծիսական միջնորդութ կը թափանցէ անձը:

6.- Կը հուս-թի-նը ե թէ ցոշո-թի-ան մէջ: Կրկնութիւնը ծէսերու հասարակ յատկանիշերէն մէկն է եւ բնական մէկ մասն է նաեւ հայկական ծէսին: (Օ) տակար պիտի ըլլայ գարձեալ զուգահեռ որինակ մը բերել հայկական ժողովրդական երաժշտութենէն, ուր կայ նոյն կրկնութեան երեւոյթը, հասարակ բոլոր հին ժողովուրդներուն: Վատ մը առօրեայ արարքներ, յատկապէս աշխա-

տանքը գիւղացիին համար ունեին կրօնական իմաստ, ուստի ժողովրդական երգերու մեծամասնութիւնը կը կատարէ ծիսական դեր: Արկար, կրկնուող պարերգերը ուրիշ բան չէին քան ծիսական երգեր: Վմանապէս, հայկական եկեղեցական երածտութեան մէջ չատ մը երգեր ունին նոյն եղանակի վրայ երգուող բազմաթիւ տուներ: Այսպէս շեշտագրութեան համար թէթեւ տարբերակումներ տեղի կ'ունենան:

Կրկնողական երգեցողութիւնը կարգ մը արարողութիւններու ընթացքին կը կատարուի ծանօթ “Ճէր ողորմեա” բանաձեւով, որ թոյլ կու տայ մասնակցողին կեդրոնանալ, եւ կ'առկախէ աշխարհէի ժամանակէ:

Աղանակ մը կրկնելը ունի հետեւեալ նպատակները. ա. կեդրոնացումը պահել բնագրին վրայ. բ. ծիսական միջնորդուի ներդաշնակութիւնը զօրացնել. գ. տոգորել մասնակիցները որոշ եղանակներով, զորք պիտի ճանչցուին որպէս յատուկ եղանակներ՝ յատուկ պահերու համար: Աթէ հայկական եկեղեցական երգերու մեծամասնութիւնը ունի նոյն եղանակով երգուող բազմաթիւ տուներ, այդ ուղղակի կապ ունի երգի օգտագրութեան եւ ժէնական ժամանակէ յղացքին հետ, եւ չի յայտներ որեւէ զարգացման մակարդակ՝ բաղդատմամբ աշխարհիկ դասական երաժշտութեան մը:

7.- Հայկական ժէնակագումնեւան երաժշտական կառոյցը: Առողք Դրիգոր Տաթեւացիի (Շ.Դ դար) կատարած ձայներու գասաւորումը պարզ կերպով կը բացայացտէ երգի զանազան ձեւերու տարբերութիւնը.

‘Ա,ակ’ ամէնէ-էին անշայն. ‘ըակէ’ նէրդրամարտ չէ ալն ՚է իսոցնութեան: Աչէքորդ՝ ամէնէ-էին Յայն առանց բանէ. ՚ըակէ’ Գոշումն: Աչքորդ՝ ‘ո՛չ բանն առանցէլ է էան զայնն. ՚ըակէ’ էջդ շարականաց: Չոչքորդ՝ Յայնն առանցէլ է բան զբանն. ՚ըակէ’ Յայն առանցէլ է Յայնն առանցէլ է Յայնն առանցէլ է բան զբանն. ՚ըակէ’ Յայնառաջ էջդէ: Հինգերորդ՝ ‘ո՛չ հաստատ է բանն և Յայնն ՚է լեզուն. ՚ըակէ’ Բայնառաջ էջդէ: Հինգերորդ՝ ‘ո՛չ հաստատ է բանն և Յայնն ՚է լեզուն. ՚ըակէ’ Բայնն:

Հայկական ծիսակաստարութեան մէջ միայն աղօժդքներն ու մաղթանքները թիւ կը լսուին: Անացեալը, թուերգութեան կամ երգի ձեւով հիւսուած է ծէսին մէջ, ըստ յատուկ կառոյցի մը:

Ժամերգութիւններու, Պատարագի եւ այլ արարողութիւններու ընթացքին կը գործածուին երգի երեք գլխաւոր ձեւեր. ա. թուերգութիւն. բ. աւանդական տիպար եղանակներու վրայ հիմնուած պարզ երգեր. գ. յատուկ եղանակներ ունեցող կամ տաղային երգեր: Ծուերգութիւնը կը կատարուի սահմանափակ ծաւալով, խարսխային ձայնամիջոցով մը: Այս ձեւին մէջ տիպար եղանակները սակաւաթիւ են եւ անոնց տարբերակումը կախում ունի բնագրի շեշտագրութենէն: Ծուերգութիւնը այն ձեւն է, որ լաւագցնս ցոյց կու տայ, թէ ինչպէս կարելի է բնագիր մը “ըսել”՝ երգելով: Վարկաւագի քարոզները, պարզ սաղմոսերգութիւնը եւ Պատարագի ժամանակ քահանային բարձրածայն ըսած աղօժքները կը պատկանին այս ձեւին: Երկրորդը շարականներու հիմնական ձեւն է: Այս կարելի է համարել որպէս թուերգութեան զարգացած մէկ ձեւը. տիպար եղանակները ունին զարգացած կառոյց, այսուհանդերձ անոնք կը գործածուին այնպիսի կերպով որ բնագիրը կը մնայ նոյնքան կարեւոր, որքան թուերգութեան մէջ: Դարձեալ տիպար եղանակները կը տարբերակուին ըստ տաղաչափութեան:

Կը կարծուի թէ տաղային երգերու ձեւը զարգացած է Ժ.-Ժ.Վ. դարերուն: Անոնք կը թուեին ազգած ըլլալ կարգ մը ծանր գնացքով շարականներու վրայ: Այս ձեւին մէջ եղանակային զարգացման եւ բնագրին յարաբերութիւնը շատ տարբեր է. ճոխ զարգարանքներով եւ ընդլայնած եղանակներով աւելի դժուար է ըմբռնել բառ երը: Այս ձեւ երգերը խաղաղեցուցիչ ազգեցութիւն մը կը բերեն ձայնային մթնոլորտին: Արդարեւ, վերոյիշեալ երեք ձևերու եւ ընթերցումի համակցութիւնը կը կազմէ ծէսի արտաքին երեսակը:

8.- Ո.-Շ Յայնէ Համակարգը: Քրիստոնէութեան բոլոր հին եւ գլխաւոր ծէսերը ունին իրենց երաժշտութեան կազմակերպման համակարգը. այդ կը կոչուի ուն Յայն, թէպէտեւ հայկական համակարգը չի համապատասխաներ լատին կամ բիւզանդական համակարգերուն: Ըստ բջ բան Յայնէն, որոնց մէկ մասը կրնայ ժո-

զովրդական ծագում ալ ունենալ, համախմբուած են հայկական համակարգին մէջ (չորս Յայն, չորս Կողմ, Շաղցուածէնէր եւ սովորականին), որ պայմանագրականօրէն պահած է ուն Յայն անունը, ուժի թիւը ունենալով նաեւ խորհրդանշական իմաստ:

Ուն Յայնը ծիսական օրացոյցի իրագործման մէջ կարեւոր գեր ունի: Տարուայ իւրաքանչիւր օր ունի օրուայ Յայն մը, որ Բուն Շարեկենդանին կը վերածուի չուզութ Կողմէ, ինչ որ ալ ըլլայ նախորդ օրուայ Յայնը, որպէս զի Օատոկի օրը ծիսական օրացոյցը վերսկսի տուածին Յայնով: (Օրուայ Յայնը գեր կը կատարէ Աւետարանի ընթերցման, սաղմոսերգութեան, շարականներու, ժամերգութեան այլ երգերու, կարգ մը բարողներու, աղօթքներու եւ մաղթանքներու ընտրութեան մէջ:

9.- Տէղաբ էղանակները: Տիպար Եղանակները կը կազմեն հայկական եկեղեցական երաժշտութեան եղանակային աւանդը: Ըարականներու երգացանկին մեծամասնութիւնը հիմնուած է աւանդական տիպար եղանակներու վրայ, որոնք կ'ենթարկուին նրբին տարբերակումներու՝ մէկ երգէն միւսը, ըստ բանաստեղծութեան ու նախադ ասութիւններու ծաւալին: Իւրաքանչիւր Յայնէ մէջ գոյութիւն ունին որոշ թիւով տիպար եղանակներ: Անոնք կը տարբերակուին նաեւ իրենց չափընթացքի տեսակէտէն. նոյն շարականը կրնայ տարբեր առիթներով երգուիլ մէջան, այսինքն՝ արագ, շափառոց կամ ժանոց գնացքով, որուն կը պատշաճի տիպար Եղանակը, երբեմն ընդարձակուելով: Տիպար Եղանակներու սկզբնական ձեւերը կը թուիին ըլլալ մէջան երգերու մէջ, ուր անոնք պարզ ու խիտ են՝ բաղդատմամբ շափառոց եւ ժանոց տարբերակներուն:

Հայկական եկեղեցական երաժշտութեան մէջ գոյութիւն ունին տիպար Եղանակներու զանազան աւանդութիւններ. օրինակ՝ Արաւանդնոսովուայ մէջ գործածուող տիպար եղանակները տարբեր են Վենետիկեան (Միիթարեաններու կամ Լոռուսաղէմի տիպար Եղանակներէն: Այսուհանդերձ ուշագիր քննութիւն մը ցոյց կուտայ, թէ անոնք ունին նոյն ծագումը: Այս կը նմանի ժողովրդական երաժշտութեան մէկ երեւոյթին. տարբեր շրջաններու մէջ կը գանուին Եղանակային տարբերակներ, որոնց ամէն մէկը ժա-

մանակի ընթացքին կ'ենթարկուի փոփոխութիւններու։ Այս պատճառաւ է որ Ժ.Ժ. դարուն կատարուած շարականներու եւ այլ երգերու ձայնագրութիւնները կ'արտացոլեն անոնց գրանցման ժամանակի եղանակները միայն, եւ չեն ներկայացներ աւելի կանուխ շրջաններուն երգուած եղանակները։

10.- Հայէտէն էղանակներու վարահելէլիութեանը։ Այս նիւթը արծարծուած է Ժ.Ժ. դարուն եւ Ի դարու առաջին տասնամետակներուն, երբ հայկական մշակոյթը կը վիճարկուէր եւ Ծրեւմտեան մշակոյթին ներշնչուած նոր ձեւեր կը ներմուծուէին։ Ո՞էկ կողմանէ՝ հայկական երաժշտութիւնը չէր յարմարեր Ծրեւմտեան ըստանիշերուն, եւ միւս կողմանէ՝ երաժշտագիտական առումով բաւական բանալիք չկար. ուստի այն ժամանակուայ մոտաւորականները ընդհանրապէս սկսան կարծել, թէ իրենց երաժշտութիւնը բոլորովին աղաւաղուած էր օտար ազգեցութիւններով։ Այս նիւթը տակաւին կը շարունակէ շարժել Հայոց հետաքրքրութիւնը։ Իրականին, շախ բարդ նիւթ մըն է այս, որ պէտք չէ անձնական ձաշակի հիման վրայ վիճել (թէեւ այդ ունենալո՛ւ է որոշ գեր), ոչ ալ պատմութենէ քաղուած ենթադրութիւններու անսեթեւեթ յառաջբերումներով։

Արք Կ'ուսումնասիրուին իրենց ամբողջութեան մէջ, շարականները կը յայտնաբերեն կարեւոր յատկանիշ մը, որ է բացառիկ միատարրութիւն մը։ Եշած էինք արդէն, թէ շարականները կը հիմնուին տիպար եղանակներու տարբերակման վրայ. այդ նկատի առնելով պիտի հետեւցնէինք, թէ օտար ազգեցութիւնները պիտի գործէին ամբողջ երգացանկին վրայ։ Այսկայն դժուար է երեսուակայել, թէ այդքան միատարր փոփոխութիւն մը կարենայ տեղի ունեցած ըլլալ, տարբեր ծաւանը 1800-է աւելի երգերէ բաղկացած երգացանկի մը մէջ, եւ այդ՝ հայկական իւրաքանչիւր երաժշտական կեդրոնի մէջ։ Ծրդարեւ, օտար ազգեցութիւններ գործած են շարականներու վրայ, սակայն անոնք լաւագոյնս իւրացուած են։ Կարականներու հանրածանօթ ձայնագրութիւններու մէջ կարելի է գտնալ միայն բանի մը հասուածներ, ուր բացայացարէն կը նշմարուին եղանակի կամ զարդարանքի օտար բանաձեւեր։ Այս վերջիններէս աւելի շատ կը գտնուին կարեւոր

տօներու երգերուն մէջ: Իրականին, շարականէ տարբեր ձեւերու պատկանող շատ մը հանրածանօթ երգեր ենթարկուած են օտար աղդեցութիւններու, եւ անոնցմէ ունանք ունին այնպիսի եղանակներ, որոնք դժուար է բաղդատել հայկական եկեղեցական եղանակներու մեծամասնութեան հետ: Հանրածանօթ օրինակներէն կարելի է թուել՝ | յա զաւառնե երկրորդ մասը, որ հաւանաբար նոյն երգի յունական տարբերակի եղանակին յարմարցուած է՝ Օէննէ Պիօղոսի կողմէ (1746-1826), Ներսէս Վարժապետան, Գրորէնէքի երգը, Ասոնլուայի Գտնչի մէջտեղը գտնուող Եյս խոշհու-ռու լցաւ երգը (ի բաց առեալ մեներգի մասը): Եյս տեսակ երգերու ամենաուշագրաւներն են չբանիմանելը, որոնք բառի մը մէկ վանկը կը կրկնեն քանի մը վայրկեան տեւող եղանակի մը վրայ, միայն յանուն եղանակային զարգացման: Իացայսյուրէն օսմանեան կամ բիւզանդական այլ օրինակներ կարելի է գտնալ գպիրներու իրենց անձնական գործածութեան համար կազմած ձայնագրեալ տեսրերուն մէջ:

Հարականներու տիպար եղանակները բնականաբար կրնան որպէս օրինատիպ ընդունուիլ ամբողջ եկեղեցական երաժշտութեան համար: Հարականներու երգացանկը կրնայ նաեւ ծառայել հայկական եկեղեցական երաժշտութեան տեսութեան համար չափանիշերը հաստիքաներու, բայց այդ կը կարօտի ժամանակի ու երկար աշխատանքի, որ պէտք է կատարուի երգացանկի մշտատեւ կիրառութեան հետ զուգահեռ: Եյլ պարագայ մըն ալ պէտք է նկատի առնուի ի. շարականներու եղանակները յաճախ խմբագրուած են երաժշտապետերու կամ կղերականներու կողմէ, մանաւանդ երկար զարգաշատ բանաձեւերը յապատելու համար: Երգացանկը աւելի այս խմբագրութիւններէն տուժած կ'երեւի քան օտար աղդեցութիւններէն:

11.- Ի՞նական յայնամէջնցներ: Առւրբ Ի՞երնարդոս Կլերոնցի (Ժ.Բ. դար) եկեղեցական ճարտարապետութեան մասին կ'ըսէ՝ « պէտք չէ ըլլայ պաճուճանք, այլ միայն համեմատութիւն »: Եյս հիմնական սկզբունքը նկատելի է ոչ միայն Լուրոպայի եւ, ներսաւագաստան, Միջին Երեւելքի Միջնադարեան եկեղեցիներուն, այլ

նաեւ որեւէ աւանդական տաճարի մէջ, քանի որ անոնք ափեղերական կեդրոններ են, եւ նէրդաշնակութիւնը [Աստուծոյ նուիրուած որեւէ վայրի ընդաբոյս տարրն է:

Արածատութիւնը ըլլալով նախ եւ առաջ ներդաշնակութեան արուեստ մը, եկեղեցւոյ մէջ ան իր դերը կը կատարէ այն ժամանակ միայն, երբ արտօդրուող ձայները իրար կ'առնչուին ձշգրիտ ու պարզ համեմատութիւններով: Այս սկզբունքի պահպանումը երաժշտութեան թոյլ կու տայ դրական կերպով ազգել մարդկային ոգիի վրայ ու կը ստեղծէ ներդաշնակութիւն մը՝ թէ՛ մարդկանց մէջը եւ թէ մարդկանց միջեւ: Իսկ այս ներդաշնակութեան խանգարուիլը կը ստեղծէ չփոթութիւն եւ երգը կը վերածուի սոսկ պաձուանքի: “Արածատութեամբ բուժումը” ուրիշ բան չէ բան լաւ համեմատուած ձայներու օգնութեամբ ներբին ներդաշնակութեան հաստատումը: Այդ կիրառուած է դարերով, Այծին Երեւելքի, Ասիօյ եւ Ամերիկայի մէջ: Ակեղեցական երաժշտութեան դերն է այս ներդաշնակումին երաշխաւորել բարեյարմար միջավայր մը, որուն մէջ տեղ չունի արդէն “բուժում”-ը:

Ա երոյիշեալ ձշգրիտ համեմատութիւնները կը գտնուին բնական ձայնամիջոցներու մէջ, որոնք մարդկութեան ծանօթ են ամենահին ժամանակներէն ի վեր, եւ թուային համեմատութիւններով բանաձեւուած՝ Հնադարեան շրջանին: Մարդիկ այս ձայնամիջոցները գտած են ներդիտակցաբար. դարերու ընթացքին փառաւորապէս բաղադրած են զանոնք եւ հաստատած՝ բազմաթիւ երաժշտական ձայններ:

12.- Հայկական եկեղեցական երաժշտագույնեւուն մէջ Գողծածութեամբ ձայնամիջոցները: Անոնք կը ծնին ձայնամիջոցներու երեք զիհաս որ սեռերէն. պէ՛թագուցեան բնուղիղ, բնական բնուղիղ եւ հոգհայն: Իւրաքանչիւր սեռ կը նշէ բնական քառեակ ձայնամիջոցի յասաւկ բաժանման ձեւ մը: Այսպիսով կ'ածանցուին տաս տարբեր ձայնամիջոցներ, որոնք կը գտնուին հայկական ա-ն ձայնէ մէջ: Անոնցմէ մին կը պատկանի յադուեկ սեռին, որ կը գործածուի չարաբար ձայնէ մէջ եւ հազուագիւտ է այլուր: Այս ձայնամիջոցները երբ կը միացուին կամ կը մակաղրուին, կը կազմէն ձայնեառ-ձայնաշարերը:

Հայկական Յայներու մէջ յաճախ կ'երեւան շարք մը ներքին ձայնամիջոցներ, ինչպէս երկեակներ, կիսաձայներ, մեծ եւ փոքր երրեակներ, որոնք ած անցուած են բնական հատկանի բաժանումներէն: Այս ձայնամիջոցները, հակառակ որ յստակօրէն լսելի են, պէտք է սերտուին յստուկ կրթութեամբ եւ մասնաւոր ուշադրութեամբ, որովհետեւ մեր առօրեայ կեանքին մէջ առիթ չենք ունենար զանոնք յաճախ լսելու:

13.- Ա' Յայներու մէջ եւ Յայներ: Այստական մէջ կ'իածայնութիւնը, երգելու բնածին ձեւն է բոլոր մարդկութեան. ուստի նաեւ հայկական եկեղեցական երգեցողութեան: Ենոր հիմնական սկզբունքն է ձայներու յաջորդական արտադրութիւնը, որու հետեւանքով ձայները կ'ընկալուին նաեւ յաջորդաբար: Այստական մէջ, նուրբ զարդարանքներով եղանակային ուրուագիծ մը կը մշակուի երգի զանազան ձեւերու մէջ: Այստեղ զարդարում կը նշանակէ առ ելի քան թէ եզրի բառացի իմաստը. ան բնական եւ անբաժանելի մէկ մասն է եղանակին:

Ազանակային զարդացումը, ուրեմն ներառեալ զարդարանքները, կը բացատրուի միշտ Յայներ յղացքին ներքեւ: Յայնը հնչական միմնորդու մըն է, որ կը սահմանուի երկու զուգահեռաբար նկատի առնուող յարաշափերով. Յայնաշար եւ զարդարում, որոնք, իրենց կարգին, կը սահմանուին համեմադրութեամբ: Յայնի մը ձայնաշարը կը բաղկանայ յաջորդական աստիճաններէ, որոնք կը ստացուին զանազան ձայնամիջոցներու, մանաւանդ բառեակներու, բայց նաեւ հնգեակներու եւ երբեմն ալ երբեակներու բաժանումնեն: Այս ձայնամիջոցներու բաղադրութեան ձեւը կրնայ բրալ թէ՝ յաջորդական եւ թէ մակադրուած:

Ձայնամիջոցները բաժանելու եւ բաղադրելու կարելիութիւնները անսահման են, բայց համընդհանուր գործածութիւն ունեցող ձայնամիջոցները անոնք են, որոնք կը պարունակեն ամենամեծ իմիւով պարզ համեմատութիններ: Աստ իւրաքանչիւր Յայնի կառ ոյցին եւ զարդացման օրէնքներուն, իւրաքանչիւր աստիճան կը ստանայ յատուկ արժէք, եւ պէտք է ըստ այնմ մեկնաբանուի: Կը սրբայ հարկադրել, որ աստիճան մը երգուի լրիւ ձայնով, ուրիշ մը թթռացնելով (իորքը ձայնամիջոցի մը ներքեւ եւ ոչ

օփերայի երգեցողութեան պէս), դարձեալ ուրիշ աստիճան մը՝ փոքր բարձրութեան փոփոխութիւններով, ըստ եղանակի վերընթաց կամ վարընթաց շարժումնեած:

Իւրաքանչիւր Յայնէ մէջ միայն պարզ համեմատութիւններու գործածութիւր Հայկական ռազմական հայկական գայացայտ մէկ հակումնէ: Այդ մասամբ կու գայ Հայկական Յայնէ համեմատաբար փոքրաթիւ ըլլալէն, որ կը սահմանափակէ ձայնամիջոցներու բարդ բաղադրութիւնները, բայց նաև Յայնէ կրօնական ներգործութենէն, որ կը միտի նպաստել անհատի ամփոփման:

Հայկական ռազմական հայկական գործադրութիւր Յայնէ կը բղիի յատուկ գոյն մը, նոյնիսկ եթէ անոնց ձայնաշարերը հիմնովին տարբեր չեն միշտ: Այս երեւոյթը կը ծնի իւրաքանչիւր Յայնէ յատուկ զարգացման ձեւերէն: Հայկական եկեղեցական երաժշտութեան մէջ եղանակային զարգացման ընդհանուր յատկութիւններէն քանի մը հատն են՝ բնակչական գործադրութիւններու մէջ պողոտը, երբեակներու միջեւ ուղղակի անցքերը, դանդաղ վերընթաց եւ արագ վարընթաց (զարդարիչ) շարժումը:

Ինչպէս տիպար եղանակները, Հայկական Յայնէ ալ փոփոխութիւններու ենթարկուած են՝ օտար ազդեցութիւններով, կամ լեզուի մէջ տեղի ունեցած փոփոխութիւններու պատճառաւ, ինչպէս օրինակ՝ կիլիկեան շրջանին: Այսուհանդերձ, բնական ձայնամիջոցներ գործածելու սկզբունքը՝ որպէս Յայնէ հառուցային հիմք, մնացած է անփոփին, ինչպէս որ պատահած է ընդհանրապէս Յայնայն: Երաժշտութիւններու մէջ:

Չայնայն համակարգերու պարունակած բազմաթիւ իւրայատկութիւնները զանոնք կը դարձնեն դժուարաւ ուսանելի, բացի աւանդական կրթութեան մը պարագային, երբ կարելի է կանոնաւորապէս լսել Յայնէ ըլլը: Արդարեւ, Հայկական եկեղեցական երաժշտութիւնը առ անց ընդհատումի փոխանցուած է տասնընհինգ դար, ամենաազգու ձեւով՝ բանաւոր փոխանցմամբ: Չայնէ ըլլը, մանաւանդ անոնք, որոնք կը գործածուին եկեղեցւոյ մէջ, այսինքն՝ կրօնական նպատակաւ, պէտք է լսուին ոչ միայն կանոնաւորապէս, այլ նաև ճշգրիտ մեկնաբանութեամբ, որպէս զի երգը կատարէ իր գերը: Հայկական Յայնէ ըլլը ունին իրենց յատկանիշերն ու յատուկ զարգացման օրէնքները, որոնք սերտօրէն

կապուած են լեզուի ելեւէջային յատկութիւններուն։ Հայերէն լեզուն իր ծիշտ արտայայտութիւնը կը գտնայ, երբ երգուի ծըշդրիտորէն հաստատուած Յայնեցու վրայ եւ յարմար եղանակային զարդ սցումով։

14.- Զայնապահութեամբ։ Ամէն Յայն ունի իր հիմնական ասմիճանը, որ է ամբողջ եղանակին յենակէտը, կամ հիմնական ձայնամիջոցի առաջին աստիճանը. այս երկութը յաձախ նոյնն են։ Զայնային երաժշտութեան մէջ, ձայնաշարի իւրաքանչիւր աստիճանը կը սահմանուի հիմնական աստիճանի հետ իր ունեցած յարաբերութեամբ։ Զայնապահութեամբ, հիմնական աստիճանի արտադրութիւնն է, որ կը կատարուի եղանակին զուգահեռաբար։ Զայնի արտայայտութիւնը լրիւ ստանալու համար սրբագրուող իւրաքանչիւր ձայնի յարաբերականութիւնը պէտք է յստակօրէն հաստատուի։ Ուստի ձայնապահութիւնը պէտք է բաւարար չափով ներկայ ըլլայ, ինչպէս որ է հայկական աւանդական երաժշտութեան մէջ։ Ինթերցողը պիտի յիշէ հայկական պահանջմանը, որ երբ կը նուագէ մայր եղանակը, միշտ երկրորդ պահանջմանը կը կատարէ ձայնապահութիւնը։ Զայնապահութեան կարեւորութիւնը կը բացարուի առաջին նուագողի բծախնդրութեամբ՝ ձայնապահ նուագածուի ընտրութեան մէջ։

Զայնապահութիւնը յաձախ կը կիրարկուի եկեղեցւոյ մէջ, մեներգերու կամ ծանր խմբային երգերու համար, ինչպէս թափօրի երգերը։ Իրականին, հայկական եկեղեցական երգերու մեծամասնութիւնը կրնայ կատարուիլ ձայնապահութեամբ, եւ նոյնիսկ անհրաժեշտ է այդ։

(Շարունակելի)

ԱՐԱՄ ՔԵՐՈՎԲԵՍՆ

ՊԱՏՄԱԿԱՆ

ԱՐԱՋԻՆ ԱՐՏԱՇԵՍԵԱՆՆԵՐԸ.
ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Արտաշէս Ա.ի մահէն (Ք.Ա. 160) մինչև Տիգրան Մեծի գահ բարձրացումը (Ք.Ա. 95) այնքան քիչ են Հայաստանի վերաբերեալ տուեալները, որ տումնասիրողները մինչև հիմա չեն յաջողած միահամու կարծիք մը յայտնել ժամանակաշրջանի պատմական եղելորիխներուն մասին Սոյն յօդուածին մէջ պիտի փորձենք նիսին շորչ լուս սկիզե՝ հայ եւ օտար աղքիրներէն արդէն յայտնի տուեալներու բարմ մէկնարանորեան մը հիման վրա:

Արտաշէս Ա.ի թագաւորութեան սկզբնաւորումը կը տարուիրէի Ք.Ա. 190ի և 188ի միջև, ինչ որ կախում ունի Մագնեսիոյ ճակատամարտի եւ Ապամեայի դաշնագրի բռագործեան ու գնահատութեան հարցեն Ամէն պարագայի, անոր տեսողութիւնը բաւական մօտիկ է Մովսէս Խորենացիի հաղորդած 28 տարուան գանձկալութեան շրջանին (Արտաշէս Առաջին):¹ Նոյնպէս Բնարաւոր է օգտագործել 41 տարուան (Արտաշէս «Բ.») գանձկալութեան շրջանը². Երբանդ Դ.ի գահընկցութենէն (Ք.Ա. 201)³ հաշուենով կը ստանանք Ք.Ա. 160, թէեն ճիշդ է, որ Ք.Ա. 201-190 թավականներուն Արտաշէս թագաւոր եղած չէ, այլ Մեծ Հայք սելիկիան կառավարիչ:

Միև կորմէ, Արտաշէս Ա.ի մահուան թուականը աւանդարար կը համարուի Ք. Ա. 160, որուն իրրեւ հիմք կը ծառայէ Մարաստանի սելիկիան կառավարիչ Տիմարդոսի ճախու ապաստամորթիւնը նոյն թուականին (Արտաշէսի օժանդակութեամբ, ըստ Դիտորդոս Սիկիլիացիի վկայութեան)՝ Այս դեսքը Արտաշէսի թագաւորութեան վերջին ծանօթ դրուագն է, թէեւ պէտք չէ մոռնալ, որ Ք.Ա. 160 թուականը «(...)

ի հարկէ, պայմանական տարեին է: Արտաշէսը կարող է դրանից յևսոյ ես մի շարք տարիներ թագաւորած լինելու»⁴

Արտաշէսի մահէն եւոք, Հայաստան գրեթէ կ'անմետանայ սկզբնաղիւններու հաղորդումներէն: Ընդամենը ծանօթ են Անտիկեալ իրողութիւնները.-

ա) Խորենացիի համաձայն, Արտաշէս «Բ.»ին յաջորդած է անզաւակ Արտաւազդ «Բ.», շատ կարճ ժամանակով⁵, որմէ եւոք գահ բարձրացած են իր եղրայրները՝ Տիրան (21 տարի):⁶ Տիգրան Վերշին (42 տարի):⁷

բ) Պարբեններու Միմրդաստ թագաւորը հայոց թագաւոր Արտաւազդի դէմ կուուծ է (Յուստինոս):⁸

¹Մովսէս Խորենացի, Հայոց պատմութիւն, աշխարհարար թարգմանութիւն Ստ. Մալխանեանցի, Երևան, 1981, 160. Թիմ. R. Hewsen, Moses of Khoren As A Historical Source, *Armenian Review*, Summer 1986, 55.

²Դորենացի, Աշ. աշխ., 205

³Հայ ժողովութիւն, Աշ. աշխ., 521

⁴Յ. Մանանեան, Եղիկ, Խառը Ա., Երևան, 1977, 128

⁵Հայ ժողովութիւն, Աշ. աշխ., Երևան, 1971, 551. Թիմ. G. Dédéyan (ed.), *Histoire des Arméniens*, Toulose, 1982, 95.

⁶Դորենացի, Աշ. աշխ., 206

⁷Նոյն տեղը, 207

⁸Մանանեան, Աշ. աշխ., 137

գ) Ըստ Ասպահանոսի, Տիգրան Մեծի հօր անոնց նոյնական Տիգրան է¹⁰

դ) Պոմակու Տրոգոս կը գրէ, թէ Ք.Ա. 93 բռականին «Ալրմեծնայի բագաւորն էր Տիգրանը, որը պատասն էր ստրուկ վաղոց պարթեաներին և ընչ առաջ չեւ էր ուղարկուել իր Բայրենի բագաւորութիւնը»¹¹: Ասկայն, բանգիրը թոյլ չի տար պեղել, որ Տիգրան գահը գրաւած չէ իր Վերադարձն անմիջապես եւոք¹², հասդրումը 93 բռականին կը Վերարձրէ, այսինքն, «ըիշ առաջը 95ի մասին կը խօսի:

Այս թեկորդներով, պատմաբանները փորձած են մետեւեալ կառուցք ստեղծել:-

ա) Արտաշէս Ա.ի և Տիգրան Մեծի միջեւ զետեղած են Արտավազդ Ա.ու ո Տիգրան Ա.ը:

բ) Տիգրան Ա.ի բագաւորութիւնը հաշուած են 21 տարի, ըստ Խորենացիի «Տիգրան»ին, և ճշդած՝ Ք.Ա. 116-95:

գ) Ք.Ա. 160-116 ժամանակամիջոցը գեցցուած են» Արտավազդ Ա.ով, թէն նման երկարաշունչ բագաւորութիւն հաւաստող որեւէ ապացոյց չկայ:

Թորեն Մանասէրեան Ք.Ա. 115-110 բռականներուն կը վերագիր հայ-պարթեական պատերազմը և Տիգրանի յանձնումը իրուս պատանդ¹³ նոյն մեղինակը աւելի որոշակի բռական մը տուած է «Հայկական Սովորական Հանրագիտարան»ին մէջ. «Մ.ք.ա. մօս 113-111ին Պարթեաստանի ներխուժման դէմ Հայաստանի անյաջող պայքարից յետոյ գահաժառանց Տիգրան Բ. ստուել է պատանդ»¹⁴: Այս թռագրումը, թէն կը թիֆ պարթու Միհրդատ Բ.ի (123-88) ժամանակի ուզմա-քաղաքական իրադրութեան ստարկայական վերլուծումն, բոլորովին անյարի է սկզբնաղիրիքն տուեաներուն. Ցուտինու յատակորեն Կ'ըսէ, թէ Միհրդատ «ad postremum»¹⁵ (ի վերջո, ուն եօն) կուտած է Արտավազդի դէմ:

Բացառուած չէ, որ յիշեալ բռականնեն հայ-պարթեական երկրորդ ընթարում մը տեղի ունեցած ըլլայ, որուն Կարեկի է վերագրել Սուրարոնի այն խօսքը, թէ «բէն յարձակումներ յաճախ տեղի ունեցան, սակայն երկիրն տօնվ չնուածուեց»¹⁶, և անդ մետեւեալ նկատել Տիգրանի պատանդ յանձնումը¹⁷: Քանիթիզամանայ Տիգրանը արդէն բաւարար տարիք ունէր Աղձնիքի կառավարից («մէծ բու՛շիս», «մէծ իշխա՞ն») դառնալու¹⁸ և իր հօրեղօր Զարեմի աղջկան՝ Զարուիի հետ ամուսնանալու¹⁹:

Սակայն, հայ-պարթեական առաջին պատերազմը, ինչպէս նամոզիչ փաստարկումով ցոյց տուած է Ժամանէն Էլշիրէկեանը, տեղի ունեցած է Ք.Ա. 140ին

¹⁰ Սոց տնդը, 138

¹¹ Հայ ժողովուր պատմութեան թրաստմատիս, Խառոտ Ա., Երևան, 1981, 223

¹² Ժ. Ելշիրէկեան, Հայաստան և Սելևկանները, Երևան, 1979, 78

¹³ Պ. Մանասէրեան, Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթեաստանի դէմ (Մ.ք.ա. 96-00, Երևան, 1987, 28)

¹⁴ Պ. Մանասէրեան, «Տիգրան Բ», Հայկական Սովորական Հանրագիտարան, Բ. 11, Երևան, 1986, 607:

¹⁵ Ելշիրէկեան, Աշ. աշխ., 78

¹⁶ Մանասէրեան, Աշ. աշխ., 138

¹⁷ Հայ ժողովուր պատմութիւն, Աշ. աշխ., 556

¹⁸ Ելշիրէկեան, Աշ. աշխ., 78-79

¹⁹ Պ. Մանասէրեան, «Շնչ-բարեկննան սնապացուկն ժամանակաբորբան մէկ վկայութիւնը Տիգրան Բ.ի ժամանակի Հայաստանի մասին» (ուսերէց), Պատմա-բանասիրութեան հանուն, 2, 1991, 58

Արտաւազդ Ա.ի և Միհրեատ Ա.ի միջև (171-138)²⁰: Ապագայ Տիգրան Մեծը, նորածին, չէր կրնար պատաճ տարուած ըլլալ այս պատերազմին նետեանքը և բառաստենցինք տարի մնալ պարթեական արբունիքը:

Միս կողմէ, Յուստինոսի պատումն չխնացուիր յիշեալ պատերազմին եւը: Սուրարոն կ'ըսէ, թէ այս ժամանակներուն «ապարքեները տիրեցին մեղացիների և բարեկնացիների երկրներին, բայց ոչ Արևենիային»²¹: Նոյնիսկ կրնայ ըլլա, որ պատերազմը հայեց ապարանակով վերջափած ըլլա, բայ Սուրարոնի բնագրին այլ մեկնարանութեան մը²²:

Մանասէրեանի յիշեալ թուագրումը իր արդարացումը ունի: Ան յատակօրէն Վ'նտ, թէ Տիգրան Բ. Արտաւազդ Ա.ի «պարմին» էր, նրան նախորդած Տիգրան I թագաւորի դրդին»²³: Իսկ Գագիկ Սարգսեան, Արտաշէտեան հարստութեան տոմածանոյի վերականգնումը իր նորագոյն փորձն մէշ, իրու Արտաշէտի դրդիներ կը նետ Տիգրան Ա. (180-?), Արտաւազդ Ա. (?-95), Զարեհ, Վրույր եւ Մածաւ²⁴: Այս վերջին Վէտին շորջ Կ'արծէ վերիշել, որ Արտաշէտ կին զաւակներ ալ ունեցած է (հմտ. Խորենացիի Բ. գիրքի 61րդ գլուխի խորագիրը: «Արտաւազդի քագաւորելը, իր եղայրներին ու ըոյերին հալածելը եւ նրա մահը՝ աղարանութեամբ հանենքը»)²⁵, թէւ այս տեղեկորհինը կրնայ վաւերական չըլլալ²⁶, պէտք չէ մոռնա, որ Արտաշէտ «Ա.» Արտաշաման անոնով դուստր մը ունէր²⁷:

Թէ ի՞նչ հիման վրայ Մանասէրեան եւ Սարգսեան Կ'ենթադրէն, որ Արտաւազդ Արտաշէտի երկրորդ զաւակն է, ի վիճակի չենք ճշդելու, քանի որ անոնք որեւէ ապացոյց չեն քերեր: Արդեօք Արտաշէտ «Ա.»-Տիգրան Միջին-Արտաւազդ «Ա.» խորենացիական յաջորդականութիւններ: Հ. Սէյրիկ աւելի ծայրացեղ ենթադրութիւն մը կու տայ, որուն ապացուցումը աւելի քան խնդրական է. ան Կ'ենթադրէ, որ Տիգրան Ա. կրնայ Արտաշէտ Ա.ի դրդին եւ Արտաւազդ Ա.ի ու Տիգրան Բ.ի հայրը եղած ըլլալ²⁸:

Մէգի կը թոփի, որ երէ Տիգրան Ա. իր հօր անմիջական յաջորդը եղած ըլլար, բնականարար իր դրդին պիտի յաջորդէր զինքը եւ ո՞չ՝ եղայրը: Արդեօք Կ'ենթադրութիւն, վերամէկներով Խորենացին, որ Արտաւազդ կրնար զարը իր եղօրորդին յափշտական՝ ըլլալ, օգտուելով անոր անշափահասութեաննեն:

Ամէն պարագայի, Արտաւազդ-Միհրեատ պատերազմի թուագրումը Ք.Ա. 140ին զգալիօրէն կը նուազեցնէ Արտաւազդ Ա.-Տիգրան Ա. փիխատեղումի կարելիորներ, երէ անշուշտ շշրջուին անոնց քագաւորութեան ժամանակամիջոցները (Տիգրան Ա.՝ 180-140, Արտաւազդ Ա.՝ 140-95): Ասիկա, սակայն, այս թուականին վրայ պիտի կերտուացնէր Տիգրան Բ.ի ծնունդը, Տիգրան

²⁰Ելշիրէկան, Աշ. աշխ., 72-76

²¹Մանանիան, Աշ. աշխ., 188

²²Yessai O. Karouzian, *Armenia e Roma, relações políticas nos anos de 190-A.C.-387-D.C.*, São Paulo, 1977, 18.

²³Մանասէրեան, Աշ. աշխ., 28

²⁴Սարգսեան, Աշ. աշխ., 61

²⁵Խորենացի, Աշ. աշխ., 205

²⁶Հան. R. Herwae, *op. cit.* 53.

²⁷Խորենացի, 150: Բոնիք միւս մամբ կը բարօմանէ: քրոյ, Արտաշամ անոնով (Moses Khorenatsi, *History of the Armenians*, trans. Robert Thomson, Cambridge-London, 1980, 147)

²⁸Հան. R.D. Wilkinson, *Introduction to the History of Pre-Christian Armenia*, Cambridge (Ma.), 1983, 28.

Ա.ի մահը, Արտաւազդ Ա.ի գահակալումը և Բայ-պարթեական պատերազմը, ինչ որ զուգահիպուրիններու չափազանց արուեստական շղթայ մը կը ստեղծէ:

Հարկ է Եցել, թէ որոշ պատմաբաններ Ք.Ա. 123 բռականը Արտաւազդ Ա.-Տիգրան Ա.ի սահմանագիծ կը նկատեն: Այսպէս, Ռուսորու Հիւսն այդ բռականին կ'աւարտէ Արտաւազդի բագաւորութիւնը²⁹, մինչ Ռուսէ Կրոսէ հոն սկիզբ կը տայ անոր՝ «Արտաւազդ Բ.» կոչումով, զինքը դարձնելով Տիգրան Բ.ի անմիջական նախորդը, որոն հօր մասին լուռին կը պահէ³⁰: Վերջապէս, Պետրոս Յովհաննեսիսկան կը պահպանէ աւանդական կարգը՝ Տիգրան Ա.ը որպէս Արտաշէս Ա.ի որդի և Արտաւազդ Ա.ի կրոսէր եղրայ, բագաւորեցնելով զայն յիշեալ տարին³¹: Մեզի համար դժուար եղած է որեւէ հիմնաւորում գտնել այդ բռականին համար, բացի անէկ, որ կը զուգահիպի պարտէ Միհրդատ Բ.ի բագաւորութեան սկզբնաւորման հետ: Ենթաքանութիւնը է Ք.Ա. 180 բռականը³²:

Հու կ'արծէ Վերաբննորդեան ենթարկի Խորենացիի բագաւորական երկու շարքերը (փակագիծերու մէջ՝ տեսողութիւնը).-

ա) Արտաշէս «Ա.» (26)-Տիգրան Միջին (33)-Արտաւազդ, «Ա.» (Կարճատեւ)

բ) Արտաշէս «Բ.» (41)-Արտաւազդ, «Բ.»-Տիգրան (21) - Տիգրան Վ.երջին (42):

Առաջինը պատմականօրէն կը բռագրուի Ք.Ա. երկրորդ և առաջին դարերուն, իսկ երկրորդը՝ Ք.Ե. երկրորդ դարուն: Արտաշէս «Ա.»ի կնանքին մասին պատմուած դէպէրէրը կը համապատասխաննեն Տիգրան Մէծի կամ Միհրդատ Եւպատորի բագաւորութիւններուն: ընդհանոր գծերով, Տիգրան Միջինի և Արտաւազդ, մէն, կը վերաբերի Արտաշէս «Բ.»ին, բացառելով հոոմէացի կայսրերու հետ կապուած դէպէրը, մնացեալը կրնայ վերագրուիլ Արտաշէս Ա.ին:

Մէր կարծիքով, յիշեալ երկու շարքերուն հետ կապուած ժամանակագրական խնդիրները ենթակայ են վերանայումի: Առաջին շարքին տարիներու գումարը 58 կտ տայ, որ Տիգրան Բ.ի ո Արտաւազդ Բ.ի բագաւորութիւններու մօտաւոր տեսողութիւնն է (95-34), իսկ երկրորդը՝ 104, որ գրեթէ կը համապատասխանէ Արտաշէսի կառավարիչ նշանակումէն մինչև Տիգրան Բ.ի գահակալումը երկարող տարիներու (201-95): Օանեկան է Եցել, որ ոչ միշնադարն երեք պատմիչներ՝ Սամուէլ Անեցի, Միհրար Անեցի և Միհրար Այրիվանեցի, երկու տարրուն իշխանութեան ժամանակաշրջան վերագրած են Արտաւազդ «Բ.»ին, ինչ որ ընդունած է Գ. Սարգսիանի կողմէ³³: այս նոյն կարծիքին եղած են նիկողոյն Աղոնց³⁴ և Ստեփանոս Մալխանանց³⁵: Այդ երկու տարիները լիովի կը բաւարարն յիշեալ 10թամեայ ժամանակահաւտուածը:

²⁹Hewsen, op. cit., 53. Տե՛ս Բայ Մօսէ de Khoren, *Histoire de l'Arménie*, traduction par Annie et Jean-Pierre Mahé, Paris, 1993, 368.

³⁰R. Grousset, *Histoire de l'Arménie*, Paris, 1947, 84.

³¹Պ. Յովհաննեսիսկան, «Տիգրան Ա.», Հայկական Սովորութական Հանուագիտարական, Բ. 11, Երևան, 1988, 697:

³²Հայն. Կերոսյան, op. cit., 18.

³³Պ. Սարգսիան, «Տիգրան Բ.ի և Արտաւազդ Բ.ի գահակալութիւնը բանակն ըստ Խորենացու», Հայութ Խասակական գիտութիւնների, 13, 1987, 72:

³⁴Հայն. Լ. Օսմանեան, «Մովսէս Խորենաց ժամանակաշրջան մի քանի հարցելի մասին», Պատմա-բանական հանդէս, 1, 1971, 160:

³⁵Խորենացի, Հց. աշխ., 409:

Հաւանարար, Արտաւազդներու գահատարիքի կրօնատումը կապուած է այն իրողութեան հետ, որ Մար Արա Մծորենացի կը լիշէ միայն մէկ Արտաւազդ՝ Արտաշէսի որդի և յաջորդ, որ իր եղբայր Տիգրանի հետ միասին 24 տարի թագաւորած է, ըստ Սերենի Բ. գլուխին մէջ թերուած հայոց արքայացանկին³⁶

Թուարանական այս հաշիները ենթադրել կու տան, որ Խորենացին յայտնի էր այս երեք դէպքերուն (Երուանդի գահընկեցութիւնը, Տիգրան Բ.ի գահակալումը և Արտաւազդ Բ.ի գերեւարումը) միջեւ եղած ժամանակային միջոցը և աշխատած է անոնց յարմարցնել իր պատմական ու ժամանակագրութան տուելները, մերժ ճշգոյ, մերք անձիշոյ եղանակով, ըստ իր պատկրացուցած համակարգին: Ռ. Հիւսն կ'ենթադրէ, որ Արտաշէս-(Արտաւազդ)-Տիգրան-Տիգրան Վերջին եռեակը համապատասխան է Քրիստոս Կոյր Բ. դարու Աշխադար-Վաղարշ Ա.-Սոնեմոս թագաւորեներուն³⁷, ինչ որ, փաստական տեսակտուէ, շատ հաւանական է: Ըստ եղանութիւն, Խորենացի հանդիպած է Մար Արասին յիշած Արտաշէս Առաջին (25 տարի)³⁸ ու անոր միացուցած է Տիգրան Մեծի ու Արտաւազդ Բ.ի մասին արտաքին տեղեկութիւններ, ատնունով կազմելով իր առաջին շարքը. ապա, անդրադառնալով Երուանդ-Արտաշէս-Տիգրան և Սահամարտուկ-Արտաշէս-Արտաւազդ-Տիգրան շարերուն, Խորենացի միախառնած է զանոնք, համադրելով Տիգրան-Վաղարշի և Սոնեմոս-Տիգրանի հետ ո ճգործելով գահատարիներոք ըստ իր համակարգին: Բայց եթէ խորենացիական թագաւորութիւնը յետքիստոնեական է, ժամանակագրութիւնը նախաքրիստոնէական է եւ թերեւ կրնայ վերականգնուիլ հետեւեալ ձեւով--

Արտաշէս (201-160)

Արտաւազդ (160-158)

Տիգրան (158-137)

Տիգրան Վերջին (137-95)

Պէտք չէ մոռնալ, միև կորմէ, որ Տիգրան Վերջինն ալ Արտաշէսի գաւակ էր: Բայական յատկանշական է Տիգրան և Տիգրան Վերջինի ժամկէտներուն միջև 1:2 յարաքերութեան մը գոյութիւնը և իրենց թագաւորութիւններուն փոխադարձ հմանութիւնը («ոչ մի քաշորեան գործ չի պատմում», ոչ մի արութեան գործ ողյօ չուուց»)³⁹: Ասիկս կարծես ցոյց կու տայ, որ բանըմէկ տարուան ժամանակամիջոց մը յարմարցուած է՝ Տիգրան Վերջիննեն անշատելով Տիգրան:

Եթէ մեր ներկայացուցած բոլոր ենթադրութիւնները դոյզն հիմնաւորում մը ունին և մանաւանդ այս յարմարեցումը իսկապէս կատարուած է, նոյնիսկ կրնանք բացատել Ք.Ա. 201էն հաշտարկը և Խորենացիի 41 տարիները հաշտուել Արտաշէսի թագաւորութեան սկզբնաւորութեննեն, ինչ որ մեզ կը տանի Ք.Ա. 148 թուականը, տեսականօրէն ընդունելի է, բանի որ ցարդ որեւէ հակափաստ չկայ, ո՞չ ալ Հայաստանի թագաւորին անոնք յայտնի է մեզի օտար աղիւներէ: Կրնանք որիմն վերակազմել Ք.Ա. Բ. դարու ժամանակաշրջանը մեկնելով Արտաշէս Ա.ի բուն թագաւորութեան տարինեն--

Արտաշէս Ա. (189-148)

Արտաւազդ Ա. (148-137)

³⁶ Պատմութիւն Անրիու նախկնացուի, աշխադարար թագավանութիւն Արշակը Մ. Վլտ. Գարունանի, Անրիինա, 1900, 82

³⁷ Hebrew, op. cit., 55-57.

³⁸ Պատմութիւն Անրիու նախկնացուի, 82 .

³⁹ Խորենացի, Աշ. աշխ., 206, 209

Տիգրան Ա. (187-95)

Ընթերցողը պիտի նկատէ, որ այլ նետազօտողներու հման, մենք ալ Արտաւազդ Ա.ի գահատարիները ճշդած ենք բաց մը գոցելով, մեր պարագային՝ 11 տարրան: Սակայն, այս «քացց» յարաքերարա աւելի մօտ է Պատմահօր որպէս, չմոռնանք, միակ սկզբնադրիրն է-- հաղորդումին, աւելի տրամարանական տարրիքի մը թագաւորեցնելով Տիգրան Ա.ը (իր ծնունդը հաշուելով Ք.Ա. 185-180 թուականներուն, Արտաշէսի հիսուսային արշաւանքներէն եւոք) և ոչ թէ 65-70 տարեկանին, երբ արդէն 25ամեայ զաւակ մը ուներ: Մին կողմէ, մենք նոյնութեամբ կը պատենք Արտաշէս Ա.ի և Տիգրան Ա.ի խորենացիուական գահատարիները:

Մէր կարծիքով, առկա փաստերով կարելի չէ վերաբննել Արտաշէսեան առաջին չորս թագաւորեցն յաջորդականութիւնը: Սակայն, ժամանակագրական ճշդումներ թերեւ արտօնելի են, տուեալներու սակաւորեան և պայմանական ընոյթին պատճառով: Այս պարագային ալ, ինչպէս նկատած է ընթերցողը, Մովսէս Խորենացիի հայթայթած տեղեկութիւնները որոց օգուտ կրնան մատոցանել:

Պէտք է լուսալ, որ ապագային նոր փաստեր յաւելեալ լոյս սփուն Ք.Ա. Բ. դարու մեր պատմորեան իրադարձութիւններուն վրայ և հաստատն կամ ներքին պատմագիտական ընթացիկ տեսակէտները:

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

ՃՆՈՐՀԱՄՈՐՄԿԱՆՔ

Քրիստոսի Ս. Յարութեան և Զատիկի տօնակատարութեանց առիբով, Պատրիարք Սրբազն Հօր շնորհաւորանի եւ բարեմաղբութեանց գիրերը յդուցան Հոգեւոր եւ Կառավարական պետերուն, որոնց շնորհաւորագիրերը ընդունած է--

- Ամենայն Հայոց նորընաւիր Հայրապետին, Նորին Ս. Օծուրիւն Տ. Տ. Գարեգին Ա. Կարողիկոսին:

- Թուրքիոյ Հայոց Ամեն. Տ. Գարեգին Պատրիարք Գաղաննեամին:

- Հռովմէական Կարողիկ Ծկեղեցւոյ Քահանայապետին՝ Նորին Սրբութիւն Ցովհաննեւ Պողոս Բ. Պապին:

- Մոսկովայի և Խուսինյ Օրբռոսոք Եկեղեցւոյ Ամեն. Տ. Տ. Ալէքսյ Բ. Սրբազն Պատրիարքին:

- Գալուստ Կիւլպէմիեան Հիմնարկութեան Նախագահ Տիգրան Կիւլպէմիեամին:

- Թեմակալ Առաջնորդմերուն, Պետական և Ազգային Հաստատութեանց դեկավարմերուն:

ՄԱՅԻՍ ԱԹՈՐ Ս. ԷՃՄԻԱՉԻՒ
ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ



ST. SIEGE D'ETCHMIADZINE
CATHOLICOSSAT

190

11 Ապրիլ 1995

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ

Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐԳԵՎԻՍԿՈՊՈՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՊԱՏՐԻԱՐք ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

Ե Ր Ո Ւ Ս Ա Դ Է Մ

Սիրեցեալ Եղրայր ի Քրիստու,

Այս գիրը առաջին խօսն է զոր կ'ուղիենք որպէս նորընտիր Ամենայն Հայոց Կարողիկոս Մայր Աբոնի բոլոր թեմերուն: Զայն կ'ուղարկենք Զերդ Ամենապատութեան և Երուսաղէմի հայ պատրիարքութեան ուխտեալ Միարանութեան և հաւատացեալ ժողովրդեան:

Ի՞նչ իմաստաից ու թելադրական զուգադիպուրիւն որ այս առաջին խօսքը մեր Տիրոջ՝ Յիսուսի Քրիստոսի յարութեան հրաշափառ տօնին առիրով է որ կ'ուղիենք Ձեզի:

Նախ չերմօրէն կը շնորհաւորենք ձեզ բոլորդ Զատկի տօնին թերկրալից առիրով: Էշմիածնի Մայր Տաճարին մէշ Մեր ճայնը կը վերառաքենք առ յարուցեալ Փրկիչն մեր և կը հայցենք որ մահուան վրայ տարած Իր յաղըանակի առիրով վերանորոգէ ձեր կեանքը, հաւատէի և յոյսի շունչը առատացնէ ձեր հոգիներուն մէշ:

Յարութեան տօնը գագարնակէտն, և մեր քրիստոնէական կեանին, որովհետև յարութեան հրաշազան դէպէք Քրիստոսի ժարողութեանց, պասկումն է որով չարիքներուն չարիքը նկատուած մահը ինականուեցաւ և յակիտենութեան յոյսը ծաղկեցաւ ու պտղարերեցաւ:

Հայութեան կեանէին մէշ յարութեան շունչը հրաշներ գործեց: Մեր պատմութեան բոլոր խաչերուն վրայ յարութեան լոյսին հորիզոնը միշտ բացուեցաւ որպէս կեանէի վերանորոգման ոյժ: Այս տարի, Զատկի տօնին մէկ շաբաթ ետք, պիտի նշենք հայկական Մեծ Եղեռնի հայութեան դէմ գործուած ցեղասպանութեան 80-ամեակը, որ մեզի համար պէտք է նկատուի այլևս ոչ այնքան սուզի օր որքան յաղըանակի ոգեկոչման առիր: Անա վերանկախացած է մեր հայրենիքը, վերստին կեանէի է կոչուած հայկական գերիշխան պետութիւնը, նոր սերունդներ են ծնած: Վերապայծառակերպուած է հայ կեանը յարութեան հրաշագործ զօրութեամբը:

"Փա՛ռն յարութեան Բն Տէր"

Թող յարութեան ոյժը տարածուի Զեր թեմի հաւատացեալ ժողովրդեան կեանէին մէշ:

Ողջ լերուիք ի Տէր զօրացեալք շնորհօք Ս. Հոգւոյն և յաւէտ օրհնեալ ի Մէնք:

ԳԱՐԵԳԻՆ Ա

ԿԱՐԵՎՈՂԻՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



SECRETARIAT OF STATE

No. 369.300/G.N.

FROM THE VATICAN. May 9, 1995

Your Beatitude,

His Holiness Pope John Paul II was very pleased to receive your kind Easter greetings and has asked me to thank you in his name.

During this glorious Season of life, His Holiness prays that the joy and peace of Christ's Resurrection will fill Christians with renewed hope and steadfast resolve in making the Lord's salvation known to all. In a special way, as the Second Millennium draws to a close, he implores with ever greater insistence the grace of Christian unity, that our common witness may be more effective in proclaiming God's Kingdom.

With these sentiments, I am pleased to convey His Holiness' cordial best wishes and fraternal greetings in the Risen Lord.

Sincerely yours in Christ,

Secretary of State

His Beatitude Torkom Manoogian
 Armenian Patriarch of Jerusalem
 Armenian Patriarchate
 St. James Monastery
 P.O. Box 14001
 91190 Jerusalem



Патриарх Московский и всея Руси

119034 Москва, Чистый пер. 5

**Его Блаженству,
Блаженнейшему ТОРКОМУ МАНУКЯНУ,
Армянскому Патриарху Иерусалима**

Ваше Блаженство,

ХРИСТОС ВОСКРЕСЕ !

Днесъ всякая тварь веселится и радуется, встречая и прославляя Божественного Победителя смерти, узы адовы сокрушившего и нас с Собою совоздвигшего.

"Мы погреблись с Ним крещением в смерть, дабы, как Христос воскрес из мертвых славою Отца, так и нам ходить в обновленной жизни" (Рим.6,4), ибо "на сие самое и создал нас Бог и дал нам залог Духа" (2 Кор.5,5).

Следуя традиционному обычаю, спешим разделить с Вами нашу радость о Христе Воскресшем, горячо приветствовать Вас в сей нареченный и святый день и засвидетельствовать Вам нашу неизменную о Христе Воскресшем любовь.

От души желая, чтобы Воскресший тридневно от Гроба Спаситель мира сподобил Вас многие годы в здравии душевном и телесном встречать этот праздников Праздник, немолчными гласы воспевать волею за всех закланного Агнца Божия и всегда пользоваться ниспосыпаемыми свыше обильными и благодатными плодами Его спасительного Восстания.

С любовью о Христе Воскресшем

ПАТРИАРХ МОСКОВСКИЙ И ВСЕЯ РУСИ

Пасха Христова
1995 г.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԱՄԱՎԵՐՁԻ ՀԱՆԴԻՄՆԵՐ
ԺԱՌԱՆԴԱԿԱՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆ ԵՒ ԸՆԾԱՅԱՐԱՆ
ՄՐԱՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Սրբոց Թարգմանչաց Վարժարանի Մաթկապարտեզի կարմիր գոգմոցաւոր փոքրիկները կատարեցին իրենց պարի, երգի եւ արտասանութեան բաժինները, գուարեացնելով իրենց ծնողով եւ ներկաները, Մայիս 28, 1995, Կիրակի յետ միջօրեկն, ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ:

Նախագահութեամբ Ամեն. Սրբազն Պատրիարք Հօր, եւ ներկայութեամբ Միարան Հայրերու, ուսուցիչներու, ծնողներու եւ հանդիսատես ծողովուրդի, Նախակրթարանի եւ Նրկորդական Վարժարանի ուսանողները եւ Ծրչանաւարտ դասարանը, Յունիս 4, 1995ին երգերով, արտասանութեամբ եւ Կոմիտասի մասին ատեմախոսութեամբ, նոյն յայտագիր մը ներկայացուցին, եւ ստացան իրենց մրցանակները եւ Ծրչանաւարտից վկայականները, ըստ Վարժարանի տեսուչ՝ Գեր. Տ. Կիրեղ Նպա. Գարիկեանի տեղեկատութեան:

Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի աշակերտներ, Յունիս 6ին, հանդէս եկան դաշնամուրի դասական եւ արդի հեղինակներէն կատարումով, մեներգի նուազակցութեամբ, խմբերգներով, արտասանութեամբ, ուղերձով եւ երախտագիտութիւն յայտնելով իրենց սրուած դաստիարակութեան համար: Զ.

դասարանէն տասնըերկու աշակերտներ ստացան իրենց Ծրջանաւարտի վկայականը:

Ընծայարանի Դ. դասարանի սարկաւագներ իրենց աւարտանաները ներկայացուցած են: Ի մօտոյ պիտի կատարուի իրենց բահանայական ձեռնադրութիւնը: Հանդէսին բացման խօսքը կատարեց ժառանգական ձառնադրութիւնը: Վարժարանի եւ Ընծայարանի վերատեսուչ Գերշ. Տ. Դափր-Արք. Սահակեանը գնահատելով տարրուան ընթացքին ձեռք բերուած լաւ արդիւթեաները աշակերտներուն, ուսուցիչներուն եւ հսկչներուն կորմէ: Խոկ Հոգ. Տ. Բագրատ Արք. Պուրքիչեան, իրքեւ Տեսուչ Վարժարանին, տարեկան տեղեկագրով ներկայացուց մանրամասնութիւնները տարրուած աշխատանքին:

Ամեն. Պատրիարք Սրբազն Հայրը, Միարանութեան անդամներուն հետ, մասնակցեցան Ա. Թարգմանչաց Վարժարանի Հրշանաւարտներու ի պատի տրուած նաշկերայքներուն, Հ.Ծ.Միութեան եւ Հ.Օ.Միութեան վարչութեամբ կարգադրութեամբ, իրենց ակումբներու սրահներուն մէջ, երգի, արտասանութեամբ, նուագի եւ խօսքի հանելի յայտագիրով: Ծրչանաւարտները իրենց երախտագիտութիւնը յայտնեցին իրենց ծնողաց, ուսուցիչներուն եւ վանական իշխանութեան, իրենց ստացած հայեցի դաստիարակութեան համար:



ՊԵՏՐՈՎՐԵՎՐԱՆ ՀԱՅՈՑ ARMENIAN PATRIARCHATE

ՏԵՂԵԿԱՆՈՒ ՀԱՅՈՑ
ԵՐՈՒՍԱԼԵՄ

PRESS INFORMATION OFFICE

P.O.Box 14235
Tel. 283191/894948
Fax 894661/894662
Jerusalem (ISRAEL)

Date _____ Ref. _____

ARIV-0162

3 March 1995

The Editor
THE JERUSALEM POST
Jerusalem

Dear Sir,

A couple of weeks ago you published an op-ed piece by Yitzchak Kerem under the heading, "The Armenian Catastrophe."

The piece reflected Kerem's views on the Armenian genocide.

The Armenian community of Jerusalem would like to reply to the arguments raised by Kerem.

We therefore kindly request that you grant us equal time within your pages, in the interest of fair play, to publish our response which appears below.

Best wishes,

Press Office

THE JERUSALEM
POST
PUBLISHED DAILY IN JERUSALEM

To: Armenian Patriarchate
Press Information Office
Fax 02 894861

March 5, 1995

Dear Sir,

Thank you for your communication of March 3.

We are looking for an article to rebut the Kerem article, but I am afraid the press release you sent me does not qualify as such. If you wish, we can run one or two sentences to the effect that the patriarchate is protesting the publication of the article. But I believe it would be more effective if a historian with credentials could write a factual, point by point rebuttal.

We have received one article, but it does not meet requirements. I can assure you we are still looking.

Sincerely,
David Bar-Ilan
Executive Editor



ՊԵՏՐՈՎԵՐԱՆ ՏԵՂՄԱՆ ARMENIAN PATRIARCHATE

ՏԵՂՄԱՆԻ ՀԱՅԱ
ՅՐՈՒՍԱԼԵՄ

PRESS INFORMATION OFFICE

P.O.Box 14235
Tel. 283191/894948
Fax 894861/894862
Jerusalem (ISRAEL)

Date _____ Ref. _____
7 March 1995

Mr David Bar-Illan
Executive Editor
THE JERUSALEM POST

Dear David,

Thank you for your prompt reply to our March 3 fax.

We are quite disappointed by your unwillingness to publish our response to Yitzchak Kerem's piece which our community deems an abomination and a perversion of the truth.

You are demanding a "factual" article that would provide a point by point rebuttal of Kerem's piece. Is Kerem's article, with all its distortions, your idea of "factual"?

We believe the "Post" committed an error of judgment in publishing that example of yellow journalism in the first place. Its publication serves no purpose other than to cast aspersions upon a historic Armenian claim recognized by the world community.

Would Israel not feel outraged if someone were to pooh-pooh the Holocaust?

Best wishes,

Press Office

**THE JERUSALEM
POST**
PUBLISHED DAILY IN JERUSALEM

To: Armenian Patriarchate
Press Information Office
Fax 02 894861

March 8, 1995

Dear Sir,

Thank you for your communication of March 7.

You must understand that as much as we would like to give your viewpoint a hearing, we cannot publish something which does not meet our journalistic standards.

We can, however, publish a reasonable-length "letter to the editor" on the subject.

We shall definitely have at least one article to rebut Kerem within the next few days, probably by one of our own reporters.

Sincerely,
David Bar-Illan
Executive Editor



ՊԵՏՐՈՎՐԱԿՐԱՆ ՏԵԶՈՑ ARMENIAN PATRIARCHATE

ՏԵՂԵԿԱԾՈՒՅ ՀԱՅԱ
ՅԹՈՒԹՅԱՆ

PRESS INFORMATION OFFICE

P.O.Box 14235
Tel. 283191/894948
Fax 894861/894862
Jerusalem (ISRAEL)

Date 10.3.95 Ref. AP/V-016A

A Proud Man's Contumely

Armenian Community Outraged By Genocide Denial

JERUSALEM (PIO) - The Armenian community of Jerusalem this week expressed outrage at the latest attempt, by a "historian of Modern Greek and Ottoman history, and of the Holocaust," at rubbishing Armenian charges of a systematic plan by the Ottoman Turk to annihilate their ancient race.

Spokesmen for both the Armenian Patriarchate and the lay community found it "inexcusable" that a Jewish scholar could bring himself to belittle the Turkish massacres of 1915, in an article published in the "Jerusalem Post" recently.

"This smacks of nothing less than blood-libel," a community leader raged.

Yitzchak Kerem, the author of the offending op-ed piece, "could not have chosen a worse moment to air his "distorted version of history," he added.

"As a curtain-raiser to Armenian Genocide Day (April 24), the date on which Armenians all over the world mourn the victims of the Turkish massacres, Kerem's "curious musing" is poignantly reminiscent of Hitler's infamous aside: 'Who remembers the Armenians?'" another prominent Armenian remarked.

One Armenian scholar charged Kerem with contributing to "the endless machinations of the enemies of the Armenian people and their diabolical intent to pervert history."

He wondered where the Jewish historian obtained his "half-baked truths. Certainly not from the Turkish government," given the fact that it still has to come good on its promise to really declassify and throw open the archives of the Ottoman era.

A Patriarchate spokesman said that while "we are in no position to question Kerem's credentials, we are perplexed and disturbed by the obvious errors in his diatribe."

He noted several discrepancies and inconsistencies in Kerem's argument.

"Even the most modest student of history would not have failed to notice them," he said. He found Kerem's attempt at exonerating the Turks incredible if not pathetic.

"Kerem claims that the Armenians were attempting 'to overturn the Ottoman empire...,'" he said. "How can anyone in his right mind imagine 'overconfident and naive Armenian groups' (Kerem's words) posing a threat to the mighty Ottoman empire that had ruled the world for centuries, much less attempting to overthrow it?"

(MORE)

DENIAL 2 Jerusalem

Even the least presumptive of English dictionaries defines genocide as "deliberate and systematic extermination of racial or national groups." No figures are stipulated. Whether 1,000 or 1,000,000 are put to the sword, the crime is still genocide. For Kerem, the deaths of 300,000 Armenians during a Turkish "relocation" in 1917 (his figures), was merely a "tragedy."

"There was no Turkish design to annihilate" the Armenians, he blandly states, ending his epistle with the proclamation: "The Armenian massacre of 1915 cannot be equated with the Holocaust."

A community leader pointed out that "the Turks destroyed 1.5 million Armenians out of a total population of 4 million - more than one third of the Armenian race: this is not genocide? Calling this genocide is an 'exaggeration'?"

He noted that "in civilized countries, any creature daring to deny the Holocaust would lay his person open to prosecution. If we are to believe Kerem's arguments, then we might as well believe all those misguided souls who have minimize and even deny the Holocaust," he stated.

"This (op-ed) piece is nothing but a proud man's contumely," he added. "The day it appeared was a sad day for us. If a historian has the 'chutzpah' to deny established facts, then we might as well forget the lessons of history. But though we know how to forgive, we shall never forget."

ENDS



Let us erase this shame

ON the walls of the Holocaust museum in Washington is a quote from Adolf Hitler: "Who today remembers the massacre of the Armenian people?"

Hitler was trying to reassure his hesitant *Wehrmacht* generals and other officials, who were somewhat queasy over the possible international repercussions of the planned mass killing of the Jews.

His allusion to the massacre of well over one million Armenians by the Ottoman Turks in 1915 suggested that just as that mass murder had been accepted by the "civilized" world, so would it shrug off the mass killing of Jews.

That quotation is the best reason why Israel and the Jewish people must remember the Armenian genocide, whose 80th anniversary will be marked next month.

* Instead, to our shame, governmental bodies – from the Foreign Ministry to the Education Ministry to Yad Vashem – have done everything in their power to prevent our schoolchildren from learning about this precursor to our own Holocaust, and our public from viewing TV documentaries on the subject.

At a recent study session at Jerusalem's Van Leer Institute, it was noted that 15 years ago, political pressure was successful in banning a relatively innocuous Israel TV documentary on the population of the Armenian Quarter of Jerusalem's Old City. Four years ago, the Foreign Ministry was instrumental in quashing another Israel TV documentary on the Armenian massacre.

* At about the same time, the Israeli Embassy in Washington used its influence with the US

YOSEF GOELL

government and with the Jewish community to prevent the US from officially recognizing the Armenian tragedy, as it had earlier recognized the Jewish Holocaust.

An elective pilot program for

Young people must be taught about the Armenian genocide

seven upper-grade high school classes, based on a syllabus prepared by historian Dr. Yair Oron and titled *Sensitivity to the Suffering of the World: Genocide in the 20th Century* was supposed to go into effect this spring, with enthusiastic Ministry of Education support. Instead, it was killed at the last minute by the ministry's professional committee on the teaching of history, which found it was not sufficiently rigorous from a professional historical viewpoint, and was woefully unbalanced.

I HAVE read Oron's book, and there is some merit to the committee's criticism. There is certainly room for a major revision – but not for the outright killing of an entire pilot program.

What worries me is that the committee of learned historians, so strict in their criteria, haven't managed to come up with their own "historically rigorous" treatment of one of the most important historical phenomena of this century.

Even more worrisome is a remark by one committee member, Prof. Aharon Shai, which may

explain that failure. "The aim of the program," said Shai, "is to teach sensitivity to suffering in the world."

I cannot accept that as being a legitimate aim of teaching history. We are not in the business of fostering sensitivities, but of teaching. Educating youngsters in values and toward taking stands is the province of youth movements and other informal social settings.

Another historian, Dr. Yitzhak Kerem, who is not a member of the committee, took issue (*The Jerusalem Post*, February 20) with several Armenian claims concerning the magnitude and nature of what happened in 1915. He argues that the deaths of hundreds of thousands of Armenians wasn't part of any (Ottoman) government plan of annihilation.

That is probably true; but so what? What happened recently in Rwanda was also not part of any government plan. But if words have any meaning at all, both are cases of genocide, even if they weren't meticulously pre-planned.

Kerem's conclusion that "the Armenian massacre of 1915 cannot be equated with the Holocaust" is absolutely correct. But it is also the best argument for teaching a course such as the one proposed by Oron.

Equated, no; compared with, yes. If young Israelis do not learn to make intelligent comparisons, they will be prone to swallowing the kinds of enormities that equate the treatment of Palestinians in Gaza, and of blacks in the US, to the horrors of the Holocaust.

The writer comments on current affairs.

Ա. ՑԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ-ՔԵՄԱԿԱՆՔ

Կիր. 1 Ապրիլ.- Սրբոց Մամկանցի Քառասուցի Որք ի Սրբատիա կատարեցան: Սուրբ Պատարագը մասնաւուցաւ ի Ս. Գյուղադիմ: Ժամարարն էր Տէր Տաթէկ Քահանայ Գրահենան: Վերաբրաւուր կատարուեցան Քառասուն Մամկանց նկարին առջև շոկուած սեղամին վրայէն, որուն դիմացը կարայի մէշ կը պլայախ բառասուն գոյնզգոյն կամբեղմէր, աւանդական սառցապատ լինը խորերացար:

- Կեսօք յնուայ, Լուսարարապես Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակիանն զիյաւորութեամբ, Միարամուրիմն «Հրաշափառով մուտք գործեց Սուրբ Յարաւթեամ Տաճար, որ Սուրբ Գերեզմանին եւ Գրիտ Խաչի այրին ուսուր ետք, վերթքոյն կից Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ նիվելուց մէշ պաշտուեցան ժամերգութիմ և նախատօնած: Ասա կատարուեցան Տմօրիմական Սրբառնեաց այցելութեամ համեխաւոր քափօր Տաճարէն ներս: Թափօրապեսն էր Հոգ. Տ. Վամիկ Վրդ. Մամկանաբան:

Կիր. 2 Ապրիլ.- Քառասունորդաց, Դաւառութիմ: Գիշերային եւ Առաւոտեան ժամերգութիմները պաշտուեցան ի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ: Համեխաւորն էր Լուսարարապես Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակիան, որ մատոյց օրուած համեխաւոր Ս. Պատարագը իւ «Հայր Սրբէն առա Քարոզեց: Ասպա նախագահեց Ս. Գերեզմանին շորք կատարուած եռաբարձ քափօրն, որ աւատրեցան Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ նիվելուց մէք:

Գշ. 4 Ապրիլ.- Երեկոյեան կատարուեցան Մծ Պահոց Հակումի կարգը ի Ս. Հրեշտակապետաց: Քարոզեց Հոգ. Տ. Պատմիկ Վրդ. Պաղանան:

Եշ. 5 Ապրիլ.- Երեկոյեան Հակումին ի Սուրբ Յափօր նախագահեց ի Քարոզեց Հոգ. Տ. Վարդակական Ս. Վրդ. Պաղանան:

- Նոյն օրը Հակումի պարարոդութիւն տեղի ունեցաւ Հայֆայի Ս. Եղիա Մատուան մէշ: Նախագահեց ի Քարոզեց Լուսարարապես Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակիան, մասնաւուրթեամբ Հոգեւոր Հոգին Հոգ. Տ. Անուշաւան Ս. Վրդ. Վաղանան:

Եւ Ժառանգաւոր սամերու:

Եր. 8 Ապրիլ.- Ս. Գրիգոր Լուսաւորչին Մուտք ի Վիրապն: Ս. Պատարագը մատուցուեցան Երուաղմէնի երեական բաժնին մէշ գումուղ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէշ: Ժամարարն էր Հոգ. Տ. Վամիկ Վրդ. Մամկանաբան:

Կիր. 9 Ապրիլ.- Քառասունորդաց Գյալստեան: Օրուած համեխաւոր Ս. Պատարագը մատոյց Մայր Տաճարի Աւագ խորամին վրայ Գերշ. Տ. Սեւան նպա: Ղարիպան:

Ս. Պատարագի ըմբացէնի «Ըս Առաւել» առաջ լուսարապես Գերշ. Տ. Դաւիթ Արք. Քարոզեց ապա նախագահեց Հոգեւագուտեան նարգին, երշակայիշառակ Տ. Տ. Վազգեն Ա. Կարողիկոսի Հոգունը ի Համեցիստ: «Ըս Առաւել»ին յիշաւուկուեցան նորընտիր Վեհափառ Հայրապետին անունը: Ասպա «Հայր Մեր»եւ առաջ կատարուեցան Հայրապետական Մարտաք:

Գշ. 11 Ապրիլ.- Իրիկուան հսկումին ի Սուրբ Հրեշտակապետաց Քարոզեց Հոգ. Տ. Սահակ Արք. Մաշայիս:

Եշ. 13 Ապրիլ.- Իրիկուան հսկումին ի Ս. Յակոբ նախագահեց եւ Քարոզեց Հոգ. Տ. Ռուբեն Վրդ. Ռուպակիման:

Եր. 15 Ապրիլ.- Թեշտակ Յարութեամ Դաշտու: Ս. Պատարագը մատուցուեցան ի Ս. Գյուղադիմ: Ժամարարն էր Հոգ. Տ. Սահակ Արք. Մաշայիս:

Կեսօք ետք, Լուսարարապես Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակիանի զիյաւորութեամբ, Միարամուրիմն «Հրաշափառով մուտք գործեց Ս. Յարութեամ Տաճար, որ պաշտուեցան Սադազարդի ժամերգութիմն ու նախատօնամկը մեր վերնամարտան մէք:

Ասպա կատարուեցան Տմօրիմական Սրբառնեամբան այցելութեամ համեխաւոր քափօր տաներէն ներս: Թափօրապետն էր Հոգ. Տ. Անդրիան Վրդ. Շորպէնման:

Կիր. 16 Ապրիլ.- Մամկանաց: Գիշերային եւ Առաւոտեան ժամերգութիմները պաշտուեցան Ս. Յարութեամ մեր վերնամարտան մէք: Համեխաւորն էր Լուսարարապես Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակիան: Ժամարարն էր Հոգ. Տ. Վամիկ Վրդ. Պաղանան: Ասպա կատարուեցան Եռաբարձ մեծանունու քափօր Գրիսոսուն Ս. Գերեզմանին ի Առաւել Սահակուեղուայն շուրջ: Թափօրականի ի ձեռին ունին ձերենեաց եւ արմանին ուստեր, իսկ մեր քափօրն կը հնաւելին Ղպուց եւ Ասուց քափօրները: Կատարուեցան մասն՝ «Ամելաստամ»: Թափօրապետն

Եր Խուսարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահական: Վամբ վերադարձիմ Հայոց քաղի ոստիկանատամ մուտքեթ, Միաբանութիւնը և դպրությունը մուր զարդարության արգելվ յառաջացան Մայր Տաճարի գալիքը և նոն վերջացաւ:

- Կեօրէ եսք, Մայր Տաճարին մէջ կատարուած «Անդաստան»ին նախագահեց լուսարապատ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահական:

Իսկ «Դումբրացէք»ի արարողութեան նախագահեց լուսարապատ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահական, առողմեր ումենալով Հոգշ. Տ. Դաւան և Հոգշ. Տ. Կամիրսա վարդապետները:

Իսկ Մայր Տաճարի Աւագ յորամին, փակեալ վարագոյրին ետեւ կը զամեւ Գերշ. Տ. Աւան նպա. Ղարիկան: Հոգշ. Տ. Բագրատ Արք. Պուրմէթեան կարդաց վարագոյրներու բացան մամենակցողմեռաւ անումները: Կատարուեցան համագութիւն Ազգութիւն Ազգային բուժարամին ի նպաստ:

Գշ. 18 Ապրիլ - Աւագ նրեցշարքի: Ըստ ավարութեան Սուրբ պատրիարք մատուցուեցան Ա. Յարութեան Տաճարի գալիքի Սուրբ Հոգին եղանակում Աւատարի մատան մէջ:

Համբիկապետ Հայր Սուրբը գլխաւորեց Տաճարէն մերս կատարուած «Ուխտաւորաց Թափօրքը» և տուար բացարարութիւններ:

Եշ. 20 Ապրիլ - Աւագ Հմեցաշարք (Ծիշատակ Ընթրեաց): Առաւոտնն, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ «Կարգ Ապաշխարութեան»: Համբիկապետն էր Խուսարապատ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահական, որ օրուան համբիկաստը Ա. Պատրիարք Մատոյց Մայր Տաճարի Աւագ յորամին վրայ: Խչխտաւորներ և ժառանգարաց սամեր ընդունեցին Սուրբ Հարորդութիւն:

- Կեօրէ եսք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ «Խոնլուայք» սրտագրակ կարգը: Համբիկապետն էր Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը:

- Ժամը մը եսք, ինքը քափօր մը գլխաւորութեամբ Հոգշ. Տ. Ամերշաւան Ս. Վրդ. Զքաշանամի այցեց Քրիստոսի գոյց քամուերը, Ա. Հմեցաշապետաց փանուց գալիքը, Զիբեմիի ծառին մօտ, մատ. Ա. Փրկչի կասաւը մատուռը և կատարուեցան Հոգինամբանան Կարգ: Գերշ. Տ. Կիւրեղ նպա. Ղարիկան պատմակամը տուար սրբավայրերն:

- Գիշերուամ ժամը 7-12 Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ «Խաւարման Կարգ»ը. «Փառք ի բարձրութեամ» եռք Տաճարին խորհրդաւոր մրութեան մէջ քարոզեց Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Սուրափեան: Ժամերգութեան աւարտին Պատրիարք Հայրը նախազահեց և կատարեց «Խաչի բն Քրիստոսի խմբարդութիւնը:

Ռի. 21 Ապրիլ - Աւագ նրերաք (Ծիշատակ Խայելութեան):

- Կեօրէ ինք մաց, Ա. Յարութեան Տաճարի մեր վերմամատրան մէջ կատարուեցաւ «Կարգ Խայելութեան»: Համբիկապետն էր Գերշ. Տ. Կիւրեղ նպա. Ղարիկան. կատարուեցաւ «Խաչի բն Քրիստոսի խմբարդութիւնը:

- Կեօրէ եսք, Մայր Տաճարին մէջ կատարուեցան համբիկաստը «Թաղման Կարգ»: Համբիկապետն էր Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը: Ապա տեղի ունեցաւ «Խաչի բն Քրիստոսի խմբարդութիւնը:

Ռի. 22 Ապրիլ - Աւագ նրաք (Ճրագայց Ս. Զաքալի): Առաւոտնն ժամը 9ին, Ա. Յարութեան Տաճարի դուռը բացուեցաւ մեր կողմէն, բաւական առնելով Աւագ քարգման Հոգշ. Տ. Նազմիկ Վոր. Պորսիսամի ձեռքին:

- Ժամը 11ին Ամենապատի Սրբազն Պատրիարք Հօր գլխաւորութեամբ, Սիարանութիւնը մեկնեցաւ Ա. Յարութեան Տաճար, և մէկ ամգամ Ա. Գերեզմանին շուրջ դառնարկ Հայոց Տեսչարան հաւաքուեցամ: Եաբորդարար կատարուեցան լուսաւորայի յարակից համբիկարդիներու կամպան Ա. Գերեզմանի դրամ կմեռումէն: Ցաւանց քափօրէն եսք, մեր լուսահամը՝ Հոգշ. Տ. Նազմիկ Վոր. Պորսիսամ, Յամաց Ամենապատի Տ. Տիուորոս Պատրիարքին հետ, մտա. Ա. Գերեզման, ուր լուցուած միակ կամբեղին իրենց ձեռքի խուռանվ մամեր վանելով, դուրս տրամեցան մատիրական լուսը, որ ակնբարի մը մէշ լուսակիրներու կրդէ փառանցուեցան մեր վերմամատրան պատշաճամին մէշ իր տեղը գրաւագ Ամենապատի Սրբազն Պատրիարք Հօր, որ անով օրենեց խուռներամ բազմութիւնը:

Ապա տեղի ունեցաւ եռադարձ քափօր: Թափօրակամէ երգեցին «Քրիստոս Յարեա» շարակամը, լուսահամ Հայր Սուրբը նվիստապատական խյորվ գլխաւորեց քափօրը:

Մեր քափօրին կը հետեւիմ Ղպտոց և Ասորաց քափօրմերը: Ժամը 3.30ին վամբ դարձին, մամրա կիսին, քափօր կազմուեցաւ: Պատրիարք Սրբազն Հայրը շուրջառով և խաչ ու զաւազան ի ձեռին, իսկ լուսահամ Հոգշ. Տ. Նազմիկ Վոր. Պորսիսամ շուրջառով և լուցուած մոնը ապակիէ պահպանակին մէշ կրելով, և դպիրներ շարակամներ

երգիով եւ զանգակահարութեամբ, բափօրով մուտք գործեցիմ Մայր Տանար: Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը Մայր Տանարի գաղին մէջ կարդաց Խուրը Զատկակամ Աւետարամ եւ Պահպամիչով արձակց ժորդուրդը, աւետելով «Քրիստոյ յարեա ի մեռելոց»:

- Ժամ մը եռ մէջ Ճարգապայց արարութիմ կատարուեցան Մայր Տանարին մէջ: Ճարգապայց Սուրբ Պատարազգ մատոյց Հոգ: Տ. Գուսան Կրտ. Ալեամեամ: Սուրբ Պատարազգի աւարտիմ կատարուեցան Ախատօնակ: Նախագահեց Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը: Միարան հայրեց եւ պահիմբ արձարացան սեղանառուեց: Համեյսապատու եւ Գերշ. Տ. Մերու Սրբեամ. Մատարազի Հայրը Սուրբաֆեամ: Պատարազի Հայր Սուրբը կարդաց Զատկակամ Աւետարամը: Միարանուրիմը Վարդապետաց Յաշարանին մէջ ընթրեց մասմակցութեամբ Պատրիարք Սրբազն Հօր:

Կիր. 23 Ասպիլ.- Զատկի Ցարութեան Տեսնմ: Կո գիրքուն երկու ժամ եռք, Մայրավանին մեծ զամբց ոսէի համեց Միարանուրիմը, որ Գերշ. Տ. Մերու Սրբեամ. Սուրբաֆեամի գլաւառութեամբ, մեկնեցան Սուրբ Ցարութեան Տանար: Սուրբ Գողգոռայի ուխտեն եռք, մեր վերմատարան մէջ պաշտուեցան ժամերգութեան մէկ մասը, միմչեւ «Հարց» շարականը: Ապր իշելով Սուրբ Գերեզմանի քրաքակը, մաշացան շարաւակացան բափօրական զնակով: Սեր բափօրին կը հետեւիմ Ղալոց Ասորոց բափօրիմը: Կատարուեցան «Ամենատանի իսկ Պատանատիլին վրայ կարդացուած Աւետարանին եռք, Սուրբ Գերեզմանի վրայ երգուեցան «Էայի Հա Քրիստոս»: Ժամը 6.30ին Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը, միարանութեան եռք մուտք գործեց Ս. Ցարութեան տանար: Եւ կարծ դպարէ մը եռք Գերշ. Տ. Մերու Սրբեամ. Ղարիբան մատոյց համեյսաւոր Սուրբ Պատարազ Գրիսոսուի Սուրբ Գերեզմանի վրայ. իսկ «Հաւատամէթ» առաջ Բարողեց Լուսարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակին:

Կամէ դպարին Միարանուրիմն եւ դպիրներ եւ ուխտաւորներ Հայոց Թափ մուտքէն «Այսօր յարեա» շարականը երգիով բարձրացան դեպի Պատրիարքակա:

- Կեսօրէ եռք, Ամենապատի Սրբազն Պատրիարք Հայրը Յախագահեց Մայրավանին մեծ բակին մէջ կատարուած Զատկակամ մեծ «Ամենատանի»ին:

Քշ. 24 Ասպիլ.- Պ. օր Զատկի- Ցիշառակ Մերելոց: Ամենապատի Սրբազն Պատրիարք Հայրը մատոյց օրուամ համեյսաւոր Սուրբ Պատարազը Մայր Տանարի Աւագ Խորանին վրայ

եւ Տարողեց: Սպասարկողներն էին Հոգ: Տ. Վամիկ Վրդ. Մամկասարեան եւ Հոգ: Տ. Կոմիտոս Վրդ. Շերպեման: Բուրվառակիրներն էին Հոգ: Տ. Վամիկ Արք. Դիրանեան եւ Հոգ: Տ. Բագրատ Արք. Պորտեման:

Ապր Ամենապատի Սրբազն Պատրիարք Հայրը, ամենասամին ներշնեւ Ս. Խաչափատի մասամենին ի ձեռին, նաև Սրբարան Հայրեր մասամեներպավ, դարձան եռադարձ բափօր, որին եռք Միարանուրիմը եւ ժորդուիլը «Այսօր յարեա» շարականի երգեցողութեամբ բարձրացան Պատրիարքարամ, ուր Պատարազի Պատրիարք Սրբազնը բորբին Աշխար բամեց:

- Այս տարի Ասպիլ 24թ գրգաղիտած ըլլարը Ծիշտակ Մերելոցի օրուամ, կեսօր վերջ, մեր բիւրաւոր նախաւակներում համար Մայր Տանարին մէջ կատարուեցան Հոգեհամզանեան պաշտօն Ախատանութեամբ Ամենապատի Սրբազն Պատրիարք Հօր: Ապա՝ երկարածիգ բափօրը կապաւած Ե.Հ.Ք.Միութեամ, Հ.Ը.Միութեամ եւ Հ.Մ.Ը.Միութեամ սկսուուրեալույշերէ, Սրբց Յակոբեամց Միարանուրիմ ամենամենի եւ հայ հասարակութեան բազմաթիւ պատառներու եւ ծաղկավակներու շարանով, յառաջացան դեպի Սուրբ Գրիլիս ազգային գերեզմանատան, Հաճախտեան շարաբնեներու երգեցողութեամբ:

Արարատ Նախաւակաց Խուշարանին շուրջ հաւաքուած, կարդացուեցան Համեցտեան Աւետարամի: Ապա խօսէ առին Խարայի Դայուային Նախարարութեամին Տիար Եաբրի Յաբան, եւ Հայ համայնչին առնենով Տիար Յաբան Անդրեասան: Յուշարանմանը ոսէին գտներուած էին ազգային զամազան կազմակերպութեամենին եղած ծաղկավակներէ: Խորին Ամենապատութեամինը նոյն պայտ գտնենց ծաղկեպսակ յամաւն Միարանութեամ:

Բազմալեզու պատառները վեր բռնած, բաղադրի մէկն բազմութեամը վամին վերաբարձաւ, ուր ժամանակարաց վարժարանի բակին մէջ հոգանութեամբ երամացացաւ:

Գշ. 25 Ասպիլ.- Գ. օր Ս. Զատկի: Մայր Տանարի Ս. Գլուխորի մատուունի մէջ պատարազց Հոգ: Տ. Համբարձում Վրդ. Քշշիշան:

Լուսարարափին Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակ եռք Ախագահեց Համեգուտեան պաշտօնմանին:

Դշ. 26 Ասպիլ.- Աւետման Ախատանուակին ի Ս. Ցալքը Ախագահեց Գերշ. Տ. Մերու Սպի. Ղարիպան:

Դշ. 27 Ասպիլ.- Առաւուում, Գերշ. Տ. Մերու Սպի. Ղարիպանի գլխաւորութեամբ, Միարան Հայրը իմբնաշարժենով իշան Գերանեամինի

ձորը ու «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ս. Աստուածածնոյ Տաճար, ուր Տիրամօր Սուրբ Գևորգմանին վրայ օրուան համդիսաւոր Սուրբ Պատարագը մատոյց Գերշ. Համդիսապետ Սրբազնութեա:

Եր. 29 Ապրիլ.- Յիշատակ Գլխաւուման Սրբոյն Յովիսամեու Կարապետին: Մայր Տաճարի Ս. Գլխարի մատում մէջ պատարագեց Հոգզ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսան:

Կիր. 30 Ապրիլ... Նոր Կիւրակ (Կրկնազատին): (Յիշատակ Մենակց): Ըստ սպառութեան, Մայր Տաճարի Աւագ Սեղամին վրայ պատարագեց լուսահամ Հոգզ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսան: Կեսօրէ եռք տեղի ունեցաւ «Ամենասամ» մախագանց Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահական:

Եր. 6 Մայիս.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգզ. Տ. Աւետիս Արդ. Խիրամեան:

- Կեսօրէ եռք, Ամենասատիւ Սրբազն Պատրիարք Հօր պիտարութեամբ Միաբանութիւնը Հրաշափառով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցամ ժամերգութիւնն ու Ամենասամակը մեր վերմանարարն մէջ: Ապա կատարութեաւ Տօօրինական Սրբաւեհաց այցելութեան համդիսաւոր քափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Հոգզ. Տ. Կոմիտաս Վրդ. Ներպատճաման:

Կիր 7 Մայիս.- Աշխարհամատրան (Կամաց Կիւրակ): Գիշերային եւ Առաւուեան ժամերգութիւնները պաշտուեցամ ի Ս. Յարութիւն, մեր վերմանարարն մէջ: Համդիսապետն էր Գերշ. Տ. Շուսկի Նպա. Պատրիարք: Պատրիարք Սրբազն Հայրը, Միաբանութեան ամենամերուն հետո, երկրորդ պաշտօնական մատուվ Ս. Յարութեան Տաճար մտնելի յետոյ, Համդիսապետ Սրբազնը օրուան Սուրբ Պատարագը մատոյց եւ Քարոզեց Քրիստոսի Ս. Գերօգմանն վրայ:

Ապա Համդիսապետ Սրբազնը մախագանց Քրիստոսի Ս. Գևորգմանին առջեւ կատարուած «Ամենասամ» արարութեան:

Եր. 13 Մայիս.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Տէր Դամիկ Քահանայ Դարաւեան:

Կիր. 14 Մայիս.- Կամիկ Կիւրակ: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն մեր վերմանարարն մէջ: Համդիսապետն էր Գերշ. Տ. Կիւրեն Նպա. Պարիինան: Ժամարարն էր Հոգզ. Տ. Անդշաւան Ս. Վրդ. Զորանեան:

- Կեսօրէ եռք ի Ս. Յակոբ կատարուեցաւ «Ամենասամ» արարութեամին: Համդիսապետն էր Դաւիթ Արք. Սահական:

Եր. 20 Մայիս.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Տէր Զաքարիա Քահանայ Սարիբեկեան:

Կիր. 21 Մայիս.- Տօմ Երեման Ս. Խաչին (ՅԱՀ): Առաւուեան ժամերգութեան աւարտին Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահական ըմբերցաւ Ս. Կիւրեն Հայրապետի Թուղթը յրուած կոստանդ Կայսեր, եւ համդիսապետնց «Ամենասամ» արարութեան: Ս. Պատարագը մատուցուեցաւ Աւագ Սեղամին վրայ, որուն վերեւ գետերաւծ էր վար կամբենմեռով Ս. Խաչին նշանը: Ժամարարն էր Հոգզ. Տ. Վահիկ Վրդ. Մամկասարեան:

Եր. 27 Մայիս.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգզ. Տ. Բագրատ Արք. Պուրքեմեան:

Կիր. 28 Մայիս.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն մեր վերմանարարն մէջ: Համդիսապետն էր Գերշ. Տ. Սեւան նպա. Ղարիբան: Ժամարարն էր Հոգզ. Տ. Հայրապետ Վրդ. Պէտքիշեան:

- Կեսօրէ եռք տեղի ունեցաւ «Ամենասամ»: Համդիսապետն էր Գերշ. Տ. Սեւան նպա. Ղարիբան:

Եր. 31 Մայիս.- Կեսօրէ եռք, Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահականի գլխաւորութեամբ Հոգզեմորի հայրեր բարձրացան Ֆիքենեաց լեռ, ուր Համբարձման պրավայրին մոտ կառուցուած վրաբանաւորան մէջ պաշտուեցան ժամերգութիւնն եւ Ամանուական:

- Երեկյանան, նոյն վայրին մէջ պաշտուեցաւ Առաւուեան եւ Գիշերային ժամերգութիւնն:

Եր. 1 Յունի.- Համբարձման Տեղան: Առաւուում, Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահականի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը իմբանշարձերով Համբարձման լեռ բարձրացան, ուր կատարուեցաւ «Հրաշափառով պաշտօնական մատուվ» Սրբազնյուն ներս, եւ Հայկական բաժնի վրամին ներքեւ մատուցուեցաւ Ս. Պատարագը: Պատարագին էր համդիսապետ Լուսարարապետ Սրբազնը, որ մասն Հարոզեց:

Ամենապատիւ Սրբազն Պատրիարք Հայրը մախագանց Մայր Արոռոյ Արսէ Ս. Էջմիածնի Պահապետութեան տարեամբն առքի կատարուած Հայրապետական մադրամին: Պատարագի վերջաւորութեան սրբաւելուոյն առջեւ կատարուեցաւ «Ամենասամ» արարութեամին, մախագանութեամբ պատարագի Սրբազնին:

Եր. 3 Յունի.- Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գլխադիր մատուումն մէջ: Ժամարարն էր Հոգզ. Տ. Ջորգ Քիմյ. Պուտան:

- Տարար Երեկյանան ժամերգութիւնն եւ մախագանակը պաշտուեցաւ Ս. Հրեշտակապետաց

եկեղեցոյ մէջ, մայսագահութեամբ Գերշ. Տ. Սեւան նպա. Ղարիբանի:

Կիր. 4 Ցունիս— Երկրորդ Մայկազարդ: Ա. Հրեշտակապետաց Եկեղեցոյ մէջ, առաօտանա ժամերգութեամբ եռք կատարուեցա «Ամերանամ»: Համերիսաստուն էր Գերշ. Տ. Սեւան նպա. Ղարիփան:

Ա. Պատարազը մատուցուեցա Անյան եկեղեցոյ մէջ: Ժամարաբն էր Հոգչ. Տ. Սահակ Արդ. Մաշալիս:

ՊԱՇՕՆԱԿԱԼՆՔ

Բ. 17 Ապրիլ— Ա. Զատկուայ շնորհաւորութեամ առքի Մարմիթերան վամբը գացին, Աւագ Թարգման Հոգչ. Տ. Ռազմիկ Վրդ. Պորուսն, Հոգչ. Տ. Բագրատ Արդ. Պորթենան և Հոգչ. Տ. Սահակ Արդ. Մաշալիս:

— Կեսօր եռէ, Խոսարարապես Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահակնամի գլխաւորութեամ Միաբանութիւնը զմաց լատինաց Պատրիարքարան, շնորհաւորելու համար Ա. Զատիկը:

Գ. 18 Ապրիլ— Լուսարարապես Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահակնամի գլխաւորութեամ, Միաբանութիւնը զմաց Քրածխչիսներան վամբը, շնորհաւորելու համար ամսոց Ա. Զատիկի: Ապա Խոսարարապես Սրբազն Հայրը Աւագ Թարգման Հոգչ. Տ. Ռազմիկ Վրդ. Պորուսն եռն զմաց Պապական Անուրակին և Ամելիքան Խովհիպատին: Իսկ Հոգչ. Տ. Սեւան նպա. Ղարիփան, մի ժամի վարդապետնորով զմաց լատինապատճեռան, յոյն կարգիկներան շնորհաւորելու համար Ա. Զատիկը:

— Անյան օրը, յետ միջօրեկի, Mgr. Richard Matheser Կատիկամի «Պատոյ Առաջմուրդի տիտրոսի ստացման առքին, նօրը Տամի պահին մէջ ընդունելութեամ եռեկայ գտնուեցա Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահակնամ:

Եշ. 4 Մայիս— Ամենապատի Պատրիարք Արքացան Հայրը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահակնամի և Գերշ. Տ. Սաւիկ նպա. Պաղուսանամի, մերկայ գտնուեցա Խորակին Ամելիքութեամ օրուամբ առիքով Խորակին նախազան եզր Ռայզմանի հրաւեռով կազմակերպւած իդուրասիրութեամ, ուր մերկայ էր առաջին անգամ ըլլակավ, Յօրդանամի և Նեղուսասի կազմէ Խորակին մէջ հշանակած դասպամերը: Անյան գիշերը, ժամը Թիմ, Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահակնամի և Հոգչ. Տ. Ռազմիկ Վրդ. Պորուսն կազմակերպւած Խորակին հրաւեռութեամ, ուր մերկայ էր պատուան կազմակերպւած իդուրասիրութեամ, Համբարձուման Արքա Դավիթի իր բանակամի մէջ:

Գ. 5 Մայիս— Ալյովինայ մախափան՝

Միլամ Քուգանի Խորայի այցելութեամ առքին, մասնաշահակամ պայատի պարտզամ մէջ տրուած մըմունելութեամ, մերկայ գտնուեցա Հոգչ. Տ. Ամերիշաւան Մ. Վրդ. Զեղամենամ:

Դ. 9 Մայիս— Կ. Պոլսէմ Մրուադին Ժամանական Պատրիարքը, Նորին Սրբութիւն Բարբարիս Ա., որ Ա. Ցարութեամ Տաճար առաջնորդուեցա Դարքի Թրդի դումէմ սկսելու, Ծրասաւիւմ Յնաւաց Տիանորու Պատրիարքին հետ դիմաւորողմերու շարքին, Հայոց Պատրիարքամին մերկայ էրն Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահակնամ և Հոգչ. Տ. Ամերիշաւան: Ամերիշաւան Պատրիարքին հետ դիմաւորողմերու շարքին, Հայոց Պատրիարքամին մերկայ էրն Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահակնամ և Հոգչ. Տ. Ամերիշաւան: Ամերիշաւան Պատրիարքին հետ դիմաւորողմերու շարքին, Հայոց Պատրիարքամին մերկայ էրն Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահակնամ և Հոգչ. Տ. Ամերիշաւան:

Եշ. 10 Մայիս— Առաւոտեամ ժամը 10ին, Տիեզերակամ Պատրիարքը, իր հետեւորդմերով և Յունաց Պատրիարքութեամ հոգեգործականներով այցելեց Հայրը Պատրիարքամի: Կամէի մատիրին դիմաւորուելով առաջնորդուեցա Սրբոց Ցարքարան Սահար, Ա. Դիմարդի մասուն և Աւագ Նորանի առքին, Միաբանութեամ անդամներու և ժառանգաւոր ասմերու կողմէ շարականներու երգեցորդթեամբ: Խոսարարապես Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահակնամի տուած տեղեւութիւններուն յիսոյ, բաֆորու երգեցորդթեամբ առաջնորդուեցա Պատրիարքամին դահիթը, որ Ամենապատի Պատրիարքը Հայրը դիմաւորեց Նորին Սրբութիւնը և բարի գայուսանի և բարեմարդութեամց փխադարձ արտայատուրիմերէ յետոյ տեղի ունեցած հիւրասիրութիւն:

Անյան գիշերը, ժամը Թիմ, Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահակնամի և Հոգչ. Տ. Ռազմիկ Վրդ. Պորուսն մասնակցեցա կոօմից մասնարար Ծիմս Ծերիքի տուած աշակերոյթին, Ծերաբու Հօրէի մէջ, ի պատի Տիեզերակամ Պատրիարքին: Անկ Մայիս 14ին, Կիրակի յետ միջօրեկին, Յունաց Տիանորու Պատրիարքի կազմէ կազմակերպած իդուրասիրութեամ, Համբարձուման Արքա Դավիթի իր բանակամի մէջ:

Գ. 16 Մայիս— Օթու միջօրեկին ժամը 4ին, Ծիկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Ընդհանուր Պարտաւոր Վերապատաւիի Տիեզ-

Քօնրաս Ռէյզը, իր քմկերակիցներով այցելուրիմ տուա Ամենապատի Պատրիարք Սրբազն Հօր, Խորայիշի իր պաշտօնակամ գործույթման տափառվ:

Նոյն իրիկումը, ժամը 7թ, Ամենապատի Պատրիարք Սրբազն, քմկերակութեամբ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահականի, Գերշ. Տ. Ս. Սեւան նաև Ղարիբանի, Հոգ. Հայրեր Տ. Անուշաւան Մ. Վիդու Արք. Պատրիարք Ամեն. Տ. Միջի Սահական կրակով կորած Տամի մէց կազմակերպարած ընդունելութեամ, ի պատի Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Ընդամուր Քարտույթար Արք. Տք. Քօնրաս Ռէյզը:

Բշ. 22 Մայիս - Երեկոյան ժամը 6.30թ, երեայ զիմուր մը, Համելի Քօնէ, 21 տարեկան, Ֆրանչիսկաններու պատականը Ս. Ամենի կիվեցին կը մտնէ եւ իր ձեռնու գեղեցին կը կրակէ խորանի, խաչերում, պատկերներում և արձաններում, խորտակելով և մէծ վմաս հասցենով: Խոտիկանուրիմը կը հասմի եւ զայն կը ծերպակայէ:

Ցաշորդակամ երկու օրերու բուն ցոյցեր կը կատարուիմ նախայի մէց այս արարքին համար:

Չիմուրդ հեգերութանակ հսկուրութեան տակ դրուած է մինչեւ իր գատափարութիւնը:

Երևանակի Քրիստոնեական համայնքներու պետերը բողժիքն կրօնից մանարարութեան:

Պատրիարքութեան կողմէ այս բողքին ներկայ եղան Գերշ. Տ. Սեւան նաև. Ղարիբան և Հոգ. Տ. Ռազմիկ Վիդու Պատիսան: Կրօնից անասարա Շիմու Շիրոյի Քրիստոնեայ համայնքներու ներողամտուրիմը խնդրած և խոստացած է խիստ պատիժի ենթարկի յանցագործ:

Խոկ Պատրիարքութեան կոյսէ՛ Հոգ. Տ. Ամուշաւան Մ. Վիդու Արք. Պատիսան և Տ. Դամիշի Հանանայ Գարանան, ցաւակցութիւններ յայտնեցին նախայի Ֆրանչիսկան եղենուր հովի Տ. Ապուղ Մատիկի:

Ցախտուցաւ որ, մոյզ ամճը, մէկ շարարաւաշ Գերքամանի Լատինաց պատկանող «Կրորօ» եկեղեցին մտնելով, քարիշ բափած է դաշնամուրի և կրօնականին վրայ, կրակի տալով. բարեխանարար կրօնականը ամիսան մնացած է:

Դշ. 24 Մայիս - Կեսօնաւան ժամը մէկ ու կիսիմ, Թիւրքիմիտսանի Ամխազան Աստիամուրան իշխացվի Խորայի այցելութեան առիջ Կարիքու Պարտզիմ մէջ տրուած ընթրութեան ներկայ գտնուցաւ Հոգ. Տ. Ամուշաւան:

Բշ. 29 Մայիս - Կեսօնաւան ժամը 12թ, Պապակամ նուիրակը և միամբաւայ Խորայիշի մէջ Վատիկանի դեպան, Ամօնմիօր Ամտրեա

Քօրտէրո Մօնթէգամօյօ այցելուրիմ տուա Պատրիարք Սրբազն Հօր Պատրիարքանին մէջ:

Գշ. 30 Մայիս - Երուսաղէմի Քրիստոնեայ համայնքներու Երեկայցաւցիչները, Հայոց, Ծովաց, Լատիմաց Պատրիարքներու, Ֆրանչիսկանի Միաբանութեան Քուսբոսի մասնակցութեամբ յորիրդակցակամ ժողով մը ունեցան Ցունաց Պատրիարքի Համբարձում իրան «Գայլիխական» բանականմին մէց: Ավրչիմ շարաբնուր միջադեպի կը այլ հարցերու մասին լուսաբանութիւններու ուրացան: Ակա Ցունաց Ամեն: Սրբազն Պատրիարքի հիւրասիրութեամբ հսօնուած հաշին սեղանակից եղան: Պատրիարք Սրբազն Հօր հետ մասնակից էր Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահական:

Գշ. 6 Ցունաց - Առաւտանան ժամը Զին, Գերմանիայ Կավանալու Վարչական Եկեմուր Քոնիկ Խորայի այցելութեան առիջ, Խորիրաբանի մուս՝ Վարդերու Պարտզիմ մէց արուած ընթրութեան ներկայ գտնուցաւ Հոգ. Պատիսան և Տ. Դամիշի Քիմ. Պարանեան:

- Նոյն յետ միջօրէին, Ազգային Տօմի առիրու Խուական հիւպատոսին կողմէ կազմակերպուած ընդունելութեան ներկայ գտնուցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընթրակցութեամբ Գերշ. Տ. Սեւան նաև. Ղարիբանի և Հոգ. Տ. Ռազմիկ նաև. Պատրիարքանի:

Բշ. 12 Ցունաց - Երուսաղէմի Խուա Նկեղեցայ Հոգին հրաւերով, Մուսկուայի և Նմրող Ռուսիոյ Պատրիարք Ալէքսանդր Երկրորդի գահականութեան առրեդարձի առիրու վագուած կազմակերպուած ընդունելութեան ներկայ գտնուցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընթրակցութեամբ Գերշ. Տ. Սեւան նաև. Ղարիբանի և Հոգ. Տ. Ռազմիկ Վիդու Պատիսան մէջ մասնակցած էին մատուցուած Ս. Պատրիարքի:

Դշ. 14 Ցունաց - Անգիոյ Թագուհին ծմնեան տարեդարձին առիրու Քրիստոնեական Ընկերանու Հիւպատոսին կազմակերպած ընթրունելութեան ներկայ գտնուցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահականի և Գերշ. Տ. Սեւան նաև. Ղարիբանի և Հոգ. Տ. Ռազմիկ Վիդու Պատիսան մոնի կիվեցելոյ մէջ մասնակցած էին մատուցուած Ս. Պատրիարքի:

Դշ. 19 Ցունաց - Վրաստանի նախագահ Նկեղեականի այցելութեան առիջու, Խորայի Ասխազանի կազմակերպած համդիաւումին և արորուութեան ներկայ գտնուցաւ Գերշ. Տ. Սեւան նաև. Ղարիբանի և Հոգ. Տ. Ռազմիկ Վիդու Պատիսան:

Խոկ իր մեկնարմին, 22 Ցունակին, օրակայանի

մէջ, ներկայ եղան Գերշ. Տ. Սեւան նաև. Ղարիբան

և Հոգ. Տ. Ռազմիկ Վիդու Պատիսան:

Ս. ԱԹՈՌՈՅՑՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄՔ ԱՏԱ.8ԱԾ Է ՀԵՏԵՒԵԱԼ ԳԻՐՔԵՐԸ

1. ԱՌՈԹԵԱԸ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Աղասի Գաղանեան: Երկրորդ Տպագրութիւն: Պէյրուր, 1982 էջ 538

2. ԱԹԳԱԾՎԱԸ

Հրտորկբ. Հայ Առաքելական Եկեղեցակրաց Եղբայրակցութեան: Ֆրեզմա, Տպ. Մշակ, 1993 էջ 375

3. ԳԱԼՈՐ ՀՐԱԽԵՐԸ

Խորեն Վրդ. Տողամանեան: Լու և Աշխարհ: Անրիկիաս, Տպ. Կրդկար. Ա Մեծի Տաճնի Կիլիկիոյ, 1992 էջ 170

4. ԱՐԱԴ ՇԱԲԱՔ

Նկարներվ: ԳԱՆԶԱՍԱՐ ՀԱՆԴԵՍ - 1992 - Երեւան

5. ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ

Նարեցաւ Գրուքիւն Գրքիս ի Տպարանի ՑՈՒՆԱԲԵՐ-ի: Գահիրէ, Տպ. Նուպար, 1992 էջ 44

6. ՎԱՐՍՈՒԻՆԱՄՆԵԱԿ ՆՈՐ-ԽԻՍ ՍՈՒՐԲԻ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՈՒ 1932-1992

Գրիգոր Արդ. Զիփքնեան: Պէյրուր, Տպ. Կրդկար. Հայոց Մեծի Տաճն Կիլիկիոյ, 1992 էջ 3:

7. ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Վահան Խէժեան: Մեկնարամեց Ալպեռ Նորատունկեան: Թորոնթօ, Հրտորկբ. ԿԱՆԹԵՐԱԼՈՅՑ, 1992 էջ 32

8. ՀԱՅՑՐԱԿԱՆ ԽՕՍՔ ԱՌ ԺՈՂՈՎՈՒՄԴՆ ՀԱՅՈՑ

Վազգեն Ա. Կրդ. Պալեան և Գրաբեկին Բ. Կրդ. Սարգիսեան: Էջմիածին - Անրիկիաս, Տպ. Կրդկար. Հայոց Մեծի Տաճն Կիլիկիոյ, 1992

9. ՃՇՎԱՐԻԾ ԱՇԱԿԵՐՑՈՒԹԻՒՆԻՆ

Ռիխլըմ ՄԵԼՈՅԱՆԻԱՆ: Հեղինակը կը պարզ նոր Կոտակարամի Ցեղակիոխական Մկրաբամբերը: Հայերեմի վերածեց Պ. Պ. Անհեսան: Պէյրուր, Տպ. Տօնիկեան, 1967 էջ 76

9. ՑՈՒՆԱՄՆԵԱՆ ՍԱՅԵԱՐ ԽՈՎԱԿՈՒՄՈՒՄԲԻ

Էւրութեան: Խորանարդ, Մուրատ Օֆալք, 1992

10. ՔԱՐՔԱՐՈՏ ԵՐԿՐԻ ԱՂՈՔԻՆԾՐԸ

Սարգիս Գալյաքեան: Տրիմնկըն, Բըրսուէյսիվ Տպարան, 1991 էջ 91

11. ԱՊՐՈՂ ԱՐԺԵՔՆԵՐ

Սարգս Ալաք Գինյ. Անդրեասեան: ՓՈԱՍՏԻՆԱ, Արաք Փրիմինկ և Կրաֆիքս, 1992 էջ 301

12. ԷԶԵՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԸ ՕՐԱԳՐԻՆ

ՕՅԵԿ Գալրաւտեան - Սարօգ: Մօմբրէալ, 1992 էջ 64

13. ՔՆԱՐԿԻՆԹԵՍՆ ՓՈՐՑ ՑԱՆՈՒՆ ԱՆՂԿՃԵԼԻ ՈՒՒԻՆ ԶԵՐԱԳԻՐ

Ցովսէփ Վրդ. Մամուլ: Գահիրէ, 1 Մարտ 1975 էջ 32

14. ՆՈՐ ԳԻՐ ԵՒ ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

Մարգար Մարկոսեան - Խմբագրող: Ընտիր էջեր: Նիւ Եսրէ, Ա. Վարդան Հրատարակչաւում, 1984 էջ 409

15. ՀԱՅ ՀԻՆ ԹԱՐԳՎԱՆԱԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՆ

Անոն Տէր Պետրոսեան: Հայերէն և Անգլերէն: Հրտորկբ. Գրիգոր և Քարա Զոհրապ Կերոբին: Նիւ Եսրէ, Ա. Վարդան Տպարան, 1992 էջ 112

(Տարաւակելի)

Նախապէս պատրաստուած

Սահակ Գալայթեանի կրդմէ

Քարտուղար Կիւլգէմկեան Մատենադարանի

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՓՈԽԱՆ ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆԻ

- Յարութեան Շումչը Մեր Երկրում Գարեգին Ա. Կաքողիկոս
Ամենայն Հայոց 111-114

ԿՐՈՆԱԿԱՆ

- Պատգամ Եղեռնի 80 ամեակի Գարեգին Ա. Կաքողիկոս
Ամենայն Հայոց 115-116
- Ամունեութիւն
թէ Բարբարասութիւն Վարդան Ա. Քիմյ. Տիւկերեան 117-118
- Պարտ է Կալ Յաղօքս Աւելիս Արդ. Խիրամեան 119-122
- Կենաց Զուրը Վաչէ Մ. Վրդ. Իգմատիոսեան 123-125
- Թալէս Սուաքեալ և
Հայց. Ս. Եկեղեցին Արմեն Արկ. Աքաջանեան 126-130

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

- Հարոյոի Որդոյն Պանջխոտութիւնը Թրգմն. Մուրատ Մամուկեան 131
- Ասացուած Կախարան
Բարձրացոյի համար Կոստան Զարեան 132 & 134
- Ode to a Boy on His way
to the Gallows Gostan Zarian
- Օրինեալ է Աստուած Թրգմն. Մարզպետ Մարկոսեան 133 & 135
- Թոհշըն Իմ Հին Անել 136
- Թոհշըն Իմ Հին Եւթ-Մահ 137

ԲԱՆԱՍՄՐԱԿԱՆ

- Նարեկացու Ժամբային Համակարգը Ա. Ղազիմեան 138-145

ԳՐԱԿԱՆ

- Հայաստանեան Անցագիր Իւրի Կարարչիեւսկի
Թրգմն. Արշակ Մատոյեան 146-150

ԳՐԱՆՈՍԱԿԱՆ

- Ընտրեալ Աստուծոյ
(Տ. Գրիգոր Վրդ. Մագսուտեան) Գրիգոր Ռոկանեան 151-155

ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ

- Հայոց Դիցարանի Տօները Ռաֆայէլ Վարդանեան
Գրիգոր Կարախանեան
Յովիաննէս Վարդանեան 156-159

ԵԿԵՂԵՑԱԳԻՏԱԿԱՆ

- Հայկական Եկեղեցական
Երգեցողութիւն (Համակարգը
և Ներկայ Վիճակը) Արամ Քերովեան 160-175

ՊԱՏՄԱԿԱՆ

- Առաջին Արտաշեանները Վարդան Մատքոսեան 176-181

ԶԱՏԿԻ ՇՆՈՐՀԱԼՈՐԾԱԿԱՆՔ

- Ամենայն Հայոց Կաբողիկոսեմ 181
 - Ա. Ս. Յովհաննէս Պօղոս Բ. Պապէն 182
 - Ուսւաց Նկեղեցւոյ Աշէխոյ Բ. Պատրիարքէն 183
 - Կ. Պոլսոյ Գարեգին Բ. Պատրիարքէն
 - Դայուսաս Կիւպէնիան Հաստատութեան Նախագահ
 Ռոպերք Կիւլպէնկեանէն

ՀԱՂՄԻԱԳՐՈՒԹԻՒՆՔ

- Ամավերջի Հանրէսեեր 185
 - Information office March 3, 1995 186
 - Jerusalem Post letter March 5, 1995 186
 - Information Office March 7, 1995 187
 - Jerusalem Post letter March 8, 1995 187
 - Genocide Denial 188-189
 - Let us erase this shame 190

- Ա. Յակոբի Ներսէն 191-196

- Ցանկ՝ Կիւլպէնկեան Մատենադարամի կողմէ ստացուած Գիրքներու Սահակ Գալայնեան 197

- Բովանդակութիւն 198-199



11 Մարտ 1995.- Կաթողիկոսական Տեղապահ Թորգոմ Պատրիարքի այցը Սիւնեաց քեմ, Սիսիանի Ս. Յովելաննես Մկրտիչ եկեղեցւոյ կից ժաշամարտիկներու գերեզմաններուն. ձախէն առաջինը՝ Առաջնորդական Տեղապահ Արքահամ Վրդ. Մկրտիչնեան.



11 Մարտ 1995.- Կաթողիկոսական Տեղապահ Թորգոմ Պատրիարքի այցը Սիւնեաց քեմ. Վայքի մէջ դիմաւորում աղուեացով, աշին՝ Առաջնորդական Տեղապահ Արքահամ Վրդ. Մկրտչնեան.



12 Մարտ 1995.- Կաբողիկոսական Տեղապահ Թորգոմ Պատրիարքի այցը
Սիւնեաց թեմ. Քափանէն յետոյ Մեղրի քաղաքի մուտքին պողոտային վրայ
դիմաւորում աղուեացով.



12 Մարտ 1995.- Կաբողիկոսական Տեղապահ Թորգոմ Պատրիարքի այցը
Սիւնեաց թեմ. Մեղրին (Հայաստան) Պարսկաստանին միացնող ծփուն կամուրջը
Արաքս գետին վրայ.



16 Ապրիլ 1995.- Սաղկազարդ, Ս. Յարութեան Տաճարին մէջ



20 Ապրիլ 1995.- Աւագ Հիմքարքի. Ոտնյուայ.
Զախէն Աշ.- Աւետիս Վրդ. Խիրսիննեան, Գուսան Վրդ. Ալբանեան, Հայրիկ Վրդ.
Գալայնեան, Կոմիտաս Վրդ. Ներպէթնեան, Անուշաւան Շ. Վրդ. Զորանեան,
Դուհի Արք. Սահակեան, Թորգոն Պատրիարք, Ահրին Խոց. Գարիկեան, Սևան
Սպա. Ղարիսիան, Վանիկ Վրդ. Մանկասարեան, Համբարձում Վրդ. Քէշիշեան,
Ռազմիկ Վրդ. Պողոսեան, Սահակ Վրդ. Մաշալեան



12 Մարտ 1995.- Թորգոմ Պատրիարք Նրուսաղեմի Պատրիարքական գաւազանը Արաքս գետի մէջ բարխոց Մեղրին (Հայաստանը) Պարսկաստան միացնող ծփուն կամուրջի եզրերին կանգնած.



16 Ապրիլ 1995.- Սաղկազարդ, Ս. Յարուբեան Տաճարի մէջ. Զախէն Աշ.- Համուրձում Վրդ. Քէջիշեան, Վանիկ Վրդ. Մանկասարեան, Սիւան Խոս. Ղարիպեան, Դաւիթ Արք. Սահակեան, Վաղարշ Եպս. Խաչտուրեան, Կոմիտաս Վրդ. Շէրպէր-նեան



20 Ապրիլ 1995.- Աւագ Հինգշարրի, Ոտնյուայ.
Զուրի եւ Խոհի օրենութիւն. Զախէն Աք.- Դաւիթ Արք. Սահակեան, Թօրգոմ
Պատրիարք, Կիւրեղ Նպս. Գարիկեան, Սեւան Նպս. Հարիսիան



20 Ապրիլ 1995.- Աւագ Հինգշարրի, Ոտնյուայ. Զախակողմեան դասին մէջ,
Ազգիկան եկեղեցւոյ Նպս. Սամիր Քափփիրի, դեսպաններ եւ եհւրեր.



20 Ապրիլ 1995.- Աւագ Հինգշաբթի, Ոտնլուայ.
Աջակողման դասին մէջ, ծախէն առաջինը՝ Նրուսադեմի Քաղաքապետ Էնուա
Օլմէրը, պետական ներկայացուցիչներ եւ հիւրեր.



22 Ապրիլ 1995.- Աւագ Շաբաթ. Ռազմիկ Վրդ. Պողոսիան Աւագ Թարգման, Ս.
Ցարութեան Տաճարի արտաքին դրան քանալին իր ձեռքին մէջ, երկու
մահմետական պահակներուն եետ Հայոց վանքէն քափօրով Ս. Ցարութեան
Տաճար կ'իշտէ "լոյսի արարողութեան" համար դուռը քանալու:



22 Ապրիլ 1995.- Աւագ Շաքար. "Խոյսի արարողութեան" համար Քրիստոսի Գերեզմանեան "Խոյսը" յանձնելէն յետոյ, Յութիւն Տիոտորոս Պատրիարքը եւ Հայոց Լուսահան Ռազմիկ Վրդ. Պողոսեանը դուրս կուգան լուցուած մամերու փունչ ի ձեռին:



22 Ապրիլ 1995.- Աւագ Շաքար. "Լուսահան" Ռազմիկ Վրդ. Պողոսեան ուսամբարձ Հայոց տեսչարան կը տարուի:



22 Ապրիլ 1995.- Աւագ Շաբաթ. "Լուսահամ" Ռազմիկ Վրդ. Պողոսեան, խոյր ի գլուխ, կը գլխաւորէ եռաղարձ "լոյսի քափօրը" Քրիստոսի Գերեզմանին շուրջ:



22 Ապրիլ 1995.- Աւագ Շաբաթ. "Լոյսի արարողութենէն" յետոյ, յետ միջօրէի ժամը 3.30ին, "Քրիստոս յարեաւ" երգելով վերադարձ դեպի Հայոց Վանք:



22 Ապրիլ 1995.- Աւագ Շաբաթ. "Լուսահամ" Ռազմիկ Վրդ. Պողոսեան Քրիստոսի Գերեզմանէն լուցուած մոմը պահպանակի մէջ կը կրէ դեպի Հայոց վանք:



22 Ապրիլ 1995.- Աւագ Շաբաթ. Սուրբ Յակոբ Մայր Տաճարին մէջ Թօրգոռ Պատրիարք կ'ընթեռնու Թարութեան Աւետարանը": Քրիստոսի Գերեզմանէն բերուած մոմով կը լուցուին կանթեղմերը Մայր Տաճարին:



22 Ապրիլ 1995.- Աւագ Շարաբ. Հ.Մ.Ը.Մ.ի Սկաուտները առաւտուն ժամը Թիֆ առաջնօրդեցին Պատրիարք Արքազանի գլխաւորած բափորը դէպի Ս. Յարութեան Տաճար: Նոյնպէս վերադարձին:



22 Ապրիլ 1995.- Աւագ Շարաբ. Հ.Մ.Ը.Մ.ի Սկաուտները առաւտուն ժամը Թիֆ առաջնօրդեցին Պատրիարքի գլխաւորած բափորը դէպի Ս. Յարութեան Տաճար: Նոյնպէս վերադարձին:



23 Ապրիլ 1995.- Զատիկ. Վանքի մեծ բակին մէջ, "Օրենսցի եւ պահպանեցի... Հիւսիսային կողմն աշխարհիս":



24 Ապրիլ 1995.- Զատիկի երկուշարքին Պատրիարքական "Պատարագ Ուխտաւորաց". Ս. Խաչի մասունքով եռադարձ բափօր Ս. Յակոբ Մայր Տաթևորին մէլ:



23 Ապրիլ 1995.- Զատիկկ. Վանքի մեծ բակին մէջ Անդաստանի արարողութիւն:



23 Ապրիլ 1995.- Զատիկկ. Վանքի մեծ բակին մէջ Անդաստանի արարողութիւն:



22 Ապրիլ 1995.- Աւագ Ծարաք. Հ.Ե.Մ.ի սկառուտները առաւտուն ժամը Զին առաջնորդեցին Պատրիարք Սրբազնի գլխաւորած բափորը դէպի Ս. Յարութեան Տաճար։ Նոյնպէս վերադարձին։



23 Ապրիլ 1995.- Զատիկ. Վանքի մեծ քակին մէջ Անդաստանի արարողութիւն, նախագահութեամբ Թորգու Պատրիարքի. "Օրինեսցի եւ Պահպանեսցի... Արեւելեան կողմն... եւ Հայրապետութիւն եւ Հանրապետութիւն Հայոց..."



24 Ապրիլ 1995.- Եղեռնի 80 ամեակին առիրով քափօրը՝ Վանքի դուռըէմ դեպի Սրբարայի Յուշարձանը:



24 Ապրիլ 1995.- Եղեռնի 80 ամեակին առիրով, Ս. Յակոբայ Մայր Տաճարին մէջ Հոգեհանգստեամ արարողութենէն յետոյ, քափօրը կ'ուղղուի դեպի Ս. Փրկիչ և Արարայի Յուշարձանը:



24 Ապրիլ 1995.- Եղեռնի 80 ամեակին առիրով բափօրը Ս. Փրկիչ Վանքէն ներս



24 Ապրիլ 1995.- Եղեռնի 80 ամեակին առիրով ցեղասպանութեան դէմ ցուցադրուած բողոքի պաստառներ.



24 Ապրիլ 1995.- Եղեռնի 80 ամեակի յուշատօնին առիրով, ժառանգաւորաց Վարժարանի երգեցիկ խումբը բեմին վրայ:



24 Ապրիլ 1995.- Եղեռնի 80 ամեակի յուշատօնին բեմը, ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ:



10 Մայիս 1995.- Յունաց Կ. Պոլսոյ Տիեզերական Պատրիարք Նորին Սրբութիւն Տեառն Բարբողիմէոսի այցը Հայոց Ա. Յակոբյան Մայր Տաճար եւ Պատրիարքարան։



10 Մայիս 1995.- Յունաց Կ. Պոլսոյ Տիեզերական Պատրիարք Նորին Սրբութիւն Տեառն Բարբողիմէոսի այցը Հայոց Պատրիարքարան։



10 Մայիս 1995.- Յունաց Կ. Պոլսոյ Տիեզերական Պատրիարք Նորին Սրբութիւն
Տեառն Բարքողիմէոսի Ողջոյնի խօսքը Հայոց Պատրիարքարանի դահլիճին մէջ:



4 Յունիս 1995.- Սրբոց Թարգմանչաց Սրկոսրդական Վարժարանի Ե.
դասարանի շրջանաւարտներ Թորգոմ Պատրիարքի եւ Տեսուչի Կիւրեղ Նպս.
Պարիկեանի եիտ:



6 Յունիս 1995 - ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի ուսանողութիւնը
Պատրիարք Սրբազնին եւ ուսուցչական կազմին հետ:



1995 Յունիս 4ին, Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի
Նրբանարտներ եւ Ուսուցչական կազմը:



6 Յունիս 1995.- Ժառանգաւորաց Վարժարանէն շրջանաւարտ Զ. դասարանը թորգոմ Պատրիարքի, Վերատեսուչ Շաւիր Արք Սահակեանի եւ Տեսուչ Բագրատ Արդ. Պուրծելեանի հետ:



6 Յունիս 1995.- Ժառանգաւորաց Վարժարանի Զ. դասարանի եւ Ընծայարանի շրջանաւարտներ Պատրիարք Սրբազնի եւ ուսուցչական կազմի հետ